



20908

891.99.09

F-90



891.503.09

Բ-90

ՎԱԼԵՐԻ ԲՐԻՆՈՍՎ

ՀԱՅ ԲԱՆԱՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ

ԵԿ ԻՐ ՆՈՅՆՈՒԹԻՒՆԸ

ԳԱՐԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻՆ ՄԷԶ

ԹԱՐԳԱՐԱՆՆԵՐ ՊՈՒՍ ԲՆԱԳԻՆ

Հ. ՅՈՎՈՒՔ ՄԱՐԴԱՐՅԱՆ

ՄԻՒԹԱՐԵԱՆ



ՎԵԿԵՏԻԿ
ՍՈՒՐԲ ՎԱԶՈՐ

1923

ՀՅԱ. 99.09

Բ - 90

այս գԱԼԵՐԻ բՐԵՒՍՈՎ

ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂՑՈՒԹԻՒՆԸ

ԵՒ ԻՐ ՆՈՅՆՈՒԹԻՒՆԸ

ԴԱՐԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՄԷԶ

ԹԱՐՄԱԿԱՆ ՊՈԽ. ԸՆՍՉՔԸ

Հ. ՅՈՎՍԵՓ ՄԱՐԳԱՐԵԱՆ

415

ՄԻՒԹԱՐԵԱՆ



ՎԵՆԵՏԻԿ

ՍՈՒՐԵ ՂԱԶԱՐ

1923

(9775)

Վալերի Բըխւսով

Ժամանակակից ոռուս ամենանշաւոր բանաստեղծ և քննադատ գրիչներէն մին է Վալերի Բըխւսով, որ 1916ին Մոսկուայի Հայ մասնախմբէ մը յանձնարարութիւն կը ստանանէ խմբագրելու հայ բանաստեղծութեան ոռուսերէն թարգմանութիւնները՝ սկսեալ ամենահին ժամանակներէ մինչև մեր օրերը, նպատակ ունենալով ոռուս մեծ ազգին ծանօթացնել մեր բանաստեղծական գրականութիւնը:

Մոսկուայի Հայ Մասնախումբին՝ որուն նախագահն էր Ա. Գ. Մամիկոնեան՝ կը մասնակցէին այս գովելի գործին շուրջ Կ. Յ. Կուսիկեան (վախճանած), կարէն Միքայէլեան, Ա. Ի. Ծատուրեան և Պ. Ն.: Մակինցեան: Մեծապէս նպատած է հաւաքածոյիս խմբագրութեան Պրօֆ. Կոստանեան իւր լայնածաւալ հմտութեան, մասնաւորապէս Միջնադարեան բանաստեղծութեան բաժնին մէջ ամենակարևոր տեղեկութիւններ տալով:

Անուանք հայագէտ Ռուս բանաստեղծներու՝ ուրոնք մասնակցած են իրենց թարգմանութեամբ զանազան հայ բանաստեղծութեանց՝ հետեւեալներն են. իւ. կ. Բալտրուշայիսիս, կ. Գ. Բայլ - մոնտ, Ա. Ա. Բլոկ, Ս. Ա. Բունին ակադեմական, Վալերի Բըխւսով, իւ. Ա. Վեսոլովսկի, իւ. Ն. Վերխովսկի, Վեաչեսլաւ Խվանով, Ֆեոդոր Սոլովյով, Վ. Ֆ. Խոդասէվիչ, Ս. Վ. Զերվինսկի և ուղիւներ: Հ. Յ. Մ.

30091-4.2.

13325-58

ՀԱՅ ԲԱՆԱՍԵՂ ԾՈՒԹԻՒՆԸ

ԵՒ ԻՐ ՆՈՑՆՈՒԹԻՒՆԸ

ԳԱՐԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՄԷջ

ՊԱՏՄԱ - ԳՐԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Երկու ներհակ սկզբունքներու զոյգ
ուժեր, հակընդդէմ գնացքով, խառնուե-
լով և ձուլուելով նոր բանի մը, ուղ-
ղութիւն տուին չայ կեանքի, և ստեղծե-
ցին անոր ժողովրդեան նկարագիրն հազա-
րաւոր տարիներու ընթացքին մէջ - Արե-
մբտեան և Արեւելեան տարրը. Եւրոպական
և Ասիական ողին: Հայաստան՝ երկու աշ-
խարհաց սահմանին վրայ գտնուելով՝ ընդ
միշտ եղած է ազգաց մրցման ասլարէզ.
բախտի բերմամբ նախօրօր սահմանուած է
երկու զանազան մշակոյթի հաշտութեան
ծառայելու. անոր՝ որու հիման վրայ զար-
գացաւ բոլոր բրիստոնեայ Արեմուտքը, և

անոր՝ որ մեր օրերը կը ներկայացնէ մահամետական Արևելքը։ «Հայաստան՝ Եւրոպայի առաջապահն Ասիոյ մէջ», այս վաղուց առաջարկուած ձեն՝ ուղիղ կը սահմանէ մեր ժամանակի Հայ ժողովրդեան վիճակը։ Հայ ժողովրդեան պատմական առաքելութիւնն է ըստ իւր յառաջադէմ զարգացման փնտռել և գտնել Արևելքի և Արևմուտքի համազրութիւնը. և այս ջանքը լիապէս կ'արտայայտուի հայ գեղարուեստական ստեղծագործութեան, զրականութեան և բանաստեղծութեան մէջ։

— Արդի զիտութիւնը¹, տեսականին մէջ ցուցազրուած և փայլուն կերպով լուսաբանուած Ակադեմական Ն. Մառէն կը տեսնէ հայ ժողովրդեան էութեան մէջ Արևմբանական Արևելեան տարրը։ Այս տեսականը հայ ժողովրդեան ծագումը կը կապէ Գայ մերական ըստած շարժման հետ Բ-ի. դաշըռն (Ն.Բ.): Այն դարուն մէջ Փախւ-

1. Այստեղ ես միայն կրնամ տալ մի բանի ականրկներ Հայաստանի պատմական ճակատազրի մասին։ Հայ ժողովրդեան աւելի մանրամասն պատմութիւնը չրատարակած եմ առանձին պրակով՝ լրացնելու համար այս ուրուանկարը, և տպազրուած է նոյնպէս Մոսկուայի Հայ Յանձնախումբն. — ՎԱ.ՅԻՒ. ՅՐԻՒԽՈՎ. «Ուշուածը կար Հայ ժողովրդեան պատմական ճակատագրին հիմ օրերեն սկսեալ մինչեւ մեր օրերը»։ Մոսկով, 1916։

գական ցեղերէն մին (հետեւարար Հնդ-Եւրոպական արմատ) թրակիայէն անցնելով ուրիշներու հետ ի Փոքր Ասիա՝ դիմեցին Ալիս և Եփրատ գետերու վերին կողմերը, տիրեցին զրացի ժողովուրդներու՝ յորս կային նաև Ուրարտու և Նայիրի, մասամբ ստրկացնելով, մասամբ ձաւերով բեկիներն (ոչ Հնդ - Եւրոպական, ըստ Մաոի, այլ Յարեթական արմատ)։ Այս երկու ցեղերու խառնումէն՝ Փախազրի աշխարհակալներէն՝ Հնդ - Եւրոպական ծագումով, և ընկճաւ Ուրարտացիներն Յարեթական ծագումով, ձեւացաւ Հայ ժողովուրդը, իր հետ միացընելով այսպէս, մաքուր արևելեան տարրը (ուրարտական)՝ արևմտեան (փոխազրի) տարրին հետ։ Այս կը հաստատուի հայ լեզուաբանական վերլուծումով, հին պատմիչներու վկայութեամբ, հնախօսական փաստերով, ազգազրութեամբ, աշխարհագրութեամբ և վերջապէս հայ ժողովրդեան աւանդութեամբ։ Ասոր համար մենք իրաւամբ կ'ուզենք քննութեան առնել հայ ժողովուրդը իր ինքնութեան մէջ իրը արևմտեան - արևելցիր. մի և նոյն ժամանակ իրը ասիացի և եւրոպացի։

Բոլոր հայոց պատմութիւնը կը հաւաստէ ժողովրդեան ոգւյն այս երկմիութիւնը, քանի որ սա փոփոխակի զանազան

ազդեցութեան ենթարկուած էր, երբեմն
իւր արևելեան զրացիներուն և երբեմն
արևմտեան: Իւր պատմութեան արշալուսին՝
հարկադրուած էր կրելու պարսկա — իրա-
նեան բուռն ազդեցութիւնը, քանի որ այն
առանձին սատրապութեան կը պատկանէր՝
ի թիւս հին պարսկական պետութեան (Զ. էն
Դ. դարու Ն. քան գիրիստոս): Հայերը կը
կառավարուէին պարսկի սատրապներով՝
պարսկական օրէնքներով կը դատուէին և
կը մասնակցէին պարսկական զինուց, ժո-
ղովրդեան մէջ տարածուեցան պարսկի
լեզուն և զուտ պարսկական սովորութիւն-
ները, և վերջապէս հայերը մեծաւ մասսամբ
իւրացուցին պարսկական հին ազգային
կրօնը: Պարսկիներուն — արիա — եւրոպա-
կան արմատ, — լեզուն կը պատկանի
արիական ճիւղի ընտանեաց: Ա. Ա. հին
պարսից իշխանութիւնները ժառանգութիւն
էին ասորա — բարելոնական (սեմական)՝
կայսրութեան: Պարսկիները զօրաւոր ճըն-
շում կրեցին այն սեմական քաղաքակրթու-
թենէն՝ որ կազմուեցաւ հազարաւոր տա-
րիներ առաջ քան մեր թուականը, Ասիոյ
նախադրունքներու և մասնաւորապէս Տիգր-
իսի և Եփրատայ աւազաններուն մէջ, և
իւրացուցին Եզիդտական քաղաքակրթու-
թեան տարրերը՝ որոնց հետ ասորա —

բարելոնականները միշտ յարաբերութեան
մէջ էին: Իրանականութեան ենթարկուելով
հայերն ընդունեցան նաև չափով մը ասո-
րա — բարելոնական քաղաքակրթութեան
սկզբունքներն:

Պարսկական իշխանութեան շրջանը հայ
ազգի նկարագրին վրայ ծանր հետեանքներ
թողուց, զորս կարելի է յաջորդ դարերու
մէջ նշմարել՝ անոնց բարոյականի, հաւա-
տալեաց և կառավարչական կազմին մէջ:
Օրինակի համար պարսկական լեզուն այն
աստիճան տարածուած էր Հայոց մէջ՝ որ
մինչև իսկ կիները զիտէին զայն (վկայ
Քսենոփոն), և անտարակոյս մինչև իսկ
այս հնադարեան ժամանակէն ի վեր հայ
լեզուի մէջ «մտած են բազմաթիւ իրանա-
կան արմատներ»: Հայկական ամենազից
տաճարը զբեթէ միաժամանակ կը հան-
գիպի իրանականին հետ, և Ստրաբոն կը
գրէր թէ բոլոր պարսից աստուածները կը
պաշտուէին նաև Հայոցմէ: ապացոյց են հայ
աստուածներու անունները, Ա. Բ. ա. մ. ա. զ. գ.,
Անահիտ, Տիր, Միրհա. ընդունուած էր
Հայոցմէ և զրադաշտական զաղափարը:
Հայ թագաւորին արքունիքն իւր պաշտօ-
նական «Արքայ արքայից» տիտղոսով՝
մինչև վերջին ժամանակներն ընդօրինա-
կութիւն էր շքեղութեան պարսկական

արքունեաց: Ընդհանրապէս փարթամութեան, մեծութեան և շըեղութեան կարգէ դուրս հրապօյրն իւրացուցեր էին իրենց տրեելեան դրացեաց ազդեցութեամբ, մի ժամանակ տէր և իշխան: Այս ազդեցութեան հակակշխաղական հեղինականուրեան ազդեցութիւնը՝ որ սկսաւ խիստ արագ տարածուիլ Արևելք՝ Աղեքսանդր Մեծի (մեռած 323 Ն. քան զՔրիստոս) աշխարհակալութենէ ետքը և Ասոյ մէջ ձեացան Նոր կէս – Յունական թագաւորութիւններ: Մակեդոնացւոյն աշխարհակալութիւններն Արևմուտքի դռները բացին բոլոր մերձաւոր Արևելքի համար, որ ամբողջ հազարաւոր տարիներ կղզիացած զոց կեանքով ապրած էին: Մերձաւոր երեք դարերու (Դ. դարու վերջերը և Ա. դարու կէսին Ն. քան զՔրիստոս) ընթացքին մէջ Ելլադայի բարերար հոտը բուրելով Հայաստանի վրայ, շատ մը բաներու մէջ շըրջեց գաղափարները, աշխարհատեսութիւնը, նոյն իսկ ժողովրդեան նկարագիրը: Ենչասպառ Յունաստանը փոխանցեց, ինչպէս շատ ուրիշ երկիրներուն, այսպէս նաև Հայաստանի, իւր վերջին հառաջները պըտղաբերելով բոլոր Եւրոպիոյ քաղաքակրթութիւնը: Անձնատուր ըլլալով հայերն հելենականութեան՝ նովին իսկ գործով մաս-

նակցեցան գեղեցկութեան անմահ աղքիւրին և գաղափարին՝ ուսկից ցարդ մենք կը հանենք մեր լաւագոյն գաղափարականները: Հելլենականութեան արդիւնքն արդէն որոշ ձևով երեցաւ Մեծին Տիգրանայ (95 – 56 թ. Ն. քան զՔրիստոս) և իր յաջորդաց ժամանակ: Գէթ բարձրագոյն զամն Հայ Հասարակութեան այն ատեն անտարակոյս կը գտնուէր յոյն ազդեցութեան տակ: Այն ժամանակ Հայ Ճարտարապետութիւնը կը կրէր իր վրայ գեղարուեստին կնիքը. Հայոց տաճարներուն մէջ սկսան երենալ ոլիմպիական արձաններն հաւասարապէս ազգային աստուածներու հետ: Կրթուած հայերը կը հասկնային յունարէն, կը կարգային յոյն հեղինակները, կը հետաքրքրուէին յոյն գեղարուեստով. սովորութիւն եղած էր պատանիներ զըրեկելու Աթէնք և ուրիշ ուսումնական Ելլադայի կեղրոնները՝ ուսմանց կատարելագործութեան համար: Գիտենք մենք որ հայ թագաւորներու պալատները կը հրաւիրուէին հելէն հոետորներ, բանաստեղծներ, գիտնականներ, նկարիչներ: Հայաստանի մայրաքաղաքներուն մէջ՝ արքունիթատրոններում՝ կը ներկայացուէին Ելլադայի մեծ ողբերգուներու քերթուածները, Մեծն Տիգրանի որդին, թագաժառանգ (ապա թագաւոր)

Արտաւազդ Բ. ինքն կը գրէր հելլէն լեզուով տրամաներ և բանաստեղծութիւններ։ Այս հելլենական ազգեցութիւնը՝ ինչպէս կ'երեխ՝ ժողովրդի խորը չէր թափանցած։ սակայն անոր ստեղծողական ներգործութիւնը յետոյ երևցաւ բոլոր հայ հոգեւոր կենաց արտադրութեանց մէջ։

Աստ պէտք է նշանակել որ այն դարու մէջ՝ երբ պատմական բախտի պատեհութեամբ՝ մի ժամանակ հասաւ Հայաստան իսկական կայսրութեան բարձրութեան, երբ հայ (արքայ արքայից) տիրապետութիւնը կը տարածուէր Կուրէն մինչև Յորդանան, և Մեղական Լեռներէն մինչև կիլիկեան Տաւրոսը, հայ ժողովուրդը ընդունեց իր մէջ արևելեան բանաստեղծութեան (սեմական) նոր ալիրը։ Տիգրան Մեծն և Արտաւազդ Բ. իրենց աշխարհակալութեամբ կը հասնէին մինչև Հրէաստանի սահմաններն և օգտակար համարեցան գաղթեցնել ի Հայաստան բազմաթիւ հրեաներ (հայ պատմիչները կը հաշուէին 100,000 գերդաստան)։ Յետոյ քանի մը նշանաւոր հայ ընտանիքներ իրենց ծագումը կը համարէին այս գաղթական հրեաներէն, մինչև իսկ Սաղմոսերգու Դաւիթ թագաւորի ցեղէն։ Հասկանալի է որ այս գաղթական հեղեղը չէր կրնար ունենալ

իսկական ազգեցութիւն ժողովրդի զանգուածին վրայ։ Այլ ինչ ինչ հետեւանք կարող էր թողուլ անոր նկարագրին վրայ, ինչպէս ընդհանրապէս որ և է Փոքր Ասիոյ ուրիշ զանազան ազգութիւններ՝ այն մի քանի տասնեակ տարիներու ժամանակներն երր հայ յաղթող թագաւորները կը կատարէին իրենց արշաւանքները կասպից ծովէն մինչև միջերկրական, և Եւրոպինեան Պոնտոսի եզերքներէն մինչև Միջագետքի խորերը, երբ կրկին խառնուեցան ցեղերը, երբ նոր քաղաքներ կը կառուցուէին (ինչպէս գեղեցիկ Տիգրանակերտը) և եկուորներու հետ ցրուեցան երկրի զանազան կողմերը։ և երբ դարերէ ամրարուած զանձերն՝ ի թիւս որոց գեղարուեստականները՝ նոււանեալ երկիրներէ թափեցան յաղթող Հայաստանի սահմանները։

Հոռվմ ասիական երկիրներու պետութեանց կարգը մտնելէն և հոռվմէական տիրապետութեան բոլոր Արևելքի մէջ տարածուելէն ետքը, երբ աստիճանաբար թագաւորութիւններ և ժողովուրդներ իւր ծանր լուծին տակ կը հաւաքէր, Հայաստան չէր կրնար դիմադրել արևմտեան նոր և ուժեղ ալեաց ազգեցութեան, այս անգամ հոգվմէականացման։ Հոռվմայեցիք Ասիա մտան ի սկիզբն Բ. դարու Դ. ք. Ք.

(189 տ. պատերազմ Մակնեսիոյ մօտ). բայց Հայաստան երկար ժամանակ դէմ զրաւ հռովմէական ազգեցութեան, հռովմէականութեան. հակառակ կեցաւ ժողովրդեան բարձրագոյն դասակարգի հելենականութիւնը և ժողովրդեան իրանեան զանգուածը: Բարձրագոյն դասակարգը հռովմայեցւոյ մէջ նկատեց բարբարոսներ, Ելլադայի ստրկացնողներ. ժողովուրդը ձգտեցաւ զրացւոյն կողմը, ազգականի՝ ըստ սովորութեանց, և ըստ կրօնի՝ Պարթեներու, որոնք շատ բաներու մէջ յաջորդութիւն էին պարսկական պետութեան: Երեք հարիւր տարուան ընթացքի մէջ (Ո. դարու կէսէն յ. Ք. մինչև ցկէս Գ. դարու յ. Ք.) Արեկելքի և Արեմուտքի պատերազմներու ժամանակ, ի Հայաստան մարմացաւ պատերազմ «հռովմէական կուսակցութեան և պարթեական կուսակցութեան» ձեին տակ: Դարեր անցան մինչև որ հռովմէականութիւնը յաջողութիւնը գտաւ Հայաստանի մէջ, և պէտք եղաւ արմատական քաղաքական յեղափոխութեան՝ որպէս զի Հայաստան յ. Ք. Գ. դարու մէջ Հռովմի անձուէկ կերպով մօտենար և ըլլար ճշմարիտ դաշնակից: Հայաստանի և Հռովմայեցւոց նախնական յարաբերութիւնները թշնամական էին: Հռովմայեցւոց յարձակողական շարժմունքը

դէպ ի Արեկելք՝ կը սպառնար տեղւոյն բոլոր թագաւորութեանց ազատութեան, որով զրգուց բնականապէս բոլոր ասիական թագաւորութիւնները՝ դաշնակցելու Հռովմայ դէմ: Այսօրինակ դաշնակցութիւն էր մեծին Տիգրանայ և Պոնտացի Միհրգատի (Եւպատոր) կամ Արտաւազդ Բ. ինը պարթեաց թագաւորին հետ: Եւ ընդհանրապէս ամբողջ երեք հարիւր տարի մինչև նոր – պարսկական պետութեան հաստատումը՝ հայերը միշտ մնացին բնականապէս թշնամի Հռովմայեցւոց, թէպէտե երբեմն սպառնալեաց տեղի տալով դուրս կու զային իրբեկ դաշնակից Հռովմայեցւոց: Հռովմայ բոլորութիւն չունէր ստրկացնելու զՀայաստան. հռովմայեցւոց տպած մետաներն «Ընկանալ Հայաստան», «Գրաւեալ Հայաստան», «Յաղորուած Հայաստան», ևն. ևն. մակագրութեամբ՝ լոկ պարծանը համար էին միայն. Հայաստանի հպատակութիւնը որուն հետամուտ էր Հռովմ՝ (ըստ Վկայութեան Մոմսենի) «Ներբեն կապերէ զուրկ էր»: Տրայանոսի փորձն զՀայաստան հռովմէական գաւառ մը ընելու՝ չյաջողեցաւ, և ոչ տարի մը զիմացաւ. ևն: Այլ Հռովմայ տուած հարուածներն Հայաստանի, Սիղղայի, Լուկուլլոսի, Պոմպէի, Անտոնինոսի, Կորովուսի և այլոց արշաւանքներով տկարացուցին

զայն: Հոռվմայեցիք բայլ առ բայլ հետեւելով
հարկադրեցին զհայերն՝ հրաժարելու բոլոր
իրենց աշխարհակալութիւններէն և կամաց
կամաց ներփակեցին զինքը իր բնական
սահմաններուն մէջ. վար իջուցին (կայսե-
րական) բարձրութենէ ազգային թագա-
ւորութեան աստիճանի վրայ, որ յետոյ
չկարողացաւ զիմաղրել իւր զօրեղ դրա-
ցիներուն:

Այսու ամենայնիւ Հոռվմայ հետ շարու-
նակ յարաբերութեան մէջ ըլլալով՝ երբեմն
թշնամական և երբեմն բարեկամական՝
անխուսափելիօրէն ներմուծինի Հայաստան
հոռվմէական բաղաբակրթութեան սկրզ-
բունքներ: Արդէն Տիգրան Մեծն կը հա-
մարէր զինքը « Հոռվմայ ժողովրդեան
բարեկամ և դաշնակից », և կտակեց իւր
որդւոյն՝ դաշնակից մնալ Հոռվմայ հետ՝ իրր
երաշխիքթագաւորութեան ապահովութեան
համար: Եոր պատերազմներն Հոռվմայ
դէմ՝ շատ իտալացի գերիներ բերին Հայաս-
տան, որոնց հետեւեցան հոռվմայեցի վաճա-
ռականներ: Անտոնինոս իւր բանակներով
հարկադրուեցաւ բանի մ'ամիս անցնելու
Հայաստան (37 տ. ն. ք. Ք.): Օգոստոս
դրկեց Հայաստան մասնաւոր դեսպանու-
թիւն՝ առաջնորդութեամբ իշխան Տիգրիսս
կլաւիոսի (20 տ. ն. ք. Ք.), յետոյ դես-

պանութեան հետ երկցան Օգոստոս Կայսեր
որդեգիրն կայիսու կիսար (1 կամ 2. յ. Ք.)
և Գերմանիկոս (18 տ. յ. Ք.): Հայաստանի
գահուն վրայ բարձրացան, հասկանալի է
Հոռվմայ նենգութեամբ, հոռվմէական կըր-
թութիւն առած անձինք (Տիգրան Ե. Տի-
գրան Զ. իշ.): Տրդատ թագաւորն (58-59
և 62-107 տ. յ. Ք.) յետ երկար (շատ
պարագաներու մէջ, յաղթանակաւ) պա-
տերազմներու հոռվմայեցւոց դէմ՝ յօժարե-
ցաւ անձամբ Հոռվմ երթալու և ընդունելու
Հայաստանի թագը Ներոնի ձեռքէն: Տրդա-
տին հետ կ'երթային շրոտ նշանաւոր հայեր.
ճամբորդութեան ժամանակ բաղաբները մե-
ծամեծ հանդէսներով կ'ընդունէին զիրենք.
Նարոլի և Հոռվմ ի պատիւ թագաւորին
տուին մեծամեծ խնջոյներ, տօնական
հանդէսներ, ներկայացումներ՝ թատրոններու
մէջ, կրկեսներու մէջ՝ խաղեր: Ի դարձին
Տրդատ հետը տարեր է շատ իտալացի
նկարիչներ, վարդետներ և մշակներ, վերա-
շնելու՝ պատերազմներէ կործանած բա-
ղաբներ և տաճարներ:

Քրիստոսի Բ. դարէն Հոռվմայ բաղա-
բակրթական ազդեցութիւնը կը սկսի յայտ-
նապէս երենալ Հայաստանի մէջ: Զայս կը
հաստատեն հնախօսական տուեալներ,
յայտնի պեղումներն Գառնի (Հեն Գառնի),

չայ բամաստեղծ.



ուր գտնուած է տաճար Բ.-Գ. դարու՝ նոյն ժամանակի հռովմէական ճարտարապետութեան ձևան ձևական նմանութեամբ։ Նոյնպիսի ազդեցութիւն երեցաւ նաև բանի մը մասնական ուրիշ հնագիտական պեղումներու մէջ։ Պէտք է ենթադրել որ հայոց մէջ մտաւ նաև լատին լեզուի և հռովմէական գրականութեան գիտութիւնը։ Գոնէ կառկած չկայ որ հայ պատանիներ իրենց կրթութիւնը կատարելագործելու համար կ'երթային Հռովմ, ինչպէս նախընթացար կ'երթային Աթէնք. թէպէտե հայերը կրնային սորվիլ լատին լեզուն և իրենց հայրենիքը, բանի որ Բ. դարուն՝ Հայաստանի զանազան բաղաքներու մէջ կեցած էին հռովմէական բերդապահ զօրք։ Հին Հայաստանի սահմաններու մէջ հիմա շատ լատին արձանագրութիւններ կը գտնուին։ Տըղատայ մէկ վերտառութեան մէջ (Գ. դ.) կը գտնուի լատին «փետրուար» բառն գործածուած, ևն, ևն։

Ի Հայաստան հակակշիռ ելաւ հռովմէական ազդեցութեան՝ պարթևական կուսակցութիւնը, ազդեցութիւն՝ որ ժողովրդեան մէջ կը պահպանէր թշնամութիւն ընդդէմ Հռովմայ և այն ամէն բանի՝ որ կու զար Արևմուտքէ։ Պարթևը շատ բանի մէջ մերծաւոր էր Հայաստանի, վասն զի նման

պայմաններու մէջ գտնուելով, հայ և պարթև երկու ժողովրդեան մէջ զոյութիւն ունէին շատ հին ազգականական կապեր, նմանութիւն բարոյականի մէջ, և զրեթէ մինոյն կրօնքը։ Բաց ասկից՝ Պարթևաց հետ զաշնակցութիւնը կը յուսացնէր պահպաննելու բաղաբական անկախութիւնը։ մինչդեռ Հռովմայ մերձեցումը հպատակութիւն կը նշանակէր, անցը Ճորտութեան վիճակի, (զոր հռովմայեցից կ'ընդգծէին՝ պահանջնելով որ հայ թագաւորները թագնիրենց ներկայացուցչաց ձեռքէ ընդունէին)։ Առաջին դարու կէսերուն (յ. Բ.) Պարթևը յաջողեցան հայոց գահին վրայ իշխան հանել իրենց արքայական տունէն (այս իշխանաց կարգէն էր նաև՝ Հռովմ գնացող Տրդատ Ա.։)։ Իշխանութիւնը շուտով ազգայնացնելու ապահովութեան հետ, որ նոյնպէս պիտի օգնէին ընդհանուր սկզբունքներու տեսականութեան ի Հայաստան Պարթևաց հետ։

Պարթևը չունենալով բարձր բաղաբակը թութիւն՝ չկարողացան Հայաստանի վրայ ազդել բառին իսկական նշանակութեամբ, այլ զաշնակցութիւնը և հաղորդակցութիւնը կ'ամրացնէր ի Հայս աւանդականութիւնը, իրանական տարրը։ Այսպէս մի և նոյն ժամանակ Հայաստան թէ՛ հռովմէականա-

ցաւ և թէ մերձեցաւ իր զրացի իրանեան ցեղին . Արևուտաք և Արևելք երկու սկզբունքներն ալ հաւասարապէս զարգացան :

Հայաստանի ուղղութիւնը զգալի կերպով փոխուեցաւ, յետ անկման պարթևական թագաւորութեան (մերձաւորապէս 226 տ.)՝ երբ անոր տեղն անցաւ պարսկական նոր իշխանութիւնը, Աստանեանը, զրաւելով պարթև թագաւորներու գահը, վճռականապէս կտրելով իրենց նախորդներու աւանդութիւնները: Եոր պարսիկները ոգեսրուած պարսկական պետութեան անցեալ փառաց շքեղ երազներով՝ կը զիմէին անոր, վերականգնելու իրենց երկրին մէջ հին պարսկական սովորութիւններն. ի մէջ այլոց և հին զրադաշտականութիւնը իւր բոլոր սկզբնական մաքրութեան մէջ և հալածելու ինչ որ պարթևական էր: Բնական էր որ Աստանեանը չէին կընար բարեկամական աշբով նայիլ Հայաստանի վրայ, ուր կը շարունակուէր թագաւորել պարթև իշխանութիւնը՝ զոր ի Պարսս տապալած էին: Բաց ասկից, նոր պարսիկները ցոյց տուին անմիջապէս յարձակողական հոգին ընդդէմ բոլոր դրացի երկիրներու — թէ՛ հոռվամայեցւոց գաւառներու սահմանագլխի և թէ Հայաստանի: Այս ժամանակ հոռվամէական

բաղաբակրթութեան ավղեցութիւնը Հայաստանի մէջ այնչափ ուժեղացեր էր՝ որ կարելի եղած է զաշնակցելու հոռվամայեցւոց հետ ընդդէմ հասարակաց թշնամոյն: Եւ յաջորդ դարու ընթացքին, բոլոր պատերազմներու մէջ զորս մղեց կայսրութիւնը ընդդէմ Պարսից, և որ իսկապէս շարունակ մէկ պատերազմ էր (որ յետոյ դարեր քշեց), հայերը միշտ հոռվամայեցւոց կողմը օգնութեան կը հասնէին իրեւ ճշմարիտ զաշնակից:

Հոռվամայեցւոց հետ Հայոց ունեցած միութիւնը աւելի ևս ամրացաւ՝ երբ Հայոց Տրդատ Գ. մեծ թագաւորը բոլոր ժողովրդով մկրտուեցաւ (295—299 կամ 301) և քրիստոնէութիւնը պաշտօնական կրօնը եղաւ Հայոց: Ընդունելով քրիստոնէութիւն՝ որ ժողովրդեան սրտին խորը թափանցած էր՝ հայերը վերջնականապէս կապուեցան Արևմտեան աշխարհի հետ, քրիստոնեայ Եւրոպայի հետ: Բոլոր յաջորդ դարերու ընթացքին մէջ անոնք հաւատարիմ մնացին իրենց կրօնքին, և չյաղթուեցան իսլամութենէ, որ ապագային ուժի զօրութեամբ հապատակեցուց իրեն՝ Ասիոյ նախալրանց ժողովուրդներէն մեծ մասը: Քրիստոնէութիւնը անյաղթելի անդունդ մը բացաւ Հայոց և Պարսից մէջ: Այսպիսին նորադարձ-

ներու հաւատարմութիւնը և բաղաքական դաշնակցութիւնը Հռովմայ հետ՝ չեր նշանակեր Արևելքն բոլորովին բաժնուիլ: Արևելեան սկզբունքները կը պահպանուէին այն ժամանակի Հայաստանի մէջ ըրիսունեայ Ասորւոց ազդեցութեամբ, ուսկից որ ընդունեցան նոր վարդապետութիւնը: Ասորւոց ազդեցութիւնը յետոյ յայտնի երեցաւ հայ գրականութեան առաջին շարժման մէջ և Հայաստանի ամենահին եկեղեցական կազմակերպութեան յուշարձաններուն վրայ:

Ինչպէս յայտնի է. Հռովմայեցից շատ վատթար կերպով հատուցին Հայոց հաւատարմութեան փոխարէն: Յովիանոս կայսրն ամօթալի խաղաղութեան դաշն կնքեց Պարսից հետ, տալով իրաւունք անոնց՝ աւեր ապականութեան տալ զՀայաստան. և ստ, յայտնի է, չկարողացաւ դիմադրել թափին պատերազմի մը՝ որուն դէմ և ոչ Հռովմայեցոց ուժը պիտի բաւեր: Խսկ յետոյ (Դ. դարու կէսէն Ե. դարու սկիզբն) Հռովմէական կայսրութիւնը և Պարսիկներն զՀայաստան բոլորովին բաժնեցին մէջերնին, այնպէս որ երկու դարուց ընթացքին մէջ (ցսկիզբն Ե. դարու) Հայաստան բաժնուած էր երկու մասի, Բիւզանդականի և Պարսկականի: Այս երկու մասերու սահմաններն

անդադար փոփոխութիւն կը կրէին, քանի որ բիւզանդական կայսերաց, Յուլիսնոսի, Մաւրիկիայ, Հերակլի առանձին նուաճում ները կը փրցնէին պարսիցմէ Հայաստանի առանձին նահանգներ՝ կայսրութեան հետ միացնէլով: Այլ ընդհանուր գործոց վիճակը կը մնար անփոփոխ: Այս երկու Հայաստանները կը մնային իրոք երկու օսման, ուր կը վառէր և կ'ամրանար հայ կեանքի հիմնական սկզբունքները, Բիւզանդականին՝ արևմտեան, և Պարսկականին՝ արեւելան:

Բիւզանդական կայսերը գիտակցութեամբ կը զիմէին դէպ ի Հայվմեականութիւն (այն ժամանակի բացատրութեամբ, այսինքն, հելենականութեան) իրենց հայկական բաժնին մէջ. կը ներմուծէին հոն ընդհանուր կայսերական վարչութիւն, կը յայտաբարէին պետութեան լիզուով՝ յունարէն, կ'օգնէին տարածելու յոյն գրականութիւնը, Բիւզանդական գեղարուեստն, ևն, ևն. վերջապէս ամէն միջոց ձեռք կ'առնէին մինչև իսկ բռնութեամբ մտեցնելու հայկական եկեղեցին (շատ առաջ առանձացած) բիւզանդականին: Պարսկական Հայաստանի մէջ, ըստ ճիշտ բացատրութեան Եղիշէի պատմագրին, «թագաւորութիւնը անցաւ նախարարաց», այսինքն կալուածատէր

իշխանաց, որոնք տուրքերը կը ժողովէին, պարսից բանակին որոշեալ թուով զօրք կը հայթայթէին, այլ ներքին գործերու մէջ ազատ կը կարգադրէին (որ տարաւ աւատականութեան): Հայաստանի այս մասին մէջ ազգային (իրական) սկզբունքը զարգացաւ, թողունք ըսելու այլ ևս, որ ժողովրդեան կեանքին վրայ ինչ ինչ ազդեցութիւն անկարելի էր որ ըրած չըլլար, դնելով պարսիկ իշխաններ, (իրան-Սասանեան նշաններ հայ ճարտարապետութեան մէջ):

Երկու ազգեցութիւններն ալ յաջողութիւն գտած ըլլալ կը տեսնուին պատմութեան ընթացքի իրականութեան մէջ: Ե. դարու մէջ ծագեցաւ և սկսաւ շուտով տարածուիլ ազգային հայկական գրականութիւնը, Ա. Սահակայ և Ա. Մեսրոպայ ձեռքով հայկական գրոց գիտէն ետքը: Ակիզրն՝ հայկական գրականութիւնը որոշակի ասորոց ազգեցութեան տակ ինկաւ, և ինչպէս կ'ենթապրեն՝ Ա. Գիրքը նախ ասուրականէ թարգմանուեցաւի հայ լեզու (յետոյ սրբագրուեցաւ յունարէն բնագրի վրայէն): Այլ Զ. դարէն սկսեալ հայ գրականութեան մէջ յունական մեծ ազգեցութիւն կ'երկի, հայերը կը թարգմանեն մեծ քանակութեամբ յունարէն զբանագրի վրայ գրականութիւնը առաջականացնելու համար:

աստուածաբանական, ճարտասանական, պատմական զբքեր, քերականութիւններ և ստոյգ գիտութիւններ՝ մաթեմատիկա, աստղաբաշխութիւն, բժշկութիւն, աշխարհագրութիւն, ևն, ևն: Բոլոր հայ զբականութեան այս շրջանը կը կրէ հելլենականութեան գարու անունը: Իւր ծաղկելուն զագաթնակէտը կը հասնի Ե. դարը, երբ նոյն իսկ հայերէն լեզուն կը յարմարէր յունարէն լեզուի զբքերու և ձեռքու մէջ, հարստանալով նոր ոճերով, խօսրի նոր դարձուածով, նոր դասաւորութեամբ բառից, երբեմն արուեստակեալ: Հելլէնասէր հեղինակներու մէջ յայտնի կ'երկի փափազը՝ իւրացնելու յոյն գրականութեան լաւագոյն կողմէրը, քննասիրութիւն գաղափարաց, վերլուծական յարաբերութիւն խօսած նիւթիւն վրայ, ստոյգ և պարզ արտայայտութիւն:

Ասոր զուգահեռական՝ Հայ ժողովրդեան մէջ անտարակոյս զոյութիւն ունէր կուսակցութիւն՝ պարսից կողմը մերձեցնելու: Որոնց ներկայացուցիչները կը զինուրացուեին զլիսաւորապէս հասարակութեան բարձրագոյն դասէն, մասնաւորապէս տիրող իշխանաց մէջ, և որոնց՝ պարսից հետքաղաքական յարաբերութեանց մէջ՝ կը տրուէին զանազան առանձնաշնորհներ:

Աւանդութիւնը (անարդար ըստ նոր քննադաշտութեան), կը մեղադէ, օրինակի համար, Վասակին համակրութիւնը դէպ ի պարսիկ ներն, երբ պարսկական Հայաստանի կառավարիչն էր. (451 տ.) ապստամբութեան ժամանակ մերժեց միանալ ժողովրդեան շարժման հետ; Յուստինիանոսի պատերազմի ժամանակ՝ հայոց մի մասն կամաւորապէս պարսից կողմը կը բռնէր; Հայոց գաւառներու մէջ զորս Յուստինիանոս միացուցեր էր կայսրութեան՝ ապստամբեցան այն գաւառները՝ Փարսից հետ միացնելու նոլուտակաւ, ևն: Այս անցքերը և մատնութիւնները, չնայելով կարգ մը յայտնի ապստամբութեանց ընդէմ պարսից հարբատահարութեանց, ինչպէս Մեծն Վարդանայ (451 ամի), Վահանայ Մամիկոննեանի, (484 տ.) Վարդայ (511), միւս Վարդանայ (571 տ.) և ուրիշներու, կը վկայեն որ հայ ժողովրդեան մէջ կուսակցութիւն մը կար, որ կը զգար կապ և ազգակցութիւն Արեւելեան աշխարհի հետ:

Արարական տիրապետութիւնը (ի. դարու կիսուն) միացուց բոլոր հայկական նահանգները խալիֆայութեան իշխանութեան ներքեւ: Որոյ հետեանքն այն եղաւ որ կորսնցուց Արևմուտքի հետ ունեցած այն կապը՝ որ կը պահպանուէր Բիւզան-

դիոնի միջոցաւ, և անկէ չորս դար ետքը հայ մշակոյթը զարգացաւ գլխաւորապէս արևելեան ազգեցութեան տակ: Արարական անմիջական տիրապետութիւնը Հայաստանի վրայ տեսց մերձաւորապէս երկու դար (652 տ. 861 կամ 885). այլ հայկական երկիրներու մէջ խալիֆայութեան ուժն երթալով կը տկարանար (որ կը ցուցնէ հարկաց նուուզումն որ գրուած էր Հայոց վրայ, 13 միլիոն զիրհեմէն թ. գարու մէջ կիջնէ 8 միլիոնի, յետոյ 4 միլիոնի՝ թ. գարու մէջ, նուազ քան 2 միլիոն՝ թ. գարու մէջ): Խալիֆայութեան տկարութիւնը հասաւ այն աստիճանի՝ որ հայ աւատական տիրապետութիւններն աստիճանաբար կը դառնային կէս ազատական հայ թագաւորութիւններ և իշխանութիւններ, որոնց ամենանշանաւորն եղած է Բազրատունեաց թագաւորութիւնը (885) Անի մայրաքաղաքով: Բազրատունեաց թագաւորութիւնն ալ երկու գար տեսց (Բազրատունեաց վերջինը՝ Գագիկ թ. ըսպանուած է 1079 տ.): Բազրատունեաց թագաւորութիւնը կործանեցաւ Արևմտեան ստրկութենէ, նոր Եւրոպայէ՝ որ կը զարգանար այն ատեն (թ.՝ Ժ.Ա. դար) միջնադարեան յատուկ մշակոյթով: Բոլոր Բազրատունեաց ժամանակը մենք չենք գտներ Արևմտեան Եւրոպայի ազգեցութեան զգալի

հետքը, և ընդհակառակն կը տեսնենք թափանցած՝ մահմետական Արևելքի շատ հետքեր: Յիբաւի Բիւզանդիոնի հետ ունեցած կապը վերանորոգուեցաւ, բայց նոյն ինքն Բիւզանդիոն այն ժամանակները շատ բաներու մէջ արևելեան ազդեցութեան տակ կը գտնուէր:

Այս երկու դարավլուխներն – Արարական տիրապետութիւնը և Բագրատունեաց թագաւորութիւնը՝ հայ ժողովրդեան և հայ գեղարուեստից վրայ արևելեան և ասիական սկզբունքներու որոշ գերիշխող նկարագրութիւն թողուցեր են: Ճարտարապետութեան մէջ բիւզանդական ձևերը՝ որոյ տիրական ազդեցութիւնն եղած է Ե-Ը դարերու մէջ, փոքր առ փոքր տեղի կու տան արարական ոճոյն ազդեցութեան, որ ի սկզբան հպատական կերպուց իրեն աշխարհական կառուցմունքներն, և ապա մտաւ տաճարներու մէջ: Մահմետական ազդեցութիւնը կ'երևայ և բանի մը զծերով հայ մանրանկարներու մէջ: Գրականութեան մէջ հելլենական դպրոցի անկումը կ'երևի, և զրագէտները կը սկսին իրենց յատուկ ոճեր փնտուի: Կարելի է թէ այս միջոցիս բանաստեղծութեան մէջ մտած են քնարերգութեան արարական և պարսկական ձևեր: Երջանիս վերջերը արևելեան սկզբունքներ կը սկսին

չափազանց զգացուիլ՝ բոլոր կեանքի մշակութեան շրջաններու մէջ: Այլ Հայաստանի կը մնար սպասել Արևմուտքէն՝ նոր նորոգող զաղափարաց հոսանք մը:

Բագրատունեաց թագաւորութիւնը և ուրիշ հայկական թագաւորութիւններ և «իշխանութիւններ» ի հիւսիս բաժան բաժան եղան և Բիւզանդիոն տիրապետեց (Ժ.Ա.դ.): Շատ չքշեց, շուտով բոլոր այս նահանգներուն տիրապետեցին նոր յարձակողները տաճիկ – սելծուկներն (անկումն Անոյ 1071 տ.): Թէպէտե այս հարուածներով Հայաստան չկորսնցուց իւր ազատութիւնը: Ես վերածնաւ հարաւային կողմն ի կիւկիա, ուր դուրս ելլողներուն գլուխ կեցած Ուուրինեան իշխանները՝ կանգնեցին կիւկիւոյ թագաւորութիւնը. – ի սկզբան փոքր իշխանութիւն, ապա ընդարձակ և նշանաւոր թագաւորութիւն: Այս կիւկիեան թագաւորութիւնը տեսեց երեք դար (մերձաւորապէս 1080 էն ց1375 տ.), Ար և նոյն ժամանակ ի հիւսիս՝ բնիկ հայկական զաւառները նոյնպէս յաջողեցան ազատութիւննին ձեռք ձգել տաճիկ բռնակալներէ՝ կրօնակից վրաստանի օգնութեամբ (սկիզբն ԺԲ. դարու): Անոյ վիճակի կառավարիչներն եղան Երկայնարազուկ իշխանք (իվան և Զաքարէ և իրենց ցեղը) վրացւոց գերիշխանու-

թեան ներքեւ, զրացի նահանգները ուրիշ հայ իշխաններու տուներէ կը կառավարուէին։ Այս կէս ազատական իշխանութիւններն (Երևանաբազուկներու իշխանները կը կոչուէին այն ատեն «Թագաւորներ») տեսքին մինչեւ Թամերլանկի արշաւանքներն (Ժ. դար) և Տաճիկ-Օսմանեան տիրապետութիւնը (Ժ. դ.)։

Կիլիկիոյ թագաւորութեան ժամանակ Հայերը մերձեցան Արևմտեան Եւրոպայի։ Իր գոյութեան արշալուսոյն՝ կիլիկիոյ հայերը յարաբերութեան մէջ մտան Խաչակաց հետ՝ որոնց ճանապարհը կ'անցնէր կիլիկիոյ վրայէն։ Յաջորդաբար Եւրոպայի հետ այս յարաբերութիւնը ոչ թէ ընդհատեցաւ՝ այլ լայնօրէն զարգացաւ։ Ռուբինեանը թագաւորական տիրապոն ընդունելով 1196 տ. Պապէն և Գերման-Հռոմէական կայսրէն, և իրենց յաջորդները կապուեցան Եւրոպական տիրապետող տուներու հետ՝ երկար ամուսնական շարքերով։ Մեր ձեռքը հասած են զանազան զրութիւններ որոնք եղած են կիլիկիոյ թագաւորներու՝ Եւրոպական արքունեաց և Պապերու մէջ (Լատին լեզուով)։ Ընդարձակածաւալ կիլիկիոյ վաճառականութիւնը աշխարհիս ամէն կողմերէ եկուարներով լեցուց, և բոլոր Եւրոպայի մեծ քաղաքները կիլիկիոյ կե-

զրոններու մէջ ունէին իրենց գաղութներն և գործակատարները։ Լեռն Երևանաբանական ժամանակակից վաւերաթուղթ մը (Ժ. դար) կը թուէ նաւահանգստի մէջ եղած նաւերը Ճենովայէ, Վենետիկէն, Նիմէն, Մոնփելիէէ, Սրիվիայէ, Բրիւգէ, Լոնտոնէ, Մեսինայէ, Մայորկայէ, Կրետէ, Կիլիկիոյ պետութեան կազմը կը զուգաղիպէր Եւրոպական աւատականութեան։ Սոյ գիտնականները կ'անուանէին զիրենը «զոկորներ»։ Կիլիկիոյ զրիչներէն մէկը Ներսէս Լամբրոնացի (Ժ. դ.) կը զանգատէր թէ «ժողովուրդը վրանկներէ կը սորվէր ժամանակաւոր բարիքը սիրել, ինչպէս նաև շատ զեղեցիկ բաներ»։ և այլն։

Չուզահեռական ասոր՝ հին Հայաստանի զաւառներու մէջ առաջ կու զար հայ մշակոյթի հեռաւոր միութիւն Արևելքի մահմետական սահմանափակ մշակոյթի հետ։ Վերջին կառուցմանց մէջ՝ Անի քաղաքին պեղութերէն ամենէն աւելի կ'երեկի արարական ճարտարապետութիւն։ Պալատներու արզուզարդի մեացորդներ և տնական տընտեսութիւնը կը վկայեն զուտ արևելեան փարթամութեան զարգացման։ Թէպէտե հիւսիսային Հայաստան միշտ յարաբերութեան մէջ էր կիլիկիոյ հետ՝ սակայն անոր ստրկական վիճակը բնական անդամ ըրած

էրարեւեան թագաւորութեանց ընտանեաց:
Նոր Պարսկաստանի և Վրաստանի մշա-
կոյթն, այս շրջանիս, շատ աւելի. ազգե-
ցութիւն պէտք էր ըրած ըլլար հին
Հայաստանի վրայ՝ քան Արևմտեան Եւրո-
պան, ազգեցութիւն մը՝ որ կարող էր հասնիլ
իրեն կիրկիոյ միջոցաւ: Երեք դարու
կիրկիոյ թագաւորութեան և Երկայնարա-
զուկներու իշխանութեան առանձին գոյու-
թիւնը հազար տարուան արգիւնք ունեցած
են. արևմտեան և արևելեան տարրերը
զանազան ձեւերու և երեսյթներու մէջ
ընդունուած են հայ-ժողովուրդէն: Պատ-
մական ճակատագրերը կարծիս հոգացեր
են, որպէս զի թէ' այս և թէ միւս ազգե-
ցութիւնը գերազանցէ իւր դարաշրջանները
և միացնէ կեղունները:

Մոնզուական արշաւանքներն և թուրք-
Օսմանեան տիրապետութիւնը վերջ տուին
Հայաստանի անկախութեան: Երեք դար
ետքը (ԺԶ, ԺԷ և ԺԸ) բոլոր Հայաստանի
զաւառները մահմետական տաժանելի լծոյն
տակ կը տառապէին: Ճինկիզիսանի, Լէնկ-
թիմուրի (Թամբրլանկի) և թուրք-Օսմանեան
արշաւանքներու ժամանակ չտեսնուած ա-
ւերումներ, թրբաց Սուլթաններու և Պար-
սից Շահերու ջնջման քաղաքականութիւնը,
թրբաց և Պարսից պատերազմները՝ որոնց

ասպարէզ եղած է մեծաւ մասամբ Հայաս-
տան՝ երկար ժամանակ մարեցին հայ
մշակոյթի լապտերը: Այս երկհազարամեայ
մշակոյթն, յայտնի է, անկարելի էր կո-
րուստի մատնել: Նոր մշակոյթի բերողներն՝
որոնք հիմունք զրին հայ վերածնունդի՝
հայ զաղութերն եղան. բեղմնաւոր ծնունդ
ունեցան բոլոր Եւրոպիոյ մեծ քաղաքներու՝
և մասամբ Ամերիկայի և Ասիոյ մէջ: Գա-
զութիւներու մէջ հիմունեցան, ի մէջ այլոց,
առաջին հայկական տպարանները և սկիզբն
առաւ հայ նոր զրականութիւնը: Եւրոպա-
կան հայ զաղութիւն (ի Վենետիկ, Վիեննա,
Ամսդերտամ, Բարիզ և ուրիշ քաղաքներ)
իրենց իսկ զիրքովը կ'օգնէին թափանցելու
հայ ժողովրդեան մէջ եւրոպական զաղա-
փարներ: Մի և նոյն ժամանակ բուն
Հայաստանի մէջ հանգամանքի զօրութեամբ
հայ ժողովրդեան ստրկացած բազմութեան
մէջ կը թափանցէին սովորութիւններ, հա-
ւատալիքներ և մահմետական աշխարհի
կեանքի ձեւերը: Այս կերպով այս ճնշիչ
դարերու մէջ հազարամեայ աշխատու-
թիւնները շարունակուեցան:

Ժթ. դարու սկիզբը հայ նահանգներու
մէկ մասն անցաւ Ուուսաց պետութեան:
Ասով հայերը կարելիութիւն ունեցան ու-
ժերու խաղաղ զարգացման և նոր մշակոյթի
չայ բանաստեղծ.

կեանք։ Ծագեցաւ նոր գրական կեանք, և նոր գրական լեզու շինուեցաւ և ըսուեցաւ աշխարհաբար, տարրեր հին դասական գրաբարէ։ Այս վերածնունդի միջոցին երեան ելաւ հայ դարաւոր անջատումը։ Եւրոպայի և Արևելքի (ի Ռուսաստան) նոր գրականութեան սկզբնաւորութեան մէջ մուած էին նոր զանազան բարբառներ։ Պոլսական՝ արևմտեան հայոց, Արարատեան՝ ռուսահայոց։ Այսոր համաձայն նոր հայ գրականութիւնը կ'օգտուի երկու (քիչ տարբերութեամբ մէկը միւսէն) բարբառներով։ Առանց մէկը միւսին արգելը լինելու՝ նոր գրականութեան զարգացումը երկութիւ բաժնուած կ'ընթանար, արևմտեան (Եւրոպայի մէջ) և արևելեան (ի Ռուսաստան), ուսկից գոյացան երկու հիմնական գրական դպրոցներ, և կոչուեցան տաճկահայ և ոռոսանայ դպրոցներ։ Այս բաժնուման մէջ կարելի է տեսնել ի Հայու՝ սկզբունքներու մըցման վերջին արձագանգները, Արևմտեան և Արևելեան։

Ազգեցութիւնը Յարեթական և Արիական, Պարսկական և Ելլադայի, Պարթեաց և Հռովմայ, Նոր Պարսից և Բիւզանդականին, Արարները և Բագրատունեաց թագաւորութիւնը, Անւոյ Երկայնաբազուկներու իշխանութիւնը և կիլիկիոյ թագա-

ւորութիւնը, Հայաստան՝ մահմետական լծի տակ, և Հայ գաղութն՝ Եւրոպիոյ մէջ, Նոր գրականութեան տաճկահայ և ռուսահայ դպրոցներն. — այս է ընդհանուր պատկերով այն կայանները, որոնք կը բնորոշեն Արեւելեան և Արևմտեան, Ասիոյ և Եւրոպայի փոխադարձ ազգեցութիւններն Հայաստանի մէջ։ Եթէ հայ ժողովրդեան պատմական առաքելութիւնը պէտք է ճանչնալ այս երկու մշտական հակամարտ սկզբունքներու համագրութիւնը՝ ուրեմն այն ատեն հայ գրականութիւնը պէտք է արտայայտէ այս որոշման կայանները։ Եւ նախ քան զամենայն պէտք է արտաքսէ այլաւսեռ տարբերու պայցըրը. և ներդաշնակ հաշտութեան առաջին փորձերը պիտի ըլլայ քնարերգութիւն, իրը ժողովրդեան հոգւոյ ձայն։

Բ.

Հայ ժողովրդեան նկարագրի երկմիութիւնը կուտայ բանալին հայ ժողովրդական բանաստեղծութեան։

Հայ ժողովրդական առասպել մը՝ ըստ երևոյթին շատ հին ժամանակներէ մնացած է։ Երբեմն՝ կ'ըսէ առասպելը՝ Բուլքուլթունը կը սիրէր վարդը և կը գովարա-

նէր զայն ամէն ուրիշ թռչուններէ լաւ. ոչ
մէկ թռչուն կարող էր հաւասարիլ բուլքուլի
երգողական արուեստին մէջ։ Այլ՝ եղաւ
այնպիսի ժամանակ՝ որ օտար երկրէ թռաւ
եկաւ ուրիշ թռչուն, հայ առասպելին մէջ
Եադոն. և Եադոն ալ սիրեց վարդն և.
սկսաւ այնքան զովարանել զայն, որ
բուլքուն հարկազրեցաւ փախչելու օտար
երկրը և անոր երգերը մոոցուեցան:
Բուլքուլ՝ հայերէն կը նշանակէ սոխակ,
այս բառիս ծագումը պարսկական է. այլ
Եադոն նոյնպէս կը նշանակէ սոխակ, յու^ն
արէն աղջօն. Այդոն բառին աղաւաղումն
է (Այդոն - երկու առաջին տառերու փո-
խաղութեամբ եղած)։ Ժողովրդական
առասպելին մէջ ուրեմն այլարանօրէն կը
ներկայանան երկու փոխաղարձ ազդեցու-
թիւնները, պարսկական և հելլենական,
արեւեան և արեւմտեան։ Հայ երգերու մէջ
կան արեւելեան երփներանգ գոյները վառ
միացած արևմուտքի կուռ և զուսպ յատ-
կութեան հետ։

Թէ երբ երեցած են այս կամ այն քնա-
րերգական բանաստեղծութիւնները՝ մեծաւ
մասամբ անկարելի է մեզ որոշել ժամանակը։
Միայն անոնցմէ ոմանց ժամանակը կարելի
պիտի ըլլայ մեզ որոշել, կամ անոր համար
որ անոնք հասած են մեզի յայտնի ժամա-

նակի մը արձանագրութեանց մէջ (ինչպէս
քանի մը ամենահին երգեր աւանդած են
մեզի Մովսէս Խորենացին, Գրիգոր Մա-
գիստրոս և ուրիշներ), կամ անոր համար
որ երգն յայտնի վերաբերութիւն ունի
որոշ պատմական դէպքի հետ (այսպիսի
երգ Լեռնի գերութեան մասին, նոր երգեր
Զէյթունցոց ապստամբութեան մասին և
ուրիշներ)։ Երգերու բովանդակութիւնն
ինքնին, լեզուն իսկ՝ որով գրուած են միշտ՝
չեն ցուցներ անոնց ծագման որոշ ժամա-
նակը, անոր համար որ նոր սերունդը շատ
անգամ հին երգերը կը յարմարցնէր իր հա-
յեացքին և իր ոճին (օր. փոխանակ հե-
թանոս աստուածոց անունները զնելու՝ կը
զնէ Քրիստոսի, Տիրամօր, Գրիգոր Լուսա-
ւորչի և սրբոց. և հին բառերն և բացատրու-
թիւնները փոխելով՝ կը զնէ աւելի արդի
ընդունուած բառեր)։ Ասոր համար ժողո-
վըրդական երգն հայոց մէջ՝ ինչպէս և ուրիշ
ազգաց մէջ՝ պէտք է համարել իրը բոլոր
ազգին պատմական կեանքին ամփոփումը։
Սերունդէ սերունդ, զարէ զար արտազեցին
իրենց քննագատական աշխատութիւնները։
գեղագիտութեան պահանջներու նուազ հա-
ճելի երգերը կը մոոցուէին. երգն հաճելի
ըլլալով նոր դարու՝ ինչպէս հաճելի էր
հայրերու և պապերու՝ պինդ կը պահուէր

ժողովրդեան յիշողութեան մէջ։ Այսպիսի
(բնական ընտրողութեամբ) քանի մը կա-
նոններ մշակուեցան, շինուեցաւ մասնաւոր
տապան մը երգերու՝ ուր կը պահուէր բոլորը,
ժողովրդեան շատ մերձաւոր կը թուէր,
թանկագին և կարեռը։ Անաղարտ մնալով
դարուց ընթացքի մէջ ժողովրդեան երգերը՝
չեն վկայեր այս կամ այն շրջանին մաս-
նաւոր հրապոյրի, այլ ընդհանուր ար-
տայայտութեան ժողովրդեան հոգւոյ։

Տակաւին չկայ հայ ժողովրդական եր-
գերու կատարեալ հաւածքածոյ, ինչպէս
յաջողած են, օրինակի համար, (ի բաց
առեալ մեծ ազգերն) Լատինները կամ ֆին-
ներն։ Պատմական կեանքի պայմաններն
ամէն կերպ արգելք եղած են նիւթ հաւա-
քելու. ցարդ ժողովրդական հեքեաթներ
հաւաքողները կը շարունակեն գտնելու և
զրի առնելու մինչև հիմա անյայտ մնացած
նմոյշներ ժողովրդական ստեղծագործու-
թեան. (տողերս զրոյն վկայ էր այսպիսի
աշխատութեան թիֆլիս 1916 ամի)։ Այլ
թէ՛ ուսումնական թերթերու մէջ (որոնց
մասին վերջին տարիներս շատ աշխատած
է Պրօֆ. կ. կոստանեանց) և թէ ժողովրդա-
կան երգարաններու և տաղարաններու հա-
ւաքածոյից մէջ գտնուածը բաւական է գա-
ղափար տալու մասնաւոր, բացառիկ հայ

ժողովրդական ընարերգական հարստու-
թեան վրայ։ «Ամէն հայու մէջ բանաստեղ-
ծական հոգի կայ», կը հաստատէ հին
զրոյցն, և կ'արդարացնեն հայ երգերու
հաւաքածոյցն։ Ունենալով ժողովրդական
ստեղծագործութեան սովորական բարե-
մասնութիւնները՝ անմիջականութեամբ,
անարուեստականութեամբ, մակդիրներու
անվրէալ ճշգութեամբ, - հայկական երգը
կ'ափշեցնէ՝ բաց ասկէ՝ մասնաւոր խու-
զարկութեամբ ընտիր բառերու՝ որ-օրինակի
համար - սլաւական երգերու յատուկ չէ։
Հա, երգերու ծանօթանալով, երրեմն հազիւ
կը հաւատաս, թէ այս՝ չըլլայ նուրբ մոտա-
ծութեան արտադրութիւն մը ո՛ր և է ժամա-
նակակից բերթողի մը՝ որը փորձուած վար-
պետ է տաղաչափական արուեստի մէջ, մին-
չև որ չիմանաս թէ ժողովուրդը ցարդ կ'եր-
գէ այս երգերը Արարատեան դաշտի վրայ,
Արաքսի հովիտներու մէջ, հին Հայաս-
տանի լեռնարնակ զիւղերու մէջ և նաև
ոչ հեռու մեզմէ, մինչև վերջին եղե-
րական օրերը կ'երգէր Վանայ ծովուն
եղերըները։

Հայ ժողովրդական երգերու մէջ չը-
կան սկանտինաւեան երգոց դաժանութիւնը՝
ցուրտ ծովէն սնած և կապարեայ երկնքէն
ազդուած. անոնց մէջ կը շնչէ Հարաւային

ջերմութիւն և Արևելեան պերճութիւն։
Հայ երգերու մէջ չկայ տիրութիւն ոռւս
երգերու և պարզութիւն, կազմուած մեր
ժողովրդեան մանկութեան օրերն։ անոնց
մէջ կը զգացուին ժողովրդեան մեծ հասու-
նութիւն, որբոցէն ինկած երկրիս լուսաւոր
ժողովրդոց մէջ։ Զկայ հայ երգերու մէջ
և գերմանական կոշտութիւն՝ շատ ան-
գամ խորշեցնող անպառկառ արտայա-
տութեամբ։ Նա փոխ կ'առնէ զաղափարաց
նրբութիւն և զգացողական պատուականու-
թիւն՝ իւր արևելեան զրացի ազգերէն։
Միաժամանակ օտար է հայ երգերու մէջ
արևելեան ազգաց երգերու զգացմանց
չափազանցութիւն։ արիական արիւնը և
հելենական դպրոցը փրկարար սանձ զրած
են զրօսանքի արևելեան երևակայութեան։
Բոլոր իւր խանդավառութեամբ հանդերձ
հայ երգը պարկեշտ է, իւր բոցավառու-
թեամբ հանդերձ՝ զուսպ է արտայայտու-
թեան մէջ։ Այս բանաստեղծութիւնը՝ ըստ
արևելքի՝ ծաղկաւէտ, ըստ արևմուտքի՝
իմաստուն, զիտակից վշտի՝ առանց յուսա-
հատութեան։ կը բերու մէջ առանց կա-
տաղութեան, բերկրութեան մէջ առանց չա-
փազանցութեան, պարսից վեհապետի հա-
րեմի երգը չէ, այլ սիրահարի հառաչանքը
որ կը սպասէ իւր սիրելւոյն տեսութեան։

ո՛չ Մեհմետի կոչը – « գերի առէք մատա-
ղահաս ստրուկները » – այլ մօր մը որդոյն
տուած օրհնութիւնը՝ որ կ'երթայ արդար
պատերազմի ճակատը, ո՛չ այրի հնդկուհոյ
խոնարհ հառաչանքը՝ թաղման խարոյկի
առջև, որուն վրայ ինքը պիտի ածխանայ
զիակին հետ ի միասին, այլ կատարեալ
քրիստոնէական խոնարհութեամբ կնոջ ողբը՝
սիրելի ամուսնոյն գերեզմանին վրայ։ Եւ
մասնաւոր նըրբութիւն ձեր և ինքնուրու-
նութեան՝ մօտենալու իւրաքանչիւրի զիտա-
ւորութեան, թոյլ կու տայ մեզի կոչելու
հայ ժողովրդական բանաստեղծութիւնը
ևկարիչ ժողովրդական երգ։

Այս հաւաքածոյիս մէջ թարգմանուած
ժողովրդական երգերը պէտք են հաստա-
տել վերը ըսածներս, ինչ չափով որ
թարգմանութիւնը կրնայ փոխանցել ժո-
ղովրդեան ստեղծագործութեան հմայքը։
Որչափ ալ ուժով չազդէ ազգութիւնն իւր
կնիքը Բերթողի ստեղծագործութեան վրայ՝
միշտ բոլոր ժողովրդոց և դարերու բանա-
ստեղծութեան « ճաշակի » մէջ ընդհանուր
բան մը կայ, բան մը որ համաշխարհային
գեղարուեստական մշակոյթ՝ թոյլ կու տայ
վերստին ստեղծել ոտանաւորներ ուրիշ
լեզուի մէջ։ Ժողովրդական երգի մէջ ամէն
ինչ՝ սկսեալ լեզուէ՝ ունի իւր ուրոյն կերպն,

ամրողջութիւնը, և անփոփոխութիւնը: Բաւական չէ պահել բովանդակութիւնը, միտքը, պատկերները, թարգմանութեան ամէն ճշշդութեամբ հանդերձ՝ կարող է աչքէ փախցնել ամենակարեռը մասը՝ որ կը բովանդակէ իր մէջ ժողովրդական երգի ամենէն հրապուրիչ մասը: Յամենայն դէպս կարելի է ընթերցողաց ուշագրութիւնը գարձնել այսպիսի բաներու վրայ, ինչպէս է (Nocturne) Յայզանուագ (կոչումս, յայտնի է, տրուած է վերջի ժամանակներու ժողովողներէ), որոյ թովչութիւնը այնպէս կուռ զրուած է որ ժողովրդական երգիչը կ'արտայայտէ հարաւային զիշերի բոցավառ շրեղութիւնը՝ սիրահարական երգով «Ո՛վ դու անգութ սկորակ զեղեցկութեամբ»... որոյ շարագրութեան նրբութիւնը՝ մասնաւոր յանկերգներով վերը ըսուած բառերու՝ պատիւ պիտի բերէ ո՛նէ արդի քերթողութեան վարպետի. — Վանայ եղերը զրուած փորք երգի. «Ո՛խ թող բացուին լուծուին և ջուր դառնան...» ուր եօթը տողերու մէջ նկարուած է ամրողջ սիրոյ մի ծով, ուր մանաւանդ կը զարմանայ մարդ՝ գտնելով այսքան անսպառ զեղեցկութիւն այնքան սովորական նիւթի մէջ: Դարձեալ անկարելի է չցուցնելինքնութիւնը (արարողական) հարսանեկան երգի «Թաղաւորին

ինչ տամ ես...» ուր երգիչը իրեն կը վերապահէ իւրաքանչիւր քառատողին մէկ տողը (մնացեալը կը կնութիւն) և այսպիսի զեղարուեստական սահմանափակ միջոցներով կը համնի ամենաբարձր զանազանութեաննոյն երգերու դասին կը պատկանի. «Դարձեալ եկան այն հաւեցերն» օրօրոցի և թաղման երգերը, — Համբարձման «Զան գիւլիւմ» ները և վերջապէս բոլոր ուրիշ նման ոտանաւորներու ձևերը, որոնք կը ներկայացնեն այդպիսի զանազան միտքեր և եղանակներ: Քնարերգութիւնը կը տիրապետէ հայ ժողովրդական բանաստեղծութեան մէջ. բայց միայն յատկապէս իւր ստեղծութերով: Երգերու շարքին հետ հայ ժողովուրդն արտադրած է ոչ սակաւ վիպային ոտանաւորներ (պատմական, կրօնական և ուրիշներ) և հեքեաթներ: Ասիկա մասնաւորապէս հետաքրքրական է ազգագրախօսներու, քանի որ կը փայլեցնեն իրենց մէջ բարեր, հաւատալիքներ և զանազան դարձացններու ժողովրդական հոգին: Միակ միծ զիւցազներգութեան մէջ՝ նմանութեամբ «Իլիականի և Ողիսականի» կամ «Նիրելունկներու երգի»՝ հայ ժողովը դական վիպակները չձուլուեցան: Այսպէս անոնցմէ ամենահիներն, որոնցմէ Մովսէս Խորենացին հատուածներ կը յիշէ,

Կորսուած են: Անոնք որ մեզի հասած են՝
բոլորն ալ կը պատկանին քրիստոնէական
դարաշընախն և այն՝ համեմատարար ուշ
ժամանակի: Ոմենէն աւելի ժողովրդա-
կան վէպը « Պատունցի Դաւիթ »ն
է (Պատունցի իշխանութիւնը միաժամանակ
Անւոյ Երկայնաբազութիւններու իշխանու-
թեան հետ կը ծաղկէր, այս է ԺԳ. ԺԳ.
դարուն): Դաւիթ անձնաւորումն է ժողո-
վրդական զաղափարներու, անսահման
հզօր դիւցազն, աներկիւդ քաջազն, խո-
րապէս ողջախոհ, անյողգողդ, անզրդուելի,
ազնիւ, մինչեւ վերջը արդար: Բայց վի-
պասանութեան մէջ Դաւիթի ծաղրական
յատկութիւններ կը տրուին, որոնք շուք
կը ձգեն իր բարեկրթութեան. միամիտ
պարզութիւնը՝ այսինքն իւր ուղղամտու-
թիւնը՝ յաճախ հերոսը կը ձգէ վտանգա-
փր վիճակի մէջ: Բայց աստի՛ Դաւիթ թո-
թով էր, ընդունակ էր ոգևորուելու. երբեմն
յայտնի սխալներ կ'ընէ. այս բոլորը կու-
տայ այդ պատկերին կենդանի ճշմարտու-
թիւն մը: Դաւիթի հետ նկարագրուած են վի-
պասանութեան մէջ կարգ մ'ուրիշ անձինք,
որոնց բնութեանց մէջ նոյնպէս միացած
են լուսաւոր և մութ յատկութիւններ, ինչ-
պէս Դաւիթի հօրեղբայր Օհանի մէջ. մինչեւ
իսկ վիպասանութեան « Ոճրագործ » հսկայ

Մորամելիքի մէջ կ'երկին ինչ ինչ զրա-
միչ զծեր : Վիպասանութիւնը կենդանի
գոյներով կը նկարագրէ իւր ժամանակի
կենցաղը, միջին դարու վերջերու իշխանա-
կան վէճները և մուսուլմաններու խուժող
ձնշումը: Անկասկած « Դաւիթ Սասունցի »
զրուած է ոչ առանց ուժեղ ազգեցութեան
պարսկական վէպի (Յուստիմի դէմքը և ու-
սիշներու). բայց հայ պատմողները ներ-
մուծած են վէպի մէջ և իրենց բնորոշ
զծերը. օրինակի համար, տկարացուցեր. են
արևելեան տիպարներու չափազանցու-
թիւնները: Մեր հաւաքածոյին մէջ՝ որ է
« Նմոյշներ հայկական ժողովրդական վէպի »
մենք տուեր ենք նշանաւոր մասը Դաւիթ
Սասունցւոյ վիպասանութեան (ըստ Մա-
նուկ Աբեղեանի) և « Աւան Ազայի զրուցին »
զուտ արևելեան նիւթը մշակուած քրիստո-
նէական հոգւով:

Հայաստանի մէջ ժողովրդական բանա-
ստեղծութիւնը՝ ինչպէս ուրիշ ազգերու մէջ՝
բերանացի էր. իւր ստեղծումները կը պա-
հուէին ժողովրդեան յիշողութեան մէջ:
Որուեստական բանաստեղծութիւնը կրնար
միայն երեան գալ զրի տարածուելովը, որ
Հայաստան համեմատարար ուշ հաստա-
տուած է: Աւանդութիւնը կը վերագրէ հայ
զրոց զիւտը սուրբ Մեսրոպայ և Սահակայ

(Ե. դար. յ.թ.): Արդեօք գոյութիւն ունէր
մինչև այն ժամանակ հայ գրաւոր յիշա-
տակութիւն, (որ կարենար օգտուիլ յոյն
կամ ասորական զրով). Վիճելի՛ հարցմունք.
ըստ երեսյթին ունէր գոյութիւն, սակայն
ոչ ինչ հասած է մեզի կամ զրեթէ ոչ մի
հետք: Մենք զիտենք որ հին աւուրց հայ
զրիչները կ'օգտուէին օտար լեզուներէ, կը
զրէին կամ յունարէն, ինչպէս հիներէն
մին Արտաւազդ Բ. թագաւորը, և ինչպէս
իրմէ քիչ մը ետքինները, որոնց շարադրու-
թիւններն հասած են մեզի, Ազաթանգեղոս,
Դ. դար, Փաւատոս Բիւզանդացի, Դ. դար,
և ուրիշներ. կամ ասորւոց լեզուով (ինչ-
պէս հաւանական է) Զենոր Գլակ, (Դ. դար):
Յետ գրոց զիւտին կը սկսի ազգային մա-
տենագրութիւն մայրենի լեզուով, սակայն
անոր արագ ծաղկիլը կը ստիպէ հետեցնել,
թէ նախընթացաբար գոյութիւն ունէին
հայ զրիչներու արտադրութիւններ ոչ միայն
օտար՝ այլ և հայերէն լեզուով: Արդի զի-
տութիւնը կը մերժէ թոյլ տալու միւնոյն
դարու մէջ տեսնել նոյն իսկ հայ գրոց ծը-
նունդն և միանգամայն անոր հարուստ բեղ-
մնաւորումը, ինչպէս կ'երեւի Ա. Գրոց վերա-
զանց թարգմանութեան մէջ, (որ արեւմը-
տեան քննադատէ մը կոչուած է «թագուհի
րարգմանուրեանց» և յաջորդաբար «Ռա-

կեղին դար հայ զրականուրեան» ըսուած է):
Ասոր համար կ'ենթազրեն թէ զրոց զիւտէն
առաջ գոյութիւն ունեցած է հայ գրաւոր
գրականութիւն, որ գործածած է օտար կամ
իրեն անկատար այրութենը. (նոյն դարու զա-
նազան հեղինակներ ակնարկութիւն կ'ընեն
այս բանիս): Սակայն բոլոր այս գրա-
կանութիւննը կորսուած է և մեզի համար
հայ զրականութիւննը կը սկսի ոչ առաջ
քան Ե. դար. յ. թ.:

Ոյն դարաշրջանը՝ երբ հայ զրականու-
թիւնն սկսաւ ի Հայաստան՝ կը բնորոշուի,
ինչպէս նաև մեծաւ մասամբ ուրիշ տեղեր,
գերակշռող քրիստոնէական գաղափարներու
ազգեցութեամբ: Միջին դարու սկիզբն էր,
երբ միջնադարեան աշխարհահայեցողու-
թիւննը կազմուեցաւ, որուն հիմն էր կրօնա-
կան վերաբերում դէպ ի աշխարհ, այսինքն
այն հայեացը՝ թէ աշխարհս հովիտ է
մեղաց և վշտաց. այլ ճշմարիտ կեանքը
կը սկսի մահուընէ ետքը: Միջնադա-
րեան աշխարհահայեցողութիւննը կը դա-
տապարտէր բոլոր երկրաւոր զուարճու-
թիւնները, և իսկական երջանկութիւննը կը
համարէր միայն հոգեսոր ուրախութիւննը+
նախ և առաջ աղօթասիրութիւն, աս-
տուածզիտութիւն. և իբր ասոնց վարձք՝
յափշտակուելով միանալ Աստուծոյ հետ:

Դպրոցական իմաստասիրութիւնն ու խոր-
հըրդական աստուածաբանութիւնը միջին
դարու բոլոր հոգեոր կեանքի հիմնական
սկզբունքներն էին, որոնք ուղղութիւն կու-
տային գիտութեան և գեղարուեատի: Հայաս-
տանի մէջ որչափ հոգեկան կեանքը կ'ընթա-
նար. Արևմտեան հոգեկան կենաց ուղղու-
թեամբ՝ նոյն չափ ալ այս սկզբունքները նա-
խորոշեցին հայ հին գրականութեան հոգին,
ուր կրօնական տարրը տիրաբար կ'արտա-
յատուէր, և այդ պատճառաւ ալ մղուեցաւ
դէպի դաւանական կոիւները՝ որ արեելեան
ըրիստոնէից յատկութիւն է: Բարեբար
հակազդեցութիւն ունեցաւ այսպիսի միա-
կողմանի ուղղութեան՝ յոյն դասական
գրականութեան ազդեցութիւնը, որ նոյն
Ե. դարուն սկսաւ տարածուիլ Հայաստանի
մէջ բազմաթիւ թարգմանութեամբ, և ի.
դարու մէջ հելլենասէրներու դպրոցն առաջ
եկաւ: Այս հելլենականութեան ազդեցու-
թեան կը պարտի հին հայ գրականութիւնը
իւր լաւագոյն ստեղծագործութիւնները,
մասնաւրապէս պատմական կարգի արտա-
դրութեամբ, առանց բացառութեան, նաև
Մովսէս Խորենացին (որուն վրայ ի միջի
այլոց կայ Հոմերոսի ազդեցութիւնը):

Հատ հաւանական է որ կը կին վերո-
յիշեալ ազդեցութիւնները ներգործած են

հայ հին բանաստեղծութեանց վրայ: Եկե-
ղեցոյ երգերու կարգին մէջ պէտք է են-
թաղբել թէ Հայաստանի մէջ զրուած են
նաև ոտանաւորներ, որոնք օրինակներ ու-
նեցած են իրենց՝ յոյն և լատին բանաս-
տեղծներ, կամ Հոմերոսի և Վիրգիլեայ
երգերն և աղեցանզրեան վիպասանու-
թիւնները: Մեզի հասած են մի քանի փըշ-
րանք այս հին բանաստեղծութիւններէն կրօ-
նականը, և երկրորդին գոյութիւն ունենալու
մասին պէտք է միայն ենթազրել: Այն ժա-
մանակի բոլոր «աշխարհիկ» բանաստեղ-
ծութիւնները (թէ այսպիսիք գոյութիւն
ունէն՝ մենք չենք տարակուաիր) կորսուած
են, պահուած են միայն «կրօնականները»
չնորհիւ անոր՝ որ անոնց մի մասն ընդու-
նուած էին եկեղեցական պաշտամանց մէջ:
Մասնաւոր կերպով եկեղեցին պահած է՝
յաջորդ գարերու համար՝ ամբողջ բազմա-
գարեան շրջանի հայ քնարերգութիւնը,
կազմելով զանազան հեղինակաց լաւա-
գոյն ոտանաւորներէ մասնաւոր երգարան,
իւր բարձր իշխանութեամբ իրաւունք տա-
լով այս ոտանաւորներուն և ընդհանուրի
ուշադրութիւնը դարձնելով անոնց վրայ:
Պահուած են նաև այս երգարանէն դուրս
ուրիշ սակաւաթիւ ոտանաւորներ՝ զիմա-
ւորապէս անոր համար՝ որ միւնոյն հեղի-

նակներու գործ ճանչցուած էին, որոնց կը
վերագրուէին և օրհներգութիւնները, եկեւ
դեցիէ ընդունուած:

Հաւաքածոյն՝ որով մեզի հասած են հայ
կրօնական ամենահին երգերը՝ կը կոչուի
Շարական: կ'ենթազրեն թէ այս բառը
սեմական ծագումն ունենայ, և հայ լեզուի
մէջ մտած ըլլայ միայն ԺԲ. դարու մէջ:
կը նշանակէ «հոգեոր երգ» և իւր իսկ
անուան իմաստով՝ այն զիրքը՝ յորում այս
երգերը հաւաքուած են: Ներկայ ծանօթ
«Շարականաց» խմբագրութիւնը, ինչպէս
կ'երեկի, եղած է միայն ԺԴ. դարուն մէջ,
այլ անկէ առաջ շատ աւելի հիներ կային:
Այսպէս ծանօթ են հոգեոր երգերու ժո-
ղովածոյ մը նախատիպ ապազայ շարա-
կանաց՝ հաւաքուած և ընդունուած եկեւ-
դեցական ժողովքով տակաւին Ե. դարուն:
Ներկայ ձեին մէջ «Շարական»ը կը բովան-
դակէ հոգեոր երգեր՝ յօրինուած ութ դա-
րուց ընթացքի մէջ, զորս աւանդութիւնը
կը վերագրէ երկու խումբ ամենահին բա-
նաստեղծներու՝ Ե. դարէ Բ. դարը. յորս
են Ա. Մեսրովը և Ա. Սահակ (Ե. դար),
Յովհաննէս Մանդակունի (Ե. դ.) Մովսէս
Խորենացի (Ե. դ. ըստ նոր քննադատից
շատ աւելի վերջերը), Կոմիտաս կաթողի-
կոս (Ե. դ.), Բարսեղ Ճ'ն (Ե. դ.), Յով-

հաննէս իմաստասէր (Ե. դ.), և աւելի
նորեր (ԺԱ. դարէ ԺԳ. դար), ի կարգս
որոց՝ Գրիգոր Վկայասէր (ԺԱ. դ.), Ներ-
սէս Շնորհալի (ԺԲ. դ.), Ներսէս Լամբրո-
նացի (ԺԲ. դ.). Յովհան Երզնկացի (ԺԳ. դ.)
և այլն. բոլորը՝ 18 հեղինակներ: Չնայե-
լով այս աւանդութեանց զիտական տե-
սակէտով վիճելի ըլլալուն՝ անշուշտ,
Շարականաց մէջ կը գտնուին զանազան
դարաշրջաններու հետքերը, և օրհներգու-
թիւնները, որ վերագրուած են ամենահին
հեղինակներու, կը զանազանուին հետազայ
գրողներէ թէ ըստ լեզուի և թէ ըստ ընդ-
հանուր կազմի: Հագոյններուն մէջ զերա-
կշողներն են ոտանաւորները, սակայն չեն
ենթարկուած որոշ չափի. նորագոյններու
մէջ՝ արձակ չափական, հարուստ զանազան
ձայնի խաղերով (նմանատառութեամբ, ևն):

Հետազոտող (և թարգմանիչ ուսերէն
լեզուի) Շարականի Ն. Եմին կը նշանա-
կէ՝ թէ հնագոյն երգերը «ընթելցողը կը
զարմացնեն ձեի պարզութեամբը, բովան-
դակութեամբ, պայծառութեամբ, ինքնու-
րոյնութեամբ պատկերաց, շըեղութեամբ
եղանակաց»: Այսպիսի յատկութիւններով
մասնաւորապէս կը փայլէին անոնք՝ որոնք
կը վերագրուէին Ե. դարու հեղինակաց:
Այս հին շարականներունիւթն առնուած է

մեծաւ մասամբ Փրկչին երկրաւոր կեանքի դէպերէն։ Յիշատակելով համառօտիւ մէկ կամ միւս աւետարանի դէպեր՝ քերթողները կը զեղուին իրենց խոնարհ զգացմունքները, ապաշխարական, զղական հոգւով կամ ցնծալից երգով, փառաբանելով ճշմարտութեան վերջնական յաղթանակը։ Գրեթէ այս բոլոր երգերը՝ շատ համառօտ են, անոնց մէջ եղած պատկերները Ա. Գրոց մէջէն առնուած են, այս օրհներգութեանց բանաստեղծութեան արժէցն հեղինակաց ճշմարիտ կրօնական ոգեւորման մէջ է։ Մեր հաւաքածոյին մէջ հին շարականները կը ներկայացուին քանի մը հատուածներով, որոնք կը վերագրուին Ա. Մեսրովբայ և Յովհաննու Մանդակունւոյ։

Հին և նոր օրհներգուներու միջև եղած բացը կը լրացնեն Շարականէն դուրս գանուած բանաստեղծութիւնները, որոնք հայոց մէջ մեծ ժողովրդականութիւն վայելող Գրիգոր Նարեկացւոյ են, որ հեղինակ է Փ. դարու (951-1003. թ.) և Բագրատունեաց ժամանակ ապրած։ Գրիգոր Նարեկացի՝ որդի է նշանաւոր գրչի Անձեւացեաց Խոսրովի և հեղինակ մի քանի աստուածաբանական աշխատութեան, ինքն է ամենահոչակաւոր գրիչ բոլոր իւր գարաշը ջանին, թողուցած է կարգ մը արձակ հեղինակու-

թիւններ, աստուածաշնչի գրոց մեկնութիւններ, քարոզներ, ևն։ Այլ Գրիգոր Նարեկացւոյն փառը կը հիւան իւր հեղինակած հոգեւոր քնարերգութիւնները՝ որոնց արդարապէս կը կոչուին «Այուրը եղերերգութիւններ»։ Յարդ Նարեկացւոյն աղօթագիրը կարգէ դուրս ծաւալած է հայ ժողովրդեան մէջ և կը կոչուի պարզապէս Նարեկ։ Գրիգոր Նարեկացւոյն քերթողութեանց մէջ կրօնական զգացմունքը կը միանայ իսկական բանաստեղծական աւիւնի հետ, և այս քերթողիս շատ մը այլարանական ներողները կը մնան միշտ զեղեցիկ, անկախ անոնց աստուածաբանական մեկնութիւններէն։ Բաց ասկից՝ Գրիգոր Նարեկացին ոտանաւորներու ձեզ կատարելագործեց բարձրագոյն աստիճանի, նաև մշակելով բառախաղերը պարսկական և արարական քնարերգութեան մէջ ծաղկելէ շատ առաջ։ Այսնկատմամբ Գրիգոր Նարեկացւոյ ոտանաւորներն առաջնորդող կը հանդիսան միջնադարեան «աշխարհիկ» բանաստեղծութեան, իր ժամանակակիցներուն վրայ ալ մեծ ազդեցութիւն ըրած է Գրիգոր Նարեկացին և «Շարականին» յետնորդ բանաստեղծները անշուշտ իւր գպրոցէն ելած են։ Մեր հաւաքածոյին մէջ Գրիգոր Նարեկացւոյն բանաստեղծութիւններէն միայն երկուքը կը ներկայացնենք։

Շարականաց վերջին օրհներգուներէն մասնաւորապէս երեք բանաստեղծներ են աչքի ընկնող. Ներսէս Շնորհալի (†1173. թ.), Ներսէս Լամբրոնացի (1153–1198) և Յովհան Երզնկացի (1250–1326): Ներսէս Շնորհալիէն՝ բաց ի Շարականի մէջ մտած օրհներգութիւններէն՝ հասած են մեզի և ուրիշ քերթողական ստեղծումներ, եղերերգութիւններ, քերթուած Եղեսիոյ Առման վրայ, Աւետարանի յանգաւոր ոտանաւորի վերածումը, նոյնպէս արձակ շարադրութեամբ գրութիւններ: Արշակունիաց սերունդէ յաջորդաբար կաթողիկոս Ներսէս Շնորհալին՝ մին՝ հոչակաւոր և արդիւնաւոր զրիչներէ, ամինամեծ ազգեցութիւն ունեցած է իւր ժամանակի միտքերուն վրայ: Ներսէս Շնորհալւոյն քերթուածները բոլորն ալ ճշմարիտ ոգեսրմամբ առլցեալ, տեղ տեղ շատ յուզիչ են և գրուած են բացառիկ վարպետութեամբ, որ կը յայտաբերէ մեծ գեղարուեստագէտը՝ հմայուածիր իւր իսկ արուեստով: Ներսէս Շնորհալին ունի բանաստեղծութիւններ, ուր ամէն մի տող (Ճիշդն՝ երկու տող – կէս տոն) կը սկսի յաջորդաբար այբուրենի նոր զրով: Այսպիսի բանաստեղծական խաղն արգելք չէ բանաստեղծին ազատութեան և մաքուր ներշնչման: Եղեսիոյ առման եղերերգու-

թեան մէջ մերձաւորապէս 4000 տող գրուած է մէկ յանգով, այլ պատմուածքը կը մնայ կենդանի, և բանաստեղծին խօսքերուն մէջ բնաւ չի զգացուիր դժուարութիւն: Կը պատմեն թէ Ներսէս Շնորհալւոյն շատ բանաստեղծութիւններն (ընդունած է իւր կոչումը՝ իր հեզ բնաւորութեան համար, ինչպէս նաև իւր «Շնորհալի» ոճին.) յանապատրաստից՝ անքուն զիշերներու պատուեղած են, երբ քերթողն բուռն ոգեսրութեամբ կը ստեղծէր միաժամանակ և խօսքեր և եղանակներ, բառեր և երաժշտութիւն: Ա. Չոպաննեան յիրաւի կը կոչէ զներսէս Շնորհալին «Եկեղեցւոյ ամենաբարձր քերթողներէն մին» և զուգաճեռականը անոր օրհներգութեանց պիտի փնտունք ԺԹ. դարու մէջ Վերլէնի «Խմաստուրիւն» զրբին մէջ: Մեր հաւաքածոյին մէջ Ներսէս Շնորհալին ներկայացուած է քանի մը քնարերգական օրհներգութեանց թարգմանութեամբ և Եղեսիոյ առման եղերերգութեան կտորներով:

Ներսէս Լամբրոնացին կիլիկիոյ թագաւորութեան մէջ ապրելով իր դարաշրջանին (ՃԹ. դ.) ամենազիտուններէն մէկն էր: Սանոյնպէս շատ զրութիւններ թողուցեր է, զորոնք իւր ժամանակակից Եւրոպայի հեղինակներն ամենաբարձր զովասանք-

ներով կը դրուատեն։ Յոյներն ու «Փրանկ-ները» կը կոչէին զինքը « երկրորդ Պօղոս առաքեալ » և կը զարմանային անոր սրբութեան, իմաստութեան և զիտութեան վրայ։ Ներսէս Լամբրոնացւոյն բանաստեղծութեան մէջ նուազ է անմիջական ոգեսրութիւնը և կը գերիշխէ խորհող միտքը։ Եոյնը պէտք է ըսել և Յովհան Երզնկացւոյն (կամ Յովհան Պլուզ կամ Ծործորեցի) բանաստեղծութեան համար, ուսկից բաց ի օրհներգութեանց՝ հասեր են մեզի նաև ոտանաւորներ վարդապետական բնոյթով։ « Գովեստ Ս. Գրիգոր Լուսաւորչի » և զիտական աշխատութիւններ, դիտողութիւն երկնային մարմիններու շարժմանց մասին, քերականական մեկնութիւններ, ևն. ևն։ Երզնկացիէն կը ներկայացուի մեր հաւաքածոյին մէջ հատուածներ՝ կրթական բովանդակութեամբ։

Այնու հանդերձ՝ բոլոր այս կրօնական ուղղութեամբ բանաստեղծները մի այն կիսկատար քերթողներ են։ Անոնց համար բանաստեղծութիւնը յարգի է և արժէք ունի ոչ ինքն ըստ ինքեան, այլ զաղափարներն արտայայտուած յանգերով։ բանաստեղծութիւնը չէ նպատակ՝ այլ միջոց։ Երբեմն շարականներու բանաստեղծները իրենց տաղանդին թափով կը մոռնան ակամայ իրենց վարդապետական հարցերը։ Գրի-

գոր Նարեկացւոյ, Ներսէս Շնորհաւոյ և ուրիշներու բով՝ ասդին անդին կը հանդիպինը երգի տուներու և ամբողջ բանաստեղծութեանց, որոնց մէջ քերթողն ազատ կերպով իր զգացմունքը կ'արտայայտէ։ Բայց զրեթէ ամէն անգամ ալ բանաստեղծներն այսպիսի ստեղծագործութեան այլարանսական մեկնութիւններ կուտան, կ'ուզեն որ իրենց բառերը փոխաբերական հասկցուին։ Օրինակի համար Գրիգոր Նարեկացւոյ բանաստեղծութիւնը « աղամանդէ վարդի » վրայ, ուր մենք կը տեսնենք միայն կենդանի պատկեր բնութեան, բայց մեկնիշները կ'ընդունին այլարանսական պատկերացումը Տիրամօր։ Բաց ասկից բոլոր այս բանաստեղծները սահմանափակ են իրենց նիւթ ընտրելու մէջ, որոնք բացառապէս նուիրուած են կամ Ս. Գրոց առարկայի մը՝ կամ առաքինազարդ մարդոց բարեպաշտ զգացմունքի արտայայտութեան։ Սահմանափակ են նոյնպէս և միակերպ՝ պատկերաց ընտրութեանց մէջ, որոնք մեծաւ մասամբ Ս. Գրոց մէջէն քաղուած են։ Այս բանաստեղծներուն համար ներկայան կարծես թէ օտար է, ինչ որ անոնք կը տեսնէին ամէն օր, ինչ որ անմիջական կը խոսվէր զիրենք և բոլոր ըրջապատողները՝ թափանցուած էին « հո-

գեոր երգի մէջ » միայն դիպուածական ակնարկութեամբ։ Կը ոնական բանաստեղծութիւնը տակաւին ազատ բանաստեղծութիւն չէ, բանի որ բերթողին կանխաւ առաջադրուած են թէ ինչ բանի վրայ և ինչպէս պէտք է զրել։ Բոլորովին ազատ գեղարուեստական ստեղծագործութիւն հայ բանաստեղծութեան մէջ՝ մենք կը գտնենք միայն յաջորդ շրջանի երգերուն այսինքն միջնադարեան քնարերգութեան մէջ (ԺԳ. – ԺԶ. դ.):

Գ.

Միջնադարեան հայ քնարերգութիւնը ստեղծուեցաւ և հաստատուեցաւ Շարականին վերջնականապէս խմբագրուելէն ետքը խաւար ժամանակի ԺԳ. դարու մէջ։ Այդ այնպիսի դար մ'էր, որ երկու հազար տարիներու աւելի կամ պակաս ինքնավարութենէն ետքը, հայ ժողովուրդն ստիպուած էր տեղի տալ թշնամեաց ամէն կողմէ ներխուժման։ Երկու հայ մշակրյթի կենաց կեղրոններն ալ կը կործանին Մոնկոլական հարուածներէ։ Կիլիկեան թագաւորութիւնը անկման ծայրը հասած էր, և 1875ին անոր վերջին արքայն Լևոն Զ. զերի ինկած էր Մահմետականաց ձեռքը։ Հայ ազ-

գին անկախութեան խարիսխը փլած էր։ «Եւրոպայի պատուհանը» դարձեալ ամուր կերպով փակուեցաւ։ Միւնոյն ժամանակ ի հիւսիս՝ կատաղի փոթորկի նման կործանելով ճանապարհին հանդիպածը՝ կ'անցնէին (երկաթէ կաղ) թամերլանին հրոսակները զոր հայ տարեզիրները լենկթիմուր կը կոչեն։ Ասոնց ետքն թուրք օսմանցի հրոսակները պիտի ունակով ընէին։ Անին կործանած էր, քաղաքներ և գիւղեր՝ աւերակ դարձած, բնակիչները ցիր ու ցան եղած։ Վրայ հասան ստրկութեան դարեր, ծանրագոյն ևս՝ անոր համար որ այս անզամ տիրապետողներ հանդիսացան ոչ թէ նրանկիրթթէպէտև խորամանկ բիւզանդացիր, ոչ թէ պարսիկ և արար ժողովուրդներ՝ որ զիտէին զնահատել գեղարուեստի և զիտութեան պարգևները, այլ վայրենի թուրքերը ամէն բանէ զուրկ՝ բաց ի մոլեռանցութենէ։

Եւ զարմանալի է որ յատկապէս այս զարերուս հայ զրականութեան մէջ կը սկսի ծաղկիլ մաքուր քնարերգութեան նուրբ ծաղկիկը։ Ամենէն աննպաստ դարն էր բոլոր զբականութեան գործունէութեան։ Եւ մի և նոյն ժամանակ՝ երբ Եւրոպան կը սկսի շունչ առնել նորոգող վերածնունդի

առաջին հովերէ, երբ Եւրոպիոյ մէջ մռայլ սրբադիքը թափանցեց լուսով նորոգող դասական գեղարուեստի և յոյն հռովմէական գիտութեան կենդանացուցիչ ճառագայթները, երբ միջնադարհան աշխարհայցութիւնը ամէն բաներէ վեր կը գերազատէր մարմնոյ մեռուցումը, թափանցեցին հելլենական կենսազուարթ լուսոյ շողերն. այս մի և նոյն ժամանակ՝ Հայաստան պարագայից բերմամբ սեագոյն օրերու մէջ ինկած էր՝ ժողովրդոց տեղափոխման դարաշրջանին՝ նման Ատտիղասի և Վանդալաց օրերուն: Հայաստանի մէջ այն ժամանակ, ինչպէս միջին դարու սկիզբները, գրականութիւնը և ուսմունքը հարկադրուած էին ապաստան որոնել և պահուըտիլ առանձնացած վանքերու մէջ. միաբան գրականական գործունէութիւնը գրեթէ անկարելի եղած էր. գրական հաղորդակցութիւնը կարգէ դուրս դժուարացած: Նոյն իսկ կրթութիւնը, որ քիչ առաջ այնպէս բարձր էր կիլիկիոյ թագաւորութեան ժամանակ և Յագրատունեաց թագաւորութեան և Երկայնաբազուկներու իշխանութեան բարձրագոյն վարժարաններու մէջ՝ գրեթէ վերջանալու վրայ էր, այնպէս որ զրիչներն իսկ յոյս չունէին իրենց գրոց ընթերցողներ գտնել անզամ:

Եւ յիրաւի՝ գրական շատ ճիւղեր գլուխ ծռեցին այսպէս անյաղթելի արգելքներու առջև և անգութ հարուածներու տակ: Զափազանց նուազեցաւ թարգմանչաց գործունէութիւնը. կանգ առին ուսումնական հետախուզութիւնները. պատմութիւնը փոքրինչ սահմանափակ եղաւ, այսինքն միայն անհրաժեշտ գէպքերը գրի կ'անցընէին. մինչև իսկ եկեղեցւոյ վարդապետական գրականութիւնը զգալի կերպով աղքատացաւ: Եւ միայն քնարերգութեան նոր բողբոջման դարը թեակոխեց հարուստ և առատ հունձքով՝ որոյ սերմը արդէն նախընթաց դարերու մէջ ցանուած էր: Եւ յիրաւի միայն այս երկար դարերու մշակոյթի զարգացումով և հոգեկան կենաց լարուած դրութեամբ կարելի է բացատրել այս փայլուն ծաղկումը ամենազնիւ, ամենանուրը, ամենափափուկ, բոլոր աշխարհի վրայ եղած արուեստից մէջ — զուտ ենթակայական քնարերգութեան:

FՄիջնադարեան հայ քնարերգութիւնը հայ ազգին ամենաբարձր և ամենէն աւելի ինքնատիպ ստեղծագործութիւնն է բանաստեղծական ասպարէզի մէջ: Հայ միջնադարեան քնարերգութիւնը բնաւ կախում չունի եւրոպական բանաստեղծութենէ: Եւ յիրաւի ինչ կարող էր տալ քնարերգական

ստեղծագործութեան ԺԳ. և ԺԴ. դարերու արևմտեան եւրոպական բանաստեղծութիւնը՝ որ տակաւին նոր սաղմնաւորուած կ'երեւ ամէն կողմ, դուրս չթողլով նաև յառաջադէմն խտալիան: Քիչ մ'աւելի մեծ բաներ կարող էր ուսուցանել բանաստեղծութիւնը, այսպէս արեւելեան անուանուած ազգերու, արարներու և պարսիկներու՝ որոնք ի վաղուց հետէ կը մշակէին զուտ քնարերգութիւնը: Կ'ապացուցանեն զանազան փոխառութիւններ հայ քերթողներու իրենց արևելեան դրացիներէն՝ զլիսաւրապէս ձեւի մէջ: Այսպէս օրինակի համար՝ հայ միջնադարեան բանաստեղծներն յօժարութեամբ կը յօրինեն ամբողջ բանաստեղծութիւն մը մէկ յանգով, ինչպէս արարներն. ամէն լարերով կը գովասանեն վարդն ու սոխակը, ինչպէս պարսկականները, կ'օգտուին « գագէլի » մասնաւոր տաղաչափական ձեռվ, ևն, ևն: Այնուամենայնիւ արդէն նախընթաց շրջանի բանաստեղծներու մէջ Գրիգոր Նարեկացի, ինչպէս Շարականի օրհներգուներու մէջ՝ մենք կը գտնենք նուրբ արուեստով շինուած տողերը և շատ անգամ կրկնուած մի և նոյն յանգը, և մասնաւորապէս հմուտ խաղ ներքին ներդաշնակութիւններու նմանահնչիւններով. այս բոլորն է որ կը կոչուի

սովորաբար փոխառութիւն: Ուրիշ կողմանէ հայ բանաստեղծներն անպայման ներմուծած են բանաստեղծութեան մէջ նոր հոգի, տարբեր՝ յատուկ « արևելեան » ստեղծագործութեան տիրապետող հոգիէն. մերժեցին սանձարձակ գունագեղութիւնը, գոյներու և պատկերաց չափէն աւելի անսանձ կուտակումը, որ կը կազմէ անհրաժեշտ արևելեան բանաստեղծութեանց յատկութիւնը: Ասոր համար վերջին տարիներս զիտութեան մէջ այն կարծիքը կը յայտնուի, թէ հայ բանաստեղծութիւնը շատ նուազ ենթարկուած է ուղղակի Արևելը ազգեցութեան՝ քան ինչ որ առաջ կը կարծէին, թէ բոլոր քաղաքակրթական աշխարհն առաջաւոր Ասիոյ՝ որոյ թուոյն մէջն են և հայերը՝ միասին աշխատած են ստեղծելու այն ոճը, որ եղաւ ինչպէս բնորոշիչ արարական և պարսկական քնարերգութեան, այսպէս ալ հայ միջնադարեան բանաստեղծութեան:

Բայց կարելի է մէկդի թողուլ այս չըլուծուած խնդիրները, թէ ո՞ր աստիճանի ազգեցութիւն ունեցած է մէկ զրականութիւնը միւսին վրայ: Վերջապէս այնչափ ալ կարեոր չէ, վասն զի բնաւ բարի ազգեցութիւն չէ կարող ստեղծել հոն արուեստն՝ ուր բացակայ է անոր հունար:

Որչափ կ'ուզես պարարտացուը ոռոգէ
երկիրը, սակայն արտը չի բուսցներ, եթէ
հողին մէջ ցանուած չըլլայ հարկաւոր
սերմը։ Մշակոյթի դարերու բարգաւաճումն
այնպիսի սերմեր ցանեց հայազգի հոգ-
ւոյն մէջ, որ միջին դարերուն՝ այս ցանըը
ծլեցաւ, հասունցաւ և պտուղ տուաւ տառ-
նապատիկ և հարիւրապատիկ։

Հայկական այս բանաստեղծութիւնը
ծիածանի եօթը զոյներով փայլուն, բոլոր
անզին զոհարներու շողով զարդարուն,
բուրիչ՝ ինչպէս մարզերու ծաղիկները
քնքոյշ բուրումներով, մըմնջուն՝ ինչպէս
անտառի վտակը, շառաչուն՝ ինչպէս լեռ-
նային ուղիսը, որ զիտէ քնքուշ սիրոյ ա-
մենաբազզը խօսքերը և յաղթանակող
ցանկութեան կիզիչ բառերը, սակայն միշտ
վայելուչ, միշտ ներդաշնակ, միշտ կարող՝
մասերը ենթարկելու ընդհանուր իմաստին։
Ահա հայկական միջնադարեան հայ քնա-
րերգութիւնը հայկական հոգւոյն իսկական
յաղթանակն է տիեզերական պատմութեան
մէջ։ Երկար շարք քերթողաց ժառանգարար
պահելով իրենց նախնեաց աւանդութիւն-
ներն աստիճանաբար ներմուծեցին նոր տար-
բեր բովանդակութեան մէջ, և անզուլ կա-
տարելագործեցին արուեստը։ Այս տեսք ժի՞-
դարէ մինչև Ժ. Դար, ուր միջնադարեան

7 ընարերգութիւնը ի ծայր կատարելութեան
հասած, անկէ ետքը Ժ. Դարուն՝ մասամբ
կը թալկանայ արտադրութեանց մէջ և
մասամբ՝ այլափոխուեցաւ աշուղներու եր-
գերու մէջ։

Միջնադարեան ընարերգութիւնը անձուկ
կերպով միացած է նախորդ շրջանի կրօ-
նական բանաստեղծութեան հետ և ասկից
կը բարձրանայ։ Անոր սահմանը կեցած են
Յովհանն Երզնկացւով գործերը, որուն ներ-
բողները նարականի մէջ տեղ ունին, իսկ
վարդապետական ոտանաւորներն արդէն
կը բնորոշեն փոխանցումն դէպ ի ազատ
բանաստեղծութիւնն, որուն մէջ քերթողը
կը խօսի այն ամէն հարցերու մասին՝
որ ժամանակակից կեանքի մէջ կը յուզէ
զինքը։ Բայց աւելի ցայտուն կ'երեայ
այս Ֆրիկ բանաստեղծի (ժամանակակից
Յովհ. Երզնկացւոյ մեռած 1326. տ.)
գործերու մէջ (Ժ. Դ. – Ժ. Դ. դ. մեռած
1330 տ.): Արդեօք ո՛վ էը Ֆրիկ, տա-
կաւին յայտնի չէ։ Կարծիք կայ նոյ-
նացնող Խաչատուր կեչառացի անունով
քահանային հետ, որ կ'ապրէր նոյն գարուն
մէջ և նոյնպէս ոտանաւորներ կը զրէր, արդ
այս կարծիքը թողուած է։ Ֆրիկի անունով
հասած են մեզի շարք մը բանաստեղծու-
թեանց, որոնց տակաւին մէկ մասն է տպա-
չայ բանաստեղծ։

զրուած : Մի մասն անոնցմէ զրուած է զրարար դասական լեզուով, միւս մասը խառն՝ իւր ժամանակի խօսուած լեզուով։ Վերջինները ընդհանուրի հասկանալի լեզուով, փոխանակ այն լեզուին՝ որով 8-9 դար առաջ Ա. Գիրը թարգմանուած էր. սա արդէն դարձեր էր մեռած՝ նոր սերունդի համար, որ բնորոշ նշան է զանազանութեան «միջնադարեան քնարերգուններու» նախորդ շրջանի կրօնական բանաստեղծներու միջն։

Ֆրիկի բանաստեղծութիւնը, — տակաւին վարդապետական-բայց արդէն յանզրգնաբար կը մօտենայ ժամանակի հրատապ խնդիրներուն։ Զեռք կ'առնէ այն բանաստեղծութեան հոսանքն որ արտափայլեցաւ «Եղեսիոյ առման ողբերգութեան» և պատմական տաղաչափիալ ժամանակագրութեան մէջ։ Ֆրիկ իւր ոտանաւորներուն մէջ այն ամէն բանի վրայ կը խօսի՝ որ տեսած է իւր աչքով իրու անմիջական դիտող՝ իր զարու դէպքերուն, իր ժամանակի, և իր օրերուն վրայ։ Շատ տեսակէտով ֆրիկի բանաստեղծութիւնը կարելի է լաւագոյն իմաստով կոչել երգիծաբանական։ Քերթողը զառնութեամբ կը պատկերացնէ կեանքի այն բացասական կողմերը՝ զորս ինքը կը զիտէ։ Բայց ֆրիկ

ուրիշ կողմէ կը խզէ իր կապը նախորդաց աւանդութիւններու հետ։ «Այնպիսի ժամանակ երբ հայ զրողներու մեծ մասը, կ'ըսէ Ա. Չոպաննեան, կը վերագրէին հետևելով հին կտակարանի մարգարէից օրինակին՝ Հայաստանի հասած աղէտները իրենց մեղքերու պատիժ՝ ֆրիկ ընդգէմ կ'ելլէ Աստուծոյ և կը զանգատի անոր անարդարութեան դէմ հայ ժողովը բեան նկատմամբ»։ Քերթողը կարծես ըսպառնալից դատ կը բանայ Ատեղծողին դէմ մեղադելով զինքը և իւր անարդար գատաստանը և նոյն իսկ իրերու էութիւնը՝ ճակատագիրը (ոտանաւոր. «Բախտի Անիւն»)։ Ազատ քննադատութեան հոգին առաջին անգամ բռնկեցաւ ԺԴ։ Զարու հայ ազատամիտ այս ոտանաւորներուն մէջ, յետ այն դաւանական հպատակութեան Աստուծոյ կամաց՝ որով լեցուն են օրհնենքուններու բանաստեղծութիւնները Շարականի մէջ։

Յովհան Երզնկացւոյ և Ֆրիկի ոտանաւորներուն մէջ հայ քննարերգութիւնը կ'ազատագրուի եկեղեցական կապերէ և Ա. Գրոց պատկերներէ։ Կը մնար միայն մէկ բայլ՝ անցնելու զուտ ենթակայական քնարերգութեան։ Այս բայլը կ'ընէ կրտսեր ժամանակակիցն Յովհան Երզնկացւոյ և

Ֆրիկի՝ կոստանդին Երզնկացին (ծն. ԺԴ. դարու վերջերը և վախճ. ԺԴ. դարու կէսերուն): Ասոր վարուց նկատմամբ մէնք զրեթէ ոչ ինչ զիտենք և իւր զրութիւններէն միայն ոտանաւորներն հասած են մեզի: Այսու հանդերձ հայ բանաստեղծութեան պատմութեան մէջ կոստանդին Երզնկացին պիտի զրաւէ պատուաւոր տեղերէն մին: Ինքն՝ ի մէջ այլոց՝ վճռապէս հրաժարեցաւ զասական զրաբար լեզուէ և սկսաւ զրել ժողովրդեան կենդանի լեզուով, որ ցարդ հասարակութենէն ընդունուած է իրը քնարերգական լեզու (այսպէս կոչուեցաւ միշեադրեան հայ լեզու): Սակայն կարևորն այն է որ քերթողը ոչ միայն կեանքի լեզուով խօսեցաւ, այլ նոյն ինքն կեանքի մասին՝ մերձաւոր, աւելի ընտանի բան Ֆրիկը: Կոստանդին Երզնկացին չէր ուզեր սորվեցնել, ոչ յանդիմանել, ոչ ցուցնել ստութիւնը երգիծարանութեամբ, այլ կը զեղուր ոտանաւորներու մէջ սիրտն՝ իր ուրախութեամբ և ցաւերով: Միջնադարեան հայ քնարերգունքներու մէջ կոստանդին Երզնկացին էր առաջինը՝ որ շօշափեց սիրոյ երգեր, որոնք յետոյ հայ բանաստեղծութեանց տիրապետող նիւթեր դարձան: Մեր հաւաքածոյին մէջ ներկայացուած է կոստանդին Երզնկացին « Գարուն »

խորագրով երգովը: Թէպէտե առաջին տան մէջ կը յիշէ Բարձրելոյն բարութիւնը, սակայն բոլոր այս բանաստեղծութիւնը լեցուն է զրեթէ հեթանոսական հոգւով, կը շնչէ անսանձ կեանքի վայելումն: Միջնադարեան ճգնաւորական գաղափարականը, այն տեսակէտը երկրաւոր կեանքի, ինչպէս հովիտ թաղծութեան, համոզումը՝ թէ կեանքի զուարճութիւնը թշուառ է և մեղք՝ շատ հեռու մնացին: Ըստ ուժի, ըստ ազգուութեան ոտանաւորի և լեզուի, քերթողութիւնս պատիւ պիտի բերէր իւր ժամանակի Արևմտեան Եւրոպիոյ ո՛ր և է զրականութեան. և Եւրոպայի մէջ չկայ այնպիսի բան մը որ անոր գիմադրէ: Բայց քերթուածը իւր ոգւով, իւր բոլոր մասերով կը պատկանի վերածննդեան մեծ շարժման, որ այն ժամանակ հազիւ կը ճառագայթէր Արևմտեան յառաջադէմ ազգելու վրայ և անյայտ ճամբաներով մտած է Հայաստանի հեռաւոր լեռներուն մէջ: Քերթողն ուրախ և բախտաւոր է զարունով, և երկիւզ չունի և չ'ամաչեր յայտնել այս իր ուրախութիւնը ոտանաւորներու մէջ, այս՝ իր երջանկութիւնն է: « Կոստանդին Երզնկացւոյ քերթողութիւնը, լաւ կ'ըսէ Ա. Զոպանեան, չէ ատուածարանի արտազրութիւն, չոր ցամաք զիտնականի, այլ արդինք ներշնչման, անմիջական փղձկումի»:

Յովհան Երզնկացւոյ, Յիրիկի և կոստանդին
Երզնկացւոյ ճանապարհով գնացին ամբողջ
շարք մը սերունդ քերթողներու հետևեալ
ԺԴ. ԺԵ. ԺԶ. գարերուն մէջ։ Առաքել
Բաղիշեցի, Մկրտիչ Նաղաշ Քերովբէ, Յովհան
Հաննէս (Երզնկացի), Յովհաննէս Թլկու-
րանցի, Սարկաւագ Բերգակցի, Գրիգոր
Ախթամարցի, Ղազարոս Մերաստացի, Ներ-
սէս Վարդապետ և ուրիշներ։ Ասոնց բա-
նաստեղծութիւնները միայն վերջին տա-
րիներս քննաղատներու ուշադրութիւնը
զրաւեցին իրենց վրայ, այնպէս որ միջնա-
դարեան հայ քնարերգութենէն տակաւին
շատ ըիչերը տպագրուած, հաւաքուած և
ուսումնասիրուած են։ Հասկանալի է՝ ոչ
ամէն վերը յիշուած քերթողներն հաւասար
բանաստեղծական պարզե ունեցած են։ և
ունանք բարձրագոյն՝ ոմանք համեստեղւոյ
արժանի են։ Բայց բոլոր այս բանաստեղ-
ծութիւնները նոյն հոգով շաղկապուած
են, նոյն ոտանաւորի արուեստով, նոյն և
նման ձեերով, որոնց մէջ կը զեղուին բա-
նաստեղծներու արտադրութիւններն։ Մի և
նոյն ժամանակ կարելի չէ չնշմարել անոր մէջ
որոշ յառաջաղիմող շարժում, զարգացում՝
որ առաջնորդեց արուեստի կատարելագոր-
ծութեան և նիւթերու թափանցման։ Միջին
դարու քնարերգութեան յղացողներու սեր-

մանած հունտերը բոլորն ալ արմատ ձգեցին
և տուին ընձիւղներ։ Փոխ առնելով իրենց
դրացի արաբներէ և պարսիկներէ քանի մը
նիւթեր և անոնց մշակման քանի մը ձեեր՝
հայ քերթողներն իրենց ճամբայ բացին,
շարունակելով երկու երգիչ Երզնկացինե-
րու գործը և մասամբ ալ մաղձոտ միրիկի։
Առաքել Բաղիշեցւոյ (բանաստեղծ ԺԴ.
դարու վերջին տասնեակ տարիներու) բա-
նաստեղծութիւնը որոշակի ունի արևելեան
գոյն։ նա ոտանաւորով գրեց Վարդի և Սո-
խակի միջն եղած խօսակցութիւնը։ Շատ
հաւանական է որ Առ. Բաղիշեցին հայ
քերթողաց մէջ առաջինը չէր, այսպիսի
նիւթ ընտրող, վերջին քնարերգուներու
շարքերը զանազան կերպերով երգեր են,
երբեմն անոնց զեղեցկութեան համար, եր-
բեմն ալ զնելով անոնց մէջ փոխարերական
րովանդակութիւն։ Այս տեսակ ամենա-
յայտնի բանաստեղծութիւն մը կը պատ-
կանի Գրիգոր Աղթամարցւոյ ԺԶ. գարու
բանաստեղծին։ Գրականութեան պատմիչ-
ները վաղուց նշանակած են որ սոխակին
և վարդին պատկերը, «ի սկզբանէ» արևե-
լեան բանաստեղծութեան մէջ միշտ եղած
է։ Մենք ստէպ կը գտնենք զայն պարսիկ
քնարերգուներու մէջ, ձեւալեղինի (ԺԳ. դ.),
Սաաղի (ԺԳ. դ.), Հաֆիզի (ԺԳ. դ.), և ուրիշ

շատերու, նոյնպէս արարներու և թուրքերու (վերջերը):

Արդեօք հետևեցաւ Առաքել Աղթամարցին մի որ և է որոշ օրինակի. կամ օգտուեցաւ ժողովրդական նիւթով ընդհանուրի սեփական (ինչպէս, օրինակի համար, օգտուած է ուսւ բանաստեղծութեան մէջ ԺԹ. դարու Ա. Փէդ սոխակի և վարդի խօսակցութեան մէջ) տակաւին յայտնի չէ: Անտարակոյս այնու ամենայնիւ որ հայ քերթողը բանաստեղծութեան մէջ ներմուծած էնակ իրենը, թէպէտ և վերջին տուներու մէջ, ուր փոխարերաբար կը մեկնաբանէ, Սոխակն է Գարբիէլ հրեշտակապետը, Վարդը՝ Աստուածամյըը, Թագաւորը՝ Քրիստոս: Այլ և այս արտացին յաւելումով հանդերձ հայ բանաստեղծութեան մէջ կայ մասնաւոր զգաստութիւն, ուսկից զուրկ էին շատ « արևելեան » բանաստեղծներն: Մեր հաւաքածոյին մէջ Առաքել Բաղիշեցին կը ներկայացնենք բանաստեղծական հատուածներով:

Ուրիշ նկարագիր ունի Մկրտիչ Նաղաշի քնարերգութիւնը, — սա յաջորդ շըշանի բանաստեղծ է: Մկրտիչ Նաղաշը հաւանարէն ծնած է ԺԹ. դարու վերջն, այս է հարիւր տարի ետքը՝ երգիչ Երզնկացիներէն և Թրիկէն, և քանի մը տասնեակ տարիւ-

ներէ ետքը Առաքել Բաղիշեցիէն: Ամենայայտնի է որ Մկրտիչ Նաղաշ ձեռնարուած է ի Այս 1430 ին և մեռած 1470 ին: Նշանաւոր է նոյնպէս Մկրտիչ Նաղաշ իրրւ Նկարիչ (նոյն իսկ իւր անունը Նաղաշ՝ պարսկերէն կը նշանակէ « պատկերահան »): Իւր վրձինին կը վերագրուի իւր ժամանակի ձեռազրաց շատ մանրանկարներ և սա կը համարուի հիմնադիր մասնաւոր դպրոցի մանրանկարչական պատկերաց: Մկրտիչ Նաղաշի ապրած դարաշրջանը ամենաթշուառներէն մին կը համարուի. ապրած է Հայաստան ամայացնող ժանատախտային համաճարակի և Զահան-խանի ոչ նուազ կործանիչ արշաւանքի ժամանակ: Այս դէպէրու մէջ բանաստեղծ եպիսկոպոսը սրտանց կը մասնակցէր, ամէն կերպով կ'աշխատէր թեթեցնելու ժողովրդեան թշուառութիւնը, կ'այցելէր հիւանդներուն, գերիները կ'ազատէր, ևն: Բայց իւր եպիսկոպոսական պարտքը կատարելով հանդերձ՝ կը գտնէր ժամանակ նաև արուեստով զբաղելու:

Մկրտիչ Նաղաշի բանաստեղծութիւնը շատ բանի մէջ Ջրիկի ձևերը կ'առնէ: Բայց անցած էր անոր օրերէն հարիւր տարիներ և բոլոր Հայաստանի վիճակը՝ հանդէպ կրած հարուածներու՝ փոխուած էր,

մինչդեռ Ֆրիկի ժամանակ տակաւին կեն՝
դանի էր անցեալ դարերու ազատութեան
յիշատակը : Մկրտիչ Նաղաշի ժամանակի
մահմետական լուծն արդէն դարաւոր ա-
ւանդութիւն կը համարուէր, ազգային
անձնասիրութեան վիրաւորուած խոցը՝
յայտնի է չէր բուժուած, այլ առ ժամա-
նակ մը ապաքինուած : Ասոր համար պէտք
չէ անձնական յատկութիւններով բացա-
տրել երկու բանաստեղծներու բերթո-
դութեանց զանազանութիւնը : Մկրտիչ
Նաղաշ իւր հասարակական գործունէու-
թեան մէջ բարութեամբ, աչքի ընկնող
հեղութեամբ, թշուառաց օգնելու պատրաս-
տականութեամբ փոխանցած է նաև բանաս-
տեղծութեան մէջ իւր սրտի փափկութիւնը:
Զարգացնելով Ֆրիկի նիւթերը նա չի
վերանորոգեր անոր յանդուզն վէճերն
Ստեղծողին հետ, այլ լոիկ թափիծով կոչ
կ'ընէ հնազանդիլ Անխուսափելիին: Մկրտ-
իչ Նաղաշիքան անուանութեան մէջ նուազ
փայլուն, նուազ զանազան, քան թէ միջին
դարու ուրիշ բերթողներու ոտանաւորները,
բոլորը իոր զզացմունքով ներշնչուածեն, և
իր կրօնասիրութիւնը կ'արտայայտուի աւելի
սրտանց՝ քան թէ առաջին օրհներգունե-
րունը, և պատկերներու մէջ աւելի իրա-
կան է: Ասոր մէջ է և Մկրտիչ Նաղաշի

քնարերգութեան նշանակութիւնը, իրը և
մէկ նոր կայան հայ բանաստեղծութեան
զարգացման մէջ: Մեր հաւաքածոյին մէջ
դրուած է Մկրտիչ Նաղաշի ամենաքնո-
րոշիչ ոտանաւորներէն մին՝ «Ունայնու-
թիւն աշխարհի»:

Սիրահարական եղանակներն՝ որ առաջին
անգամ կոստանդին Երզնկացլոյն քնար-
երգութեան մէջ երկցան՝ ԺԵ. դարու մէջ
ամբողջ շարք մը բանաստեղծներու ձեռքէ
ձեռք իւլցին: Այս բանաստեղծութեան
մշտնջենական նիւթը կարելի է ամենէն
աւելի համապատասխանէ քնարերգութեան
էութեան, այն արուեստին՝ որ կը յաւեր-
ժացնէ անձնական ապրումները, ենթա-
կայականները. և ինչ բան է որ աւելի զօրա-
ւոր կերպով կը խոռվէ մարդուս հոգին՝
եթէ ոչ սէրը: Քնարերգութեան ծաղկեալ
վիճակը միշտ կը համապատասխանէ սիրոյ
բանաստեղծութեան պաշտամունքի հետ.
այսպէս եղաւ և Հայաստանի մէջ: Ամենէն
աւելի վառվուն ոտանաւորներն այս
մշտնջենաւոր նիւթիս վրայ, ԺԵ. դարու
մէջ կը գրէին երկու բանաստեղծներ. եր-
կուքն ալ Յովհաննէս կ'անուանուէին. մին
Յովհաննէս Թէկուրանցի, երկրորդը՝ միայն
Յովհաննէս, (թերեւս նոյնպէս Երզնկայի
Վանքէն): Յովհաննէս Թէկուրանցին ԺԵ.

մինչդեռ Ֆրիկի ժամանակ տակաւին կեն՝
դանի էր անցեալ դարերու ազատութեան
յիշատակը : Մկրտիչ Նաղաշի ժամանակի
մահմետական լուծն արդէն դարաւոր ա-
ւանդութիւն կը համարուէր, ազգային
անձնասիրութեան վիրաւորուած խոցը՝
յայտնի է չէր բուժուած, այլ առ ժամա-
նակ մը ապարինուած : Ասոր համար պէտք
չէ անձնական յատկութիւններով բացա-
տրել երկու բանաստեղծներու քերթո-
ղութեանց զանազանութիւնը : Մկրտիչ
Նաղաշ իւր հասարակական զործունէու-
թեան մէջ բարութեամբ, աչքի ընկնող
հեղութեամբ, թշուառաց օգնելու պատրաս-
տականութեամբ փոխանցած էնակ բանաս-
տեղծութեան մէջ իւր սրտի փափկութիւնը :
Զարգացնելով Ֆրիկի նիւթերը նա չի
վերանորոգեր անոր յանդուզն վէճերն
Ստեղծողին հետ, այլ լոփկ թախիծով կոչ
կ'ընէ հնազանդիլ Անխուսափելիին : Մկրտիչ Նաղաշի բանաստեղծութիւնները՝ նուազ
փայլուն, նուազ զանազան, բան թէ միջին
դարու ուրիշ քերթողներու ոտանաւորները,
բոլորը խոր զգացմունքով ներշնչուածեն, և
իր կրօնասիրութիւնը կ'արտայայտուի աւելի
սրտանց՝ քան թէ առաջին օրհներգունե-
րունը, և պատկերներու մէջ աւելի իրա-
կան է : Ասոր մէջ է և Մկրտիչ Նաղաշի

քնարերգութեան նշանակութիւնը, իբրև
մէկ նոր կայան հայ բանաստեղծութեան
զարգացման մէջ : Մեր հաւաքածոյին մէջ
զրուած է Մկրտիչ Նաղաշի ամենաբնո-
րոշիչ ոտանաւորներէն մին՝ «Ունայնու
թիւն աշխարհի» :

Այսամարական եղանակներն՝ որ առաջին
անգամ կոստանդին Երզնկացւոյն քնար-
երգութեան մէջ երևան՝ ԺԵ. դարու մէջ
ամրող շարք մը բանաստեղծներու ձեռքէ
ձեռք խլեցին : Այս բանաստեղծութեան
մշտնջենական նիւթը կարելի է ամենէն
աւելի համապատասխանէ քնարերգութեան
էութեան, այն արուեստին՝ որ կը յաւեր-
ժացնէ անձնական ապրումները, հնիւա-
կայականները . և ինչ բան է որ աւելի զօրա-
ւոր կերպով կը խոռվէ մարդու հոգին՝
եթէ ոչ սէրը : Քնարերգութեան ծաղկեալ
վիճակը միշտ կը համապատասխանէ սիրոյ
բանաստեղծութեան պաշտամունքի հետ.
այսպէս եղաւ և Հայաստանի մէջ : Ամենէն
աւելի վառվուն ոտանաւորներն այս
մշտնջենաւոր նիւթիս վրայ, ԺԵ. դարու
մէջ կը գրէին երկու բանաստեղծներ. եր-
կուքն ալ Յովհաննէս կ'անուանուէին. մին
Յովհաննէս Թւլկուրանցի, երկրորդը՝ միայն
Յովհաննէս, (թերևս նոյնպէս Երզնկայի
վանքէն) : Յովհաննէս Թւլկուրանցին ԺԵ.

դարու երկրորդ կէսին կ'ապրէք, և էք արդէն
յառաջացեալ հասակի մէջ կաթողիկոս
Սսոյ (1489-1525 տ.): Բաց ի սիրահա-
րական երգերէ՝ Յովհաննէսէն մնացած են
մեզի վարդապետական խրատներ՝ Յաղագս
երկիւղի մահուան, Գինույ վկասակարու-
թեան վրայ, Մուտ բարեկամաց, ևն. ևն.:
Յայտնի է որ Յովհաննէս Թէկուրանցին կեն-
դանութեան ժամանակ իսկ շատ յարգուած
էր իւր ժամանակակիցներէ՝ իբրև բանա-
ստեղծ: Մենք կու տանք անոր մի սիրոյ
երգը, ուր՝ միայն վերջին տան մէջ՝ կ'երեկ
հեղինակին հոգկորական վիճակը:

Միւս Յովհաննէսի ապրած տարին
յայտնի չէ. հաւանորէն նա ալ ապրած է
ԺԵ. դարու մէջ, եթէ ոչ՝ ԺԴ. դարու վեր-
ջերը: Մեր ձեռքը հասած է Յովհաննէսէ
միայն մէկ ոտանաւոր, և այս բաւական է
զինքը իւր ինքնուրոյն բանաստեղծ յիշելու
քնարերգութեան պատմութեան մէջ:

Յովհաննէս չունի նաղաշի իմաստուն
Արջոտութիւնը, նա բոլորովին յոյզ, կերք,
բոց է: Յովհաննէսի բանաստեղծութիւնը կը
բանայ այնպիսի խորութիւն զգացմանց,
որոնք միայն մեր դարու մէջ մատչելի եղան
բանաստեղծութեան: Համարձակ կարելի է
ըսել որ աս (Քիչերուն յայտնի Յովհաննէսը
թերևս պարզ աբեղայ մը, մոռցուած ըլլայ

(Երգնկեան) վանքի մէջ ԺԴ. կամ ԺԵ. դա-
րու, և որ կը գրէր, զրեթէ առանց յոյս
ունենալու ընթերցողի - իր զգացմանց
բացարութեանց մէջ շատ բաներով
կանիսց բոլոր իր ժամանակակից բանա-
ստեղծութիւնը Հ կամ Յ դար: Կըքի այս-
պիսի աղաղակներ չկան ո՛չ հարիւր տա-
րի առաջ ապրող Պետրարշայի հնչեակ-
ներուն (sonet) մէջ, ոչ հարիւր տարի
ետքը գրող Ոռոնսարի սիրահարական եր-
գերուն մէջ:

Յովհաննէսի բանաստեղծութիւնները (կը
կրկնենք միակ պահուածն՝ վերաբատա-
գրուած մեզ մօտ) կ'աւարտին ներդաշնակ
հաշտութեամբ: Բայց այս չէ կարեւորը.
կարեւորն այն է որ քերթողն ըրած է
(Ո՞Շ դու իմ սիրոս այրեցիր, ևն,) այնպիսի
խոստովանութիւններ՝ որ միայն մեր օքերը
լիապէս հասկանալի եղան, երբ տուին իրենց
յայտնութիւններն Ալֆրէդ աը Միւսսէ և
Հայնէ և Բողլէր:

Միջնադարեան քնարերգութիւնը իւր
բողոջման զազաթն հասած էր ԺԶ. դարու
մէջ, երբ անոր ամենէն աւելի բնորոշ ներ-
կայացուցիչն երեցաւ Գրիգոր Աղթամար-
ցին: Կ'ենթաղրուի թէ նա ծնած ըլլայ
Ալիթամար կղզեկին վրայ Վանայ լճակին
մէջ՝ հաւանորէն՝ ԺԵ. դարու վերջերը:

Անդամ էր սա տեղւոյն հոգևորական միաբանութեան և ապա ձեռնազրուած է Աղթամարայ կաթողիկոս։ Քերթողն ինքը ցոյց կու տայ որ իւր ոտանաւորներէն մին գրուած է 1515ին, ուրիշ կողմանէ նա ժամանակակից էր ամենայն հայոց կաթողիկոսին Միքայելի Ա. 1547 - 1574, որով Գրիգոր Աղթամարցին ապրած կ'ըլլայ 1500 - 1575։ Որոշ է որ այս դարուս հայ ժողովրդեան վիճակը, ոչ միայն չլաւացաւ համեմատութեամբ նախօնթաց տարիներու այլ եթէ այդ կարելի է՝ աւելի ևս անտանելի եղած է։ Հայ գեսպանութիւններու Եւրոպական պետութեանց դիմումները մասնաւորապէս ի Վենետիկ, Պապին, Գիրամանիոյ կայսեր (1547 - 1550) յաջող ելք չեն ունեցած, այլ ընդհակառակն մահմետականաց զայրոյթը գրգռեցին։ Պարսիկներն անզթարար աւերեցին հայ գաւառներն, և թիւրք զօրաբանակը պարսից դէմ ելլելով՝ շարունակեց այս աւերումը։ Այս թշուառութեան փոքր ինչ միիթարութիւն կարող էր լինել միայն Եւրոպայի հայ զաղութիւն առաջին մշակոյթի զարգացումն 1512 տարին։ իսկ գարու կէսին՝ հայ լեզուաւ առաջին գրքի տպագրութիւնը։ Միքայէլ կաթողիկոսին ջանքերով հիմունեցաւ առաջին հայ տպարանը

ի Վենետիկ, որ ապա կ. Պոլիս փոխազրուած է։ Ասոնք եղան առաջին տկար ընձիւղներ ապագայ վերանորոգման։

Տեղւոյն այսպիսի կեանքի ծանր միջավայրի մէջ պիտի գործէր և ստեղծէր Գրիգոր Աղթամարցին։ Մենք անոր ուրիշ գրական աշխատութեան մասին տեղեկութիւն չունինք՝ բաց ի ոտանաւորներէն։ այլ մեզի հասած անոր բանաստեղծութիւններն (ընդհանրապէս 20 հատ) կը ցուցնեն՝ բանաստեղծական հանճարի առկայծումներէն զատ՝ բացառիկ գրական շնորհ։ Գրիգոր Աղթամարցու բանաստեղծութիւնները միշտ խոր մտածուած թէ ըստ ընդհանուր յղացման և թէ ըստ ներդաշնակ լրացման։ կը պատկանին միջնադարեան ընարեգութեան ամենանշանաւոր թուականին։ Պակայն այս ծրագրի ներդաշնակութիւնը և ապա ըրիստոնէական գաղափարները, զորս զրեր է Աղթամարցին իր ոտանաւորներու մէջ, այս ամէնք որ բոլոր կեանքն անցուցած է հայ գանքի խորերը՝ առած է Արքեմուտքն։ Պատկերները, նմանութիւնները, Գրիգոր Աղթամարցոյն բոլոր բանաստեղծութեան հոգին միանգամայն արևելեան է։ Արևելեան զոյներով ներկած իւր « Երգ մի եպիսկոպոսի վրայ», (զորմենք կու տանք հատուածարար կ. կոս-

տանեանի թարգմանածէն), տարբերակ մ'է Ֆրիկի բողոքին՝ բախտի անարդարութեան վրայ: Շատ աւելի արևելեան բնոյթ ունի անոր « Երգ »ն (նոյնպէս մեր թարգմանած), որուն մէջ ըերթողը կը զովէ իւր սիրելին, որոնելով տամնեակ փայլուն նմանութիւններ, բաղդատելով զայն արևուն, լուսնի // արուսեակին, թանկարժէք ակունցներու, անուշաբոյր ծառերու, փալփրուն ծաղիկներու, ամէն բանի հետ՝ ինչ որ գեղեցիկ է աշխարհիս վրայ: Այս ճոխ ըերթուածը զեղուն է արևելեան պերճ գրյուներով, և նման ափ մը ծիածանավառ գոհարներու: Արևելեան բանաստեղծութեան հոգւով ներշնչուած Գրիգոր Աղթամարցւոյն՝ երրորդ ըերթողութիւնը որ կայ մեր հաւաքածոյին մէջ՝ է « Երգ Վարդի և Սոփիակի »:

Անշուշտ ԺԶ. դարու կը պատկանի և Նահապետ Քուչակայ բանաստեղծութիւնը: Այժմ ստուգուած է, որ սա բնաւ առընչութիւն չունի բաց ի անունէն այն Քուչակին՝ որ կ'ապէր ԺԶ. դարու սկիզբները Վանայ նահանգը: Նահապետ Քուչակ՝ ինչպէս կ'երեկ՝ ծննդեամբ Ակնցի էր, ինչպէս կը ցուցնեն իւր ոտանաւորներն ըստ լեզուի և շարադրութեան, ըստ մասնաւոր բացատրութեան մերձաւոր նմանութիւն ունին

տեղւոյն ժողովրդական երգերուն: Բայց ով ըլլայ պատմական Նահապետ Քուչակ և ով տարին ալ ստուգիւ ապրած ըլլայ (յամենայն գէպս ինքն ապրած է միջն դարու վերջերը) իւր ոտանաւորները կը մնան հայ բանաստեղծութեան հրաշագեղ մարգարիտներ: Միջնադարեան բոլոր քնարերգուներու մէջ Քուչակ կ'արտափայլի անմիջականութեամբ և անարուեստականութեամբ իւր ներշնչմանց մէջ: Այս է ի մէջ այլոց նաև որ առիթ տուաւ կարծեաց՝ թէ Քուչակ եղած է ժողովող ժողովրդական երգերու: ևս առաւել որ իւր ոտանաւորներուն մէջ կը հանդիպինք եղանակներու և ամբողջ ոտանաւորներու, որ անտարակոյս կը պատկանին ժողովրդական երգերու: Այսպիսի կարծիքներ կը մերժուին այսու ամենայնիւ Քուչակի նոր յայտնած զրական ձեերովն և զոյներով (բառին լաւ իմաստովվ), որոնք կ'երեան մի բանի բանաստեղծութեանց մէջ, ինքը կարող էր օգտուիլ ժողովրդական երգերով իրքե նիւթեր, բայց շատ մշակելով ինքնուցոյն և անկախ կերպով:

Նահապետ Քուչակի զրական ժառանգութիւնը համեմատաբար հարուստ է: Մեզի հասած են խրատական հատուածներ, սովորական բառեակներով սիրահարա-

կան երգեր, և շարք մը պանդուխտի յուղիչ
երգեր։ Քուչակի խրառները ցոյց կու տան
արևելեան իմաստութեան բնորոշ օրինակ-
ներ։ Մեծաւ մասսամբ անոնք մի և նոյն զա-
դափարձներն են մարմացուած նոյն և նման
խորհրդանշաններու մէջ, որպիսիներ մենք
կը գտնենք պարսիկ բանաստեղծներու
խրատական ոտանաւորներուն մէջ՝ կեանքի
բարիքներու անկայութեան վրայ, կործա-
նիչ ստութեան վրայ, լոռութեան նախոն-
տրութեան վրայ, ևն, ևն. այլ այս ամէնը
գունաւորուած դէպ ի աշխարհ ունեցած
քրիստոնէական վարդապետութեամբ։ Քու-
չակի քանի մը իմաստուն խրատական
քառատողերը բերած ենք մեր հաւա-
քածոյին մէջ, ուր և զրած ենք անոր
պանդստի երգն՝ « կռունկ », (սակայն թէ
այս ոտանաւորները Քուչակի կը պատկա-
նին՝ տակաւին վէճի մէջ է)։ Աակայն ամենա-
թանկազնը Քուչակի բանաստեղծութեանց
մէջ՝ իւր սիրոյ քնարերգութիւնն է։ Անոր
սիրոյ ոտանաւորները ծաւալով փոքր են.
շատ անգամ արտայայտուած՝ քառեակի
ձեռվ, և արևելքի հնչեակով ինչպէս
կանխաւ ըսեր էինք։ Զուտ արևելեան գոյ-
ներով նկարուած են Քուչակի պատկեր-
ները, վառվուն, փայլուն, երբեմն չափա-
զանցած և անսպասելի։ Ոտանաւորներու

մէջ կըից զզացմունքը կը գերիշխէ՝ քան
հոգեկան սէրը, անոնք յատուկ են
Քուչակի հարազատ արևելեան բանա-
ստեղծութեանց։ Այլ անոր ուժն ու
հմայքը՝ իւր ոտանաւորներու խոր ան-
կեղծութեան մէջն է։ Ասոնք չեն արուեստա-
կան խորհրդածութիւններ՝ ընտրած նիւթին
վրայ, ոչ տեսական կամ փոխարերական
գովարանութիւններ մէկ սիրելոյ՝ որ
կարելի է թէ և ոչ գոյութիւն ունենայ
աշխարհի վրայ։ Ո՛չ, Քուչակայ ոտանա-
ւորներն՝ ազատ փղձկումն են սրտի, սրտի
խոստովանութիւններ, այն՝ ինչ որ կեանքն
ինքնին թելադրած է։

Ա. Զոպանեան՝ որմէ փոխ կ'առնենք
այս նկարագրի մի քանի գծերը՝ կը բաղ-
դատէ Քուչակի բանաստեղծութիւնները
ամենէն հոչակաւոր արևելեան բերթողաց
ոտանաւորներուն հետ։ Սաադի, Հաֆիզի,
նաև Օմարի-Խայեամի երգերը թագաւորաց
և իշխանաց ծառայեցին, այս բերթողներն
էին պալատական, և իրենց բանաստեղծու-
թիւնները պալատական կեանքը կ'արձա-
գանգեն, պալատական փայլով կը շողան։
Այս չկայ Նահապետ Քուչակի պարզ
երգերուն մէջ։ Նա՝ անկախ իւր զզացմունք-
ներուն արտայայտման մէջ՝ աւելի մօտ
էր փողոցային ամրոխին քան թէ պալա-

տական աստիճաններուն. իւր ճայնը կը հնչէր ոչ այս «աշխարհիս կարողներուն» համար, այլ ժողովրդային հաւաքոյթներու մէջ: Միակ սուլթանը՝ որուն առջև Քուչակ գլուխը կը ծռէց՝ էր իւր մշտավառ և տիրական հմայողը՝ սէրը: Ա. Չոպաննեան կը նախընտրէ համեմատել Նահապետ Քուչակը ԺԹ. դարու բանաստեղծներուն հետ, Հէյնէի և Վերլէնի, և այս արդարացի է: ԺԶ. դարու մէջ Քուչակ իւր բանաստեղծութեանց մէջ տուած է օրինակներ իսկական քնարերգութեան, այն իմաստով՝ որ մենք կ'ըմբռնենք հիմայ, այսինքն անկեղծ, անձնական և ազատ բանաստեղծութիւն, որ միայն մի նպատակ զրած էր իւր առջև, արտայայտել այն զգացմունքն՝ որ բերթողին նոյն վայրկենին տիրապետեր է:

Պ.

ԺԼ. դարն այնպիսի շըջան մ'էր՝ երբ հայ միջնադարեան բանաստեղծութիւնը կը շիջանի: Կը շարունակէր Հայաստանի անմիթար վիճակը, երկրին լաւագոյն ուժերը կը լրէին. օտարութեան մէջ կը փնտուին ապաստան: Ծնունդ առին և զօրացան հայ գաղութներն՝ ուր պիտի յառաջանար նոր կեանք և փայլէր հայկական նոր վերա-

ծնունդ: Հին Հայաստանի մէջ սուլթաններու և շահներու մշտական կործանարար քաղաքականութեամբ զրեթէ չմնաց տեղ զրական աշխատութեան համար: Սակայն և այնպէս վանքերու պատերուն մէջ կը գտնուէին աշխատաւորներ, որոնք ձեռք կ'առնէն զրիչն՝ ընդօրինակելու համեմատարար բախտաւոր ժամանակներու ձեռագիրներ, որպէս զի շարունակեն իրենց նախորդներու գործը: Մասնաւորապէս չըլուեց նաև բերթողական ձայնը: ԺԼ. դարու մէջ յատկապէս քանի մը կրօնաւոր բանաստեղծներ եղան Հայաստանի մէջ, և անոնց բանաստեղծութեանց խրախուսիչ ձայները կը ծառայեն՝ որպէս լաւագոյն ապացոյցներ ժողովրդեան հոգւոյն այն ուժին՝ զոր չկրցան կոտրել ո՛ր և է դառն փորձութիւնները:

Դարավերջին կեցած է Երեմիա Քեօմուրծեան, ծնեալ 1700 ին: Սա բաւական բեղմնաւոր զրիչ էր. շատ թարգմանութիւններ ըրած է լատին և յոյն լեզուներէ. զրածէ նաև աստուածաբանական ինդիրներու վրայ, հեղինակ է «Պատմութիւն Օսմանեան կայսրութեան», «Հայոց պատմութեան»(իւր ժամանակի զէպքերուն), աշխարհագրութեան և ուրիշ շատ զրութիւններու զրած է դասական զրարարով: Ի մէջ այլոց Քիօմուրծեան զրած է նաև թուրքերէն և

տուրք է Թուրք զբականութեան հատուածներ Մովսէս Խորենացւոյն պատմութեան։ Բայց անտարակոյս Քեօմուրճեան բանաստեղծ ալ էր։ Բաց ի ոտանաւոր գրած «Պատմութիւն Աղեքսանդրի» զրքէն՝ նազրեց քնարերգական ոտանաւորներ հայերէն (ժողովրդական լիկուով) և թուրքերէն։ Խորանաստեղծութեանց մէջ Քեօմուրճեան շարունակեց միջնադարեան քնարերգութեան աւանդութիւնը, և անոր ոտանաւորներուն մէջ կը լսուի հոգւոյ ձայնը։ Քեօմուրճեանի քնարերգութեան առանձնայատելութիւնն անոր մէջ է՝ որ կը փառաբանէ փոխադարձ սէրը, ուրախութիւն՝ ոչ միայն սիրելուն մէջ՝ այլ և սիրուելուն։ Այսօրինակ ոտանաւորներէն մին կը ներկայացընենք մեր հաւաքածոյին մէջ։

Ամենակարևոր և մեծ ազդեցութիւն ըրած է Նեղաշ Յովնաթանայ բանաստեղծութիւնը, որ արդէն կ'ապրէր դարավերջին, և մեռած է 1722 ին։ Յովնաթան՝ ինչպէս նաև Մկրտիչ Նկարիչ էին, ուստի երկուրն ալ նոյն մականունով Նեղաշ կոչուած։ Նեղաշ Յովնաթանին կը պատկանին էլմիածնի հիմնալի որմանկարները։ Յովնաթանայ երգերը բոլորն ալ կը փառաբանեն սէրը՝ գծուած արեգակնային ճառագայթներով։ Տեղ տեղ անոնց մէջ նուրբ

ճաղոր կը զգացուի։ Կարծես թէ հեղինակն ինքնին կը ինդայ միջնադարեան քնարերգութեան մաշած ձևերուն վրայ. սակայն և այնպէս այս երգերուն մէջ կան այնպիսի հրատանք, այնպիսի համարձակ իրական գծեր՝ որ կը յափշտակեն ընթերցողը։ Այս արեղայ քերթողը զրեթէ բոլորովին կը նմանի աշուղներու այն ժողովրդական բանաստեղծութեան՝ որուն ընդարձակ ծաւալումը նոյն դարուն կը սկսի Հայաստանի մէջ։ Նաղաշ Յովնաթան՝ վերջին արեղայ բանաստեղծներէն մին է, և մին առաջին բանաստեղծ աշուղներէն։ Այս է իւր բանաստեղծութեան պատմական նշանակութիւնը, որմէ մեր հաւաքածոյին մէջ մննը կու տանը երեք օրինակներ, երեք «երգեր սիրոյ»։

Բայց արդէն մեռնող վանական բանաստեղծութեան փոխարէն կը կանգնի աշուղներու բանաստեղծութիւնը։ Ժողովրդական երգիչներ, աշուղներ ու գուսաններ, անյիշատակ ժամանակներէ ի վեր Հայաստանի մէջ զոյսութիւն ունին. ասոնց յիշատակութիւնը Կ'ընէ Մովսէս Խորենացին իսկ։ Հայերն, այս բանաստեղծ ժողովուրդը, կը սիրէին ամէն տօն երգերով փառաբանել։ Ծնոտանեկան հանդէսներուն, ինչպէս՝ հարսանիք, մլլատութիւն, և այլն, և ուրիշ ժողո-

վրդական հաւաքոյթներու մէջ, հասարակ շուկաներու և սրճարաններու մէջ երգիչները միշտ ախորժելի հիւրեր էին։ Ասոնց պատուաւոր տեղը կու տային խնջոյքներու մէջ, անոնց երածշտական գործիները (բամանչա, սազ, թար, են.) կը տեղաւորէին պատուաւոր տեղեր մասնաւոր դարակներու վրայ. երբ կը հնչէր երգն՝ ամէնքը կը լուէին և ուշադրութեամբ մտիկ կ'ընէին։ Ի հնուց գոյութիւն ունէր երգիչներու մէջ մրցումի սովորութիւնը. աշուղները կարգաւ կ'երգէին իրենց հնարածներն և յաղթուղը սովորաբար կը յանձնէր իւր բամանչան յաղթողին։ Այս երգերու շատերն որ պահուած են ժողովրդեան յիշուղութեան մէջ և կը վերաբերին մեր ցոյց տուած «ժողովրդական բանաստեղծութեան»՝ հաւանօրէն ստեղծուած են նոյնպէս աշուղներու կողմէ այսպիսի մրցումներու համար։ Բայց երկար ժամանակներ ոչ ոք մտածեց անոնց վրայ, զրի առնելու և պահելու այս յանպատրաստից երգուածները. Երգերը կ'ապրէին միայն յօրինողի յիշուղութեան մէջ, և անոնց՝ որոնց ինքն հեղինակը կը փոխանցէր զանոնք. այս թիշերուն մահուամբը՝ կ'անյայտանար, կը մոռցուէր՝ հազուազիւս բացառութեամբ։ Միայն ԺԲ. դարու մէջ մշակուեցաւ

նոր տիպար մը աշուղ բանաստեղծներու, ժողովրդական երգիչներու որ կը զնահատէ իւր ներշնչմանց ստեղծագործութիւնը և կ'ուզէ պահել զանոնք։ Այսու հանդերձ այսպիսի աշուղ մը, յայտնի է թէ ստուծան մը զրական մարդ եղաւ, այսինքն գիտակ անցեալ բանաստեղծութեանց։ Կտակելով իւր ոսանաւորներն յաջորդներու՝ նա բնականապէս կը սկսի հետաքրքրութիւն անցեալով։ Վերջապէս զօրացան և ժողովրդեան մէկ մասին պահանջները։ Երգչէն սկսան պահանջնել երգեր հին աւանդութեան, ինքնուրոյնութիւն և ճշդութիւն ձեր երգերու հետ միասին, արտաքոյ կարգի բան մը, և խորութիւն բովանդակութեան։ Երևան ելան պալատական աշուղներ, երգիչներ՝ որ կ'երգէին վրաց թագաւորներու արքունիքն, ուր հայ լեզուն վրաց լեզուին հետարածուեցաւ։ Այսպէս յաջորդաբար՝ ինքնին երգիչներու զարգացման ազդեցութեան և ժողովրդեան մշակոյթին տակ՝ առաջ եկան աշուղ բանաստեղծներու տիպարներ, որոնք արագ ըմբռնեցին միջին դարու աւանդական քնարերգութիւնը և շարունակեցին զնալ նոր ընթացքով։ Մին նոր տիպարի աշուղներէն էր երգիչն Ստեփանոս (հաւանօրէն ԺԷ. դարու մէջ ապրող), որոյ երգերու մի մասն հասած է

մեզի. այդ ամենազեղեցիկ ոտանաւորներէն մին կը ներկայացնենք մեր հաւաքածոյին մէջ:

Այն երգիչը որ աշուղներու բանաստեղծութիւնները հասցուց անհասանելի բարձրութեան՝ էր Սայաթ Նովան. իւր հանձարի գորութեամբ ժողովրդական երգչի արուեստն յեղաշրջեց բանաստեղծի բարձր կոչման: կարելի է ըսել՝ այն ամէնը որ իւր նախորդներն ըրած են՝ ոչինչ են անոր յաղթանակին հանդէպ և կարծես թէ անոր փառաց լուսոյ մէջ մարեցան: Սայաթ Նովա նախ ցոյց տուաւ և հաստատեց իւր օրինակով՝ թէ ինչպիսի ուժ կը թագչի ժողովրդեան երգչի ձայնին մէջ. — յայտնեց թէ այս երգիչը ոչ միայն խնջոյքի մէջ զուարճացնող է, այլ և ուսուցիչ է, մարգարէ, թէպէտ և անոր երգերու նիւթն ըլլալ թեթեամիտ: Սայաթ Նովան կ'ընդունի իւր նախորդաց կերպը, այլ կու տայ անոր կատարելութեան կնիքն, և յանկարծ յայտ եկաւ թէ, ինչպիսի՝ ճոխութիւն, որպիսի՝ փարթամութիւն կը ծածկուի այն աշուղներու երգերուն մէջ որոնց հանդէպ շատերը չափազանց հարեանցի կը վերաբերուին: Այն ժամանակ երբ կը մեռնէր հմուտ արեղաներու վանական բանաստեղծութիւնը, Սայաթ Նովա զգացուց որ հայ

բանաստեղծութիւնը կենդանի է, նա միայն դուրս ելաւ վանքի պարիսպներէն, մոտաւ ժողովրդեան մէջ և հնչեց աշուղներու ազատ երգերուն մէջ, երգուեցաւ շուկաներու, հրապարակներու և ընտանեկան խընջոյցներու մէջ, համեստ տուներու, ամբոխի մէջ:

Սայաթ Նովա լեցուց իւր կեանքով ամբողջ ԺՌ. դարը, վասն զի ծնած է 1719ին և մեռած (ապանուած) ի Թիֆլիս 1795ին: Բանաստեղծին իսկական անունն էր Յարութիւն, Սայաթ Նովա կեղծ անունն է, որ կը նշանակէ՝ ըստ քննութեան Յովհ. Թումանեանի՝ « Թագաւոր երգի » կամ « իշխան երաժիշտ » (հնդկաց լեզուով), որ շատ յայտնի էր առաջաւոր Ասիոյ մէջ: Հայրը տուած էր փոքրիկ Յարութիւնը որ սստայնանկութիւն սորվի, սակայն տղան (Յարութիւնը) փոքր հասակէն կը մտածէր աշուղ ըլլալ. նա ազատ ժամանակները կը վազէր լսելու երգիչներու մրցումը և ինցն իրեն սորվեցաւ նուազել քամանչայի, ջոնկուրի և թարի վրայ: Կանուխին սկսաւ երգեր յօրինել, որոնք նախ կ'երգէր իւր ազգականներու տուները, յետոյ Թիֆլիսեցինշանաւորներու տուները, որոնք կը հրաւիրէին իրենց տաղանդաւոր պատանին: Յաջողութիւնը խրախուսեց զՅա-

բութիւն վճռականապէս նուիրելու ինքզինք բոլորովին երգեցողութեան արուեստին. ընդունեցաւ Սայաթ Նովա անուանումը և շուտով ամենասիրելի աշուղն եղաւ բուլոր Թիֆլիսի մէջ: Որչափ կարելի է դատել Սայաթ Նովայի զրուածներէն՝ նակրցեր է ըստ բաւականի լայն գիտութիւն ունենալ, անոր բանաստեղծութեանց մէջ կը շօշափուին բաւական բարդ խնդիրներ, կը յիշուին զանազան երկիրներ և ժողովուրդներ, կը զգացուին պարսկական բանաստեղծութեանց արձագանգներ, ուսկից ի մէջ այլոց Սայաթ Նովա փոխ առած է իր երգերուն ձևերը: Բաց ասկից՝ Սայաթ Նովա գիտէր շատ լեզուներ, ինքը կը գրէր իր ոտանաւորները ոչ միայն հայերէն՝ այլ նոյնպէս վրացերէն և թուրքերէն. մեզի հասած են Սայաթ Նովայէ՝ Թուրքերէն գրուած 115 ոտանաւորներ, հայերէն միայն 46, և վրացիք կը համարին իրենց բանաստեղծը:

Սայաթ Նովայի հետազայ տարիներու կեանքը ատակաւին լաւ ուսումնասիրուած չէ: Այս միայն յայտնի է որ նա Վրաց Հերակլ Բ.ի պաշտպանութիւնը կը վայեւէր, որ շատ կը յարգէր Սայաթ Նովայի տաղանգը և կարգած էր զայն իր արքունեաց երգիչ: Վրաց արքունեաց մէջ լուրջ

սիրային վէալ տեղի ունեցած է հոչակաւոր աշուղին. իր սէրը վրաց թագուհոյն հանդէպ, որուն նուիրած է մեծաւ մասամբ իւր ուսանաւորները: Ուշ ժամանակ՝ արզէն երիտասարդական հասակն անցած՝ Սայաթ Նովա կը թողու արքունեաց փայլուն կեանքը և կը մտնէ Հաղբատու Ս. Նշան Վանքը. Քերթողին այս որոշողութիւնը կապ ունի իր Մարմար կնոջ մահուան հետ 1770ին: Կրօնաւորական սցեմին հետ կ'առնու Դաւիթ անունը, Յովհ. Թումանեանի կատարած նոր խուզարկութեան հումեմատ նա ձեռնազրուած է Թիֆլիսի եպիսկոպոս: Այս ատիճանը տրուած է կաթողիկոսէն հին աշուղին՝ թագաւորին բացարձակ ստիպմամբ: Սակայն վանական պարիսպներու մէջ ալ չկրցաւ եպիսկոպոս Դաւիթ զսպել բանաստեղծութեան ափինը, նա կը շարունակէր զրել ոտանաւորներ և կարօտը կը քաշէր հասարակաց մրցութեանց: Ելսեն թէ նոր եպիսկոպոսն երբեմն աշուղի զգեստներ հազնելով՝ ծածուկ կ'ելլէր վանքէն և կ'երթար Թիֆլիս և կը մտնէր ժողովրդեան մէջ իրը երգիչ: Այսպէս՝ անզամ մը իմացուելով որ Թիֆլիս եկեր է բոլորին խաւարեցնող նոր աշուղ մը՝ ծերունին Սայաթ Նովա չի կրնար զսպել անոր հետ չափուելու բաղձանքը,

կը հազնի իր թափառիկ երգչի հին հաւ գուստը, կ'առնէ իր քամանչան և կ'եր- թայ մըցման, յաղթութիւնը կը տանի ե- րիտասարդ մըցակցին վրայ: Պահուած է այն գլուխիւնը՝ որով կաթողիկոսը կը գանգատի թագաւորին Գաւիթ եպիսկո- պոսի այդ կերպ վարքի մասին, ցոյց տալով ժողովրդեան մէջ առաջ եկած գայթակղութիւնը. ծերունի եպիսկոպոսին սպառնալիք եկած է աստիճանէն զրկելու, բայց թագաւորը խնդրած է թողուլ հան- գիստ իր սիրելի երգիչ:

1795ին պարսիկ Աղա Մահմուտ Խա- նը պաշարեց Թիֆլիսը և բնակչաց սպառ- նացւ սաստիկ կոտորած: Այս երբ լսեց ծեր աշուղը՝ որ է Գաւիթ եպիսկոպոս՝ թողուց իր մենաստանը և շտապեց դէպ ի մայրաքաղաք, որպէս զի ազատէ իր ընտանիքը: Խնքը կրցաւ քաղաքէն հեռա- ցընել իր որդիները և ուղարկել Մողղող, ուր անոնք կ'ապրէին անվտանգ: Բայց ինքն Սայաթ Նովա կամ չկրցաւ ելլել՝ կամ չուզեց թողուլ իր քաղաքացիները թշուա- ռութեան մէջ: Ըստ պատահման՝ Սայաթ Նովա Թիֆլիս էր այն օրը՝ երբ քաղաքն առնուած էր պարսիկ զօրքէն: Բանա- ստեղծ եպիսկոպոսը ժողովրդեան բազ- մութեան հետ կ'ազօթէր ծնրապրած տա-

ճարին մէջ: Պարսիկները պահանջեցին որ ամէնքը դուրս ելլեն եկեղեցիէն և ըն- դունին իսլամութիւնը: Սայաթ Նովա պա- տասխանեց ոտանաւորով մը թրքերէն.

Եկեղեցուց չ'եմ դուս գալ չ'եմ ուրանալ Յիսուսին:

Մահմետականները բռնի հանեցին եկե- ղեցիէն ծերունին և սպառնեցին զինքը դրան առջև: Այժմ այն տեղ կճեայ տախտակ մ'է զրուած, որուն վրայ զրուած է Սայաթ Նովայի ծննդեան և մահուան թուանշան- ներն և հետեւեալ տողերը.

Ամէն մարթ չ'ի կանա խըմի իմ ջուրըն՝ ուրիշ
[ջըրէն է. Ամէն մարթ չ'ի կարգա իմ զիրըն՝ ուրիշ զըրէն է,
բունիաթս ավաղ չ'իմանաս՝ քարափէ քարուկը-
[րէն է]

Սէլաւի պէս՝ առանց ցամքիլ, դռն շոտով խա- րախ մի անի:

Սայաթ Նովայի ոտանաւորներու բո- վանդակութիւնը առաջնայուածքով միա- կերպ կը թուի, միակերպ կ'երևան նաև ոտանաւորներու ձեւերը: Այլ ինչպիսի ան- սպառ զանազանութիւն կրցած է բանա- ստեղծն ազուցանել այն միակերպ երկցած- ներուն մէջ: Նա զրեթէ ամենուրեք կը խօսի սիրոյ վրայ, բայց ինչպիսի զանա- զան զոյներով տարբեր ոտանաւորներու

մէջ, բոլոր այն անցքերը, քնքուշ գորով վէն դէպ ի բոցավառ կրեերը, յուասահատութենէ դէպ ի սքանչացումը, կասկածէ դէպ ի հպարտ ինքնաճանաչութիւնը արուեստագիտի: Արդարե Սայաթ Նովակարելի է անուանել երանգներու բանաստեղծ: Ինքը Ժ. Դարու մէջ կարծես արդէն կատարեց՝ ինչ որ զար մը վերջ վերւէն:

Ոչ թէ գոյն, այլ նուրբ երանգ (nuance).

Այո՛, պէտք չեն վառփռուն գոյներ. ճշմարիտ բանաստեղծը զգացնել կուտայ ընթերցողին կամ ունկնդրին ամէն ինչ՝ միայն հազիւ նկատելի անցքերով մէկ գոյնէ միւսը: Բայց որովհետեւ մի և նոյն ժամանակ Սայաթ Նովայի երգերուն մէջ այս երանգները սուր, խորին և հիմքեղ են, կ'ընդունինք մենք իբր ամենապայծառ գոյներ, որոնց հետ չեն կրնար մրցիլ նուազ հանճարեղ բանաստեղծներու (ուղղակի ըստնք, նուազ տաղանդաւորներու) չափազանց թանձը ներկերը: Նուրբ և քնքուշ վրձինով նկարեց Սայաթ Նովան և անով աւելի մեծ հսմայքն՝ իր միշտ զրաւիչ ոտանաւորներուն մէջ:

Սայաթ Նովա հիմնեց, նուիրագործեց աշուղներու երգերուն համար մի առանձին

ձև ոտանաւորներու՝ որ կը մօտենայ պարու կական «Գաղելի», յետ որոյ այս կերպը սիրուեցաւ և տիրապետեց բոլոր երգիչներուն վրայ: Անհրաժեշտ կրկնութիւնը մի և նոյն բանին (կամ քանի մը նման բառուերու) մէկ շարք ոտանաւորներու վերջը, այս ձեփ պահանջման համեմատ, նոյն ինքը կը ստիպէ զրանաստեղծը՝ փնտռել զանազանութիւններ միակերպութեան մէջ: Բայց մի և նոյն ժամանակ, զրբթէ բանաստեղծն անկախ՝ կու տայ մի առանձին նուազաւոր խորին ներդաշնակ երաժըշտականութիւն անոր ոտանաւորներուն: Ասով Սայաթ Նովայի մէջ կը միանան զգայուն հոգատարութիւն՝ ոտանաւորը նուազաւոր լինելու համար: Սայաթ Նովայի երգերը կատարուած են ներդաշնակութեամբ և նոյնաձայն սկիզբով, որոնք կը կրկնուին նաև ներբին յանգերով. նա համաշխարհային բանաստեղծութեան մէջ մեծ վարպետներէն մին է: Ասոր հետ նա հրաշալի ճաշակ մ'ունի, որ կարող է գտնել նոր եղանակներ ընդհանուր գործածուած չափերուն մէջ: Այս վերջին տեսակէտով կարելի է Սայաթ Նովան բաղդատել դարուս բանաստեղծներուն մէջ կ. Գ. Բայլ-մոնթի հետ: Սայաթ Նովայի հետեւողներուն և նմանողներուն մէջ անոր բանա-

չայ բամաստեղդ.

ստեղծութեան մասնաւոր յատկանիշերն այլասերուած են, ընտրուած ձևը վերածուեցաւ մեռած կրկնութիւններու, երաժշտականութիւնը՝ դատարկ ձայներու խաղի մէջ, եղանակներու բովանդակութեան նուրբ փոխանցումը՝ տաղուկալի միակերպութեան։ Այլ Սայաթ Նովայի մօտ բոլորովին կենագանի և իր իսկական բանաստեղծական հանճարի ուժով ոգեւորուած է։ Քերթողն իրաւունք ունէր երբ հպարտօրէն կը յայտնէր (այս այն հպարտութիւնն է որ ստեղծեր է Որատիսի և Պուշկինի «Կոթող» բանաստեղծութիւնը), թէ իմ «Քարափի քարուկրէն է»։ Կ'ուզէի հաւատալ որ դէպի ի Սայաթ Նովայի կոթողը «խոտով չի ծածկուիր ժողովրդական ճանապարհն»։ Սայաթ Նովայի նման բանաստեղծներու վրայ կընայ և պէտք է հպարտանայ բուրք ժողովուրդը, այս՝ Երկնից մեծ շնորհը է, որ կը զրկէ ոչ ամենուն և ոչ յաճախ։ սոնք Նախախնամութեան ընտրեալներն են օրհնութիւնարեր իրենց դարուն և իրենց հայրենեաց...։

Հզօր զարգացումն աշուղներու բանաստեղծութեանց Սայաթ Նովայի ոտանաւորներուն մէջ՝ յայտնի է կենդանութիւն տուաւ բազմաթիւ հետևողաց և նմանողներու։ Որուգ ստեղծուեցաւ «Դպրոց

Սայաթ Նովայի», և արդարե մինչև մեր օրերն հայ աշուղներն ամէնքը կը հպատակին անոր անյաղթելի ազդեցութեան, կը դառնան անոր զծած ուղեգծին մէջ։ Ահա ասոր համար հարկ չկայ մօտիկէն քննել առանձին ներկայացնող ԺԲ և ԺԹ դարերու աշուղներու բանաստեղծութիւնները։ Ասոնց մէջ եղեր են տաղանդաւոր երգիչներ, որոնք կարող էին ըսելու իրենց խօսքը. բիչ չէին անոնց մէջ բանաստեղծներ՝ իսկական երգասացութեան շնորհը ունեցողներ, ստեղծող՝ քաղցրահնչիւն լսելիքը շոյող տաղերու։ Սայաթ Նովայի բանաստեղծութեան զծած սահմաններէն ոչ որ՝ ինչպէս կ'երկի՝ դուրս չէ եկած։ Բոլորն ալ մնացին տաղանդաւոր աշակերտներ և ոչ աւելի։ Աւելցնենք միայն որ աշուղներու թիւն, այսինքն անոնց՝ որոնք սկսան ժողովել և զրի անցնել իրենց երգերն ԺԹ դարու մէջ՝ չափազանց շատ են։ Այս ընարերգութիւնը շատ հետաքրքրական, պատմական, գեղարուեստական է. բայց մենք որ ընդհանուր զծերու մէջ կը բնորոշենք զարգացումն հայ բանաստեղծութեան՝ հարկադրուած ենք լռութեամբ անցնելու։ Սայաթ Նովայի այն 12 ոտանաւորներն՝ որոնք զետեղուած են մեր հաւաքածոյին մէջ՝ ըստ մեր կա-

բեաց թարգմանութեան՝ բաւական զաղաւար կու տան զանազան նիւթերու և աշուղներու բանաստեղծութեան բնորոշ ձեերուն վրայ:

Բացառութիւն կընանք միայն ընել՝ երկու վերջին աշուղներու համար. նախ՝ որպէս զի յամենայն դէպս յատկանշած րլլանք մեր օրերու ժողովրդական երգիչներու ստեղծումներն, և երկրորդ՝ անոր համար որ այս երկու բանաստեղծներն ալ, զօրագոյն քան միւսներն, կը ճնշեցնեն որ և է նոր բան: Խօսքերնիս Ղունկիանոս և ձիվանի աշուղներուն վրայ է: Ասոնց առաջինը Ղունկիանոս ծնած է ԺՌ դարու վերջը ի կարին, քանի մը տարի վանք անցուցած է, յետոյ անցած է Եզիպտոս՝ քարտուղարի պաշտօնով՝ իբրայիմ փաշայի մօտ. այլ թողլով զայն՝ թափառաշրջիկ կեանք վարած է անհնարին զրկմունքներով. այնու հանգերձ զնացած է՝ ի մէջ այլոց՝ Պետերպուրկ և մեռած է անցեալ դարու կէսերուն, Վարեկան զիւղը: Ձիվանին արդէն մեզի ժամանակակից է, նա ծնած է 1846ին Ախալքալաքի մօտ, առաջ թափառաշրջիկ երգիչ մ'եղած է. կը նուազէր իւր երգերը ամենայն յաջողութեամբ Ալեքսանդրոսու, Թիֆլիս, Բաքու, Բաթում և Կարս. մեռաւ ձիվանին

1909ին: Ղունկիանոսի բանաստեղծութիւնը ուշագրաւ է՝ իւր խորհրդաւոր նուրբ երանգով՝ անսովոր աշուղներու երգերու մէջ: Ձիվանի բանաստեղծութիւնը շատ աւելի զանազան և այլացեղ է. քերթողն իւր երգերուն մէջ կը շօշափէ բազմակերպ նիւթեր, սիրահար երգողէ կը դառնայ բարոյախոս. երգեց իր ժամանակակից դէպքերն, օրուան չարը. զրեց սեղանի երգեր, ևն, ևն: Ի մէջ այլոց ձիվանիի լեզուն արդէն ժամանակակից զրական լեզու է. ընդհանրապէս ձիվանիի երգերուն մէջ երկցաւ զրբերու ազդեցութիւն: Ձիվանին քանի մը նոր բանաստեղծներու և Սայաթ Նովայի բացարձակ նմանողութեամբ ստեղծած է քանի մը իսկական գեղեցիկ ոտանաւորներ, որոնք անշուշտ պիտի մնան ընդ միշտ հայ բանաստեղծութեան մէջ: Յատկապէս այսպիսի երգեր աշխատեցանք մացնել մեր հաւաքածոյին մէջ, ինչպէս նաև Ղունկիանոսի խորհրդապաշտ երգերէն մին:

Բայց Ղունկիանոսի և ձիվանիի բանաստեղծութիւններն արդէն կը վերաբերին յաջորդ շրջանին: Աշուղ ձիվանին իր երգերը շարագրել չսկսած՝ ծագեցաւ, աճեցաւ և ամրացաւ նոր հայ բանաստեղծութիւնը. — բանաստեղծութիւն

ոչ ժողովրդական երգիչներու, այլ գլուխան, «արուեստական», ինչպէս սովորաբար (և հարկաւ ոչ իրաւացի) կ'անուանեն զայն։ Արևմուտք, ի կ. Պոլիս և եւրոպական հայ գաղութներու մէջ և Ռուսիոյ սահմաններու վրայ, ինչպէս հայ գաւառներու մէջ՝ և նախ ի Թիֆլիս, ինչպէս և Մոսկուայի հայ գաղութին մէջ, սկսաւ նոր հայ զրականութեան զարգացումը, վերահաստատուելով հայ զրականութեան կապը միջազգայինին հետ։ Մշակուեցաւ զրական նոր լեզու (ստոյգն՝ երկու նոր լեզուներ կամ բարբառ, մին արևմտեան հայոց, միւսն ուսահայոց) և շարք մը հայ զրագէտ սերունդներ ստանձնեցին զըժուարին և պատասխանատու՝ բայց ազնիւ գործը, տալու հայ ժողովրդեան այն ամէնը՝ ինչ որ եւրոպական զրականութիւնը կատարեց անցեալ դարերու մէջ, որուն շրջանին Հայաստան կտրուած էր մարդկութեան ընդհանուր մշակոյթի աշխատութենին։

Հայ նոր զրականութեան պատմութիւնը գիտութեան բոլորովին ուրիշ շրջան է։

Հոս այս համառօտ տեսութեան մէջ անկարելի պիտի ըլլայ մանրամասնարար ներկայացնել այս պատմութիւնը և ըննել անոր զարգացման բոլոր կայան-

ները։ Եաւ պատճառներու համար (ինչպէս և անպատրաստականութիւնը այսպիսի հարցի մը տողերս զրողին), մենք պիտի սահմանափակութիւնը լոկ ցոյց տալով ընդհանուր յատկանիշներն ամենէն նշանաւոր գործիչներուն։ Այնու հանդերձ մեր ուշազբութիւնը պիտի դարձնենք մասնաւորապէս աւագ հին սերունդներու բանաստեղծներու գործունէութեան վրայ, որոնք մեծ կամ փոքր աստիճանով մը կատարեր են իրենց ստեղծագործութեան յաղթանակը, իսկ աւելի երիտասարդ զրողներուն համար՝ որոնց կը շարունակեն դեռ ընթանալ՝ փոփոխութեան ենթակայ են, անոնք տակաւին պատմութեան մէջ չեն կրնար մտնել, անոնց բանաստեղծութիւնները տակաւին ցննադատութեան կը պատկանին, որ տեղի չունի մեր հաւաքածոյին մէջ։

Ե.

Հայ զրականութեան վերածնունդն անձուկ եղանակով շաղկապուած է Միիթարեան Միաբանութեան գործունէութեան հետ, հիմուած՝ Միիթար Աբրամաստոյն (1676–1749) ձեռքով ի կ. Պոլիս, այլ ամրապնդուած ի Վենետիկ։ Այս Միաբա-

նութենէն ելած են երկայն շարք մը զիտնաւկաններ, զրիչններ, և ընդհանրապէս լուսաւորութեան գործիչններ : Միսիթարեանք հրատարակեցին բառարաններ, հայ լեզուի քերականութիւններ (զրաբարի), Հայաստանի պատմութիւն, եւրոպական զրականութեան դասական թարգմանութիւններ ի հայ լեզու, և շատ ուշից զրեանք՝ որոնք հզօր ազդեցութիւն ունեցած են : Ապա Միսիթարեանց մէկ մասը առանձին Միտրանութիւն հիմնեց ի Վիեննա, ուր շարունակեց մի և նոյն օգտակար գործունէութիւնը : Միսիթարեանց կարգէն ելան նաև առաջին նոր հայ բանաստեղծներ Բագրատունի և Ալիշան : Առաջինը՝ Արսէն Բագրատունի (1790—1860) էր ներկայացուցիչ կերծ-դասականութեան, որ զեռ կը տիրապետէր անոր ժամանակին եւրոպական զրականութեան մէջ : Երկրորդը՝ Ղառնդ Ալիշան՝ նոյնպէս խոյս չտուաւ այդ ազգեցութենէն . բայց հետզետէ ազատեցաւ անկէ, ի մէջ այլոց արտայայտուեցաւ դասական զրաբարէ (որով զրուած են բոլոր նախկին ոտանաւորներն Ալիշանի) նոր լեզուի (կ. Պոլսոյ բարբառ) անցած ատեն :

Առողջ Ալիշան (1820—1901) թողուց մեծարժէր զիտական աշխատութիւններ —

պատմական — հնախօսական — աշխարհազրական, ևն, ևն : Այլ էր նաև նշանաւոր բանաստեղծ, որուն ոտանաւորները կը կազմին օ հատորներ : Տաղաչափութեան արուեստին մէջ Ալիշան մեծ կատարելութեան հասաւ, և իր արտադրութիւնները ցարդ սիրով բազմաթիւ ընթերցողներու պահած են՝ իրու անկեղծ և գեղեցիկ ներշնչումներ : Ալիշան զրած է ոչ սակաւ կրօնական ոտանաւորներ, աղօթքներ, օրհներգութիւններ . ունի վէպեր Հայաստանի պատմական անցեալին նուիրուած, ունի բնութեան կենդանի նկարագրութիւններ : Ալիշանի ոտանաւորներուն խորութիւն կուտայ հայրենիքի իր յուզիչ սէրը՝ որ բռցավառուած էր պանդխտութեան մէջ ապրող բանաստեղծի վիճակով : Մեր հաւաքածոյին մէջ Ալիշան ներկայացուած է իր Հրազդան ոտանաւորով, ուր արտայայտուած է բանաստեղծութեան մշտնջենական նիւթը, — պանդուխտի վերադրձն ի հայրենիս, որ կենդանացած և ջերմացած է հայրենասէր հայու զօրեղ զգացմունքով :

Սակայն իսկական հիմնազիքները թրթահայերու (կամ կ. Պոլսոյ) դպրոցի նոր հայ զրականութեան՝ պէտք է ճանչնալ յաջորդ սերունդի երկու բանաստեղծները՝

Պէշիկթաշլեան և Դուրեան, որոնց ստեղծագործութիւններն ամբողջովին զրուած են նոր լեզուով։ Որպէս զի իրաւացի կերպով զնահատենք անոնց գործունէութիւնը, — նոյնպէս զուգընթացարար անոնց հետ «ոռւսահայ դպրոցի» նախաձեռնարկող աշխատողներն — , հարկ է երեսակայել նախ այս ծագող խնդիրներու ահազին դժուարութիւնը։ Պէտք էր նախ և առաջ ընտրութիւն ընել զանազան գաւառարարքառներու, զրականութեան նոր գործիք զարբնելու՝ մասնաւորապէս բանաստեղծական լեզուի համար, այլապէս ըսենք, պէտք էր ստեղծելու լեզու, կազմել միութիւն՝ ժողովրդական խօսակցութեան հակասական տարերաց մէջ, յարմարցնել այս լեզուն նուրբ զաղափարաց բացատրութեանց բոլոր փափկութիւններու համար, պիտանի ընելու զայն՝ անդրադարձնելու համար կատարեալ մարդու հոգւոյ բոլոր փղձկումները։ Յայտնի է՝ այս խնդիրը լուծեցին միասին արձակ զրիչները և բանաստեղծներն։ այլ որոնք որ ստանաւոր կը զրէին՝ պատասխանատութեան մեծ մասն անոնց վրայ ծանրացաւ, լեզուին տալ զեղեցկութիւն սեղմ արտայատութեանց մէջ։ Հաւասարապէս ուզիշ խնդիր մ'աւ կար շատ վիթխարի և բիչ մ'աւ դժուա-

րին, իւրացնել նոր ծագած հայ բանաստեղծութեան համար եւրոպական զրականութեան բոլոր յաղթանակները, որոնք ժիթ դարու կէսերուն կրկեցին երկարատև զարգացումն, ապրեցան հետզինետէ կեղծ զասական դպրոցները, զգայականութիւն, վիպականութիւն, որոնք արդէն մտան իրապաշտութեան ափրապետութեան շրջանի մէջ։ Եւրոպայի մէջ արդէն կային Գէօթէ, Շիլլէր, Վիկտոր-Հիւգոյ, Միւսսէ, Բայրըն և Շէլէյ, առանց յիշելու կանխազոյն ստեղծիչներն։ իրենց առջեն էր անոնց արդէն հարազատ դարձած հայ հոգւոյն ստեղծած ընդհանուր գծերը։ Վերջապէս, առաջին հայ նոր զրիչներն իրաւունք չունէին միայն գեղարուեստագէտ լինելու, հայրեննեաց զրութիւնը կը պահնջէր անոնցմէ նոյն չափով հրապարակախոս, մունեստիկներ ըլլալու կէս մոռցուած ճշմարտութեանց, արթնցնել ժորովրդական ինքնաճանաչութիւնը, կենզանացնել և արթնցնել սէրը դէպ ի հայրենի երկիրն, ըստ կարելւոյն բժշկել ազգին բազմագարեան վէրքերն, ուժ տալ անոնց՝ կոռւելու համար, և պահպանել հաւատքը լաւագոյն ապագային...։ Միայն յիշելով այս բարձր նպատակներն, որոնցմէ և ոչ մէկը հնարաւոր էր զոհել,

կարելի է արդարապէս գնահատել Պէշիք-թաշեանի, Դուրեանի, Պատկանեանի, Շահ-Ազիզի և միւս նախաձեռնողներու գործերը, որոնք կրցան մնալ միանգամայն ճշմարիտ բանաստեղծներ:

Մկրտիչ Պէշիքթաշլեան (1828–1868)
անմիջական աշակերտ եղած է Ալիշանի, քանի որ իր կրթութիւնն ընդունած է Միփիթարեանց մօտ: Բայց Պէշիքթաշլեան չընդունեցաւ կրօնաւորական վիճակ. նա անցուց իր կեանքը փոթորկալից՝ կրից ամէն ալէկոծութեան, յուսոյ և հիաս-թափումի ենթարկուելով: Պէշիքթաշլեանի արտաքին կենաց պայմանները լի էին ծանր տառապանքով. ի մէջ այլոց՝ նա գոյութեան ծանր կոփու կը մղէր. բայց բանաստեղծն արատ չունեցաւ իր վար-մունքին մէջ, ոչ մի կերպ հաճոյակատա-րութիւն զօրաւորներու առջև: Խնդըն հա-մեստ ապրեցաւ բայց արժանապատուու-թեամբ. կ'աշխատէր իբր ուառցիչ և աշակերտներէն պաշտուած էր, ունեցաւ անյաջող սէր, այլ զտաւ միսիթարութիւն մաքուր բարեկամութեան մէջ, և շնորհիւ իր պայծառ ազնիւ բանաստեղծութեան՝ շահեցաւ շատ աւելի բարեկամներ քան թշնամիներ: Կենդանութեան ժամանակ իսկ հասարակութեան ընտիր մասը կրցաւ գնա-

հատել Պէշիքթաշլեանի ստեղծագործու-թիւնը և իր մահացու հիւանդութեան վեր-ջին օրերը բազմութիւն մարդոց շարունակ տեղեկութիւն կ'առնէին անոր առողջու-թեան մասին, որ չափազանց կը յուզէր համեստ բանաստեղծը:

Մեծագոյն ժողովրդականութիւն գը-տան Պէշիքթաշլեանի ողբերգութիւնները, մասնաւորապէս անոնք՝ որոնց նիւթն առ-նուած էր հայոց պատմութենէն. չնայած ձեր պայմաններուն՝ այս ողբերգութիւն-ներն ունեին ազնուացնելու նշանակութիւն իր բարձր բովանդակութեամբ: Վնարեր-գութեան մէջ Պէշիքթաշլեանի լաւագոյն գործերն անոնք են՝ որոնք կը ներշնչեն հայրենասիրական զգացումն: Քերթողը կը ցաւ կարգէ զուրս մօտենալ այնպիսի նիւթերու, և ամէն անզամ կու տար իր ոտանաւորներուն՝ նորութեան հրապու-րանք: Բայց և իրը բնութեան բանա-ստեղծ՝ Պէշիքթաշլեան ուշագրաւ է, քանի որ ինքը կը հասկնար և կը սիրէր զայն (մի և նոյն կեանքով կը շնչէր անոր հետ): Ալիքային նիւթերու ալ Պէշիքթաշլեան ըստ բաւականի տեղի տուած է իր բանաստեղ-ծութեանց մէջ: Իւր. Վեսելովսկի Պէշիք-թաշլեանի ստեղծագործութեանց նկարա-գրութեանց մէջ կ'ըսէ, թէ «քերթողն ար-

տաքոյ կարգի կարողութիւն ունէր միաշընելու իւր սիրային ոտանաւորներուն մէջ արևելեան գոյներու ճոխութիւն, ցաղաքակիրթ եւրոպացոյ հոգեկան կեանքի և աշխարհահայեացըի հետ»։ Այս նկատմամբ Պէշիքթաշլեան կը ներկայանայ իսկական շարունակող հիմնական աւանդութեանց հին հայ բանաստեղծութեան։ Կը մնայ աւելցնել՝ որ Պէշիքթաշլեանի բանաստեղծութեանց մէջ կ'երեի Հայնէի, Միւսսէի և ԺԹ դարու բանի մ'ուրիշ քերթողներու ազդեցութիւնը և թէ բանաստեղծական լեզուն անոր ոտանաւորներուն մէջ տակաւին կը կրէ հետեւանըն իր կանուխ շրջանի դաստիարակութեան։ Մեր հաւաքածոյին մէջ Պէշիքթաշլեան ներկայացուած է ութ ոտանաւորներով, որոնք զինքը կը բնորոշն իբր հայրենասէր և բնութեան բանաստեղծ։

Բոլորովին տարբեր բնաւորութեան տէր էր Պետրոս Գուրեան (1851-1872), իբր յաջորդ սերունդի բանաստեղծ, որ մեռած է զրեթէ 20 տարեկան պատանի, հայ գրականութեան հորիզոնը ընդ մէջ կտրելով՝ ինչպէս պայծառ ասուազ։ Ծնած է կ. Պոլսոյ հայ աղքատ ընտանիքէ, և ուսած միայն ժողովրդական վարժարանի մէջ, չունենալով և ոչ մի պաշտպան կամ

ազգեցիկ բարեկամ։ Դուրեան միայն ինքն իրեն պարտական է իր կրթութիւնը, և իր զբական յաջորդութիւնը։ Կրքոտ և բուռն է՝ այլ հաստատամիտ։ Դուրեան բոլոր կենօք կուեցաւ թէ՝ աղքատութեան, թէ ժամանակակից տգիտութեան և թէ աշխարհի նախապաշտամունքներուն դէմ, որոնք միայն հայոց յատուկ չեն։ Հեղինակ է շարք մը ողբերգութեանց, ելած է նաև բեմի վրայ իբր գերասան։ Սակայն Գուրեան ամենէն աւելի զօրաւոր է իբր քնարերգակ, այլ քնարերգութիւնը միշտ երիտասարդի ձայն է, և Գուրեանի վաղահաս մահը թոյլ չի տար մեզ դատելու, թէ ինչպիսի՞ թատերագիր կարող էր ըլլաւ, եթէ կարենար ստեղծել՝ յետ կեանքի փորձառութեան։

Որմանդիք՝ թէ՝ իր համոզմամբ և թէ բնութեամբ՝ Գուրեան իր երգերու մէջ աղաղակելով կը յայտնէ աշխարհի իր բուռն սէրը դէպ ի հայրենի ժողովուրդը, դէպ առ ինքն ունեցած հաւատքն, իր տանջանքներու մասին՝ որոնք պէտք է որ ըլլային բանաստեղծի միջավայրի մտածող մարդու վշտերը, և վերջապէս իր Տրտունջ ոտանաւորով կը բողոքէ դէպ առ Աստուած, որ փորը ինչ վիպասանական և չափազանցուած է, բայց անկեղծութեամբ,

զգացման խորութեամբ՝ մեր հոգին կը
յուզէ: Դուրեան կը մնայ հայ պատմու-
թեան մէջ վառվառն հրեղէն զիծ մը՝ ի
մէջ ուրիշ աւելի հանդարտ բանաստեղծնե-
րու. ինքը ցոյց տուաւ թէ ի՞նչ կը նշա-
նակէ ստեղծագործութեան մէջ « խառ-
նուածքը », անմիջական կեանքի ուժը.
յաճախ ոչ միայն փոխելով « դպրոցն »,
« արուեստն », այլ անսահմանօրէն բարձր
էր անոնց վրայ: Ասոր մէջն է Դու-
րեանի ստեղծագործութեան պատմական
նշանակութիւնը. մասնաւորապէս ուշա-
զրաւ է և յատկապէս « տաճկահայոց » բա-
նաստեղծութեան համար, որոնց յաջորդ
գործիչներն երեմն մեղանչեցին աւելորդ
քաշըզուքներով, հակելով դէպ ի պառ-
նասեան ցրտութիւնը, դնելով իրենց համար
իդեալ՝ անոր « անմեղանչականութիւնը »:
Յամենայն դէպս Դուրեանի շատ ոտանա-
ւորները նաև ըստ ձեի շատ մշակուած են,
և մանաւանդ քերթողը գեղեցկօրէն կրցած
է յօրինել տուներ՝ որոնց իրեն ուսուցիչ
առած էր իր շատ սիրած գաղղիացի բանա-
ստեղծները Վիկտոր-Հիւկոյ և Լամարթին:
Մեր հաւաքածոյին մէջ մենք ջանացինք
ներկայացնել Դուրեանի բանաստեղծու-
թիւնը իր ամենէն շատ յատկանշող ուսա-
նաւորներով:



Պէշիրթաշլեանի և Դուրեանի շարքին՝
« տաճկահայ դպրոցին մէջ » կ'աշխատէին
ոչ սակաւ ուրիշ բանաստեղծներ, որոնց
գործունէութիւնը ԺԹ դարու միջին յիս-
նամեային կը պատկանի (1825 – 1875):
Այս բանաստեղծներուն մէջ անտարակոյս
Կային տաղանդաւոր զրիչներ, որոնց ար-
տադրութիւններն անյիշատակ չմնացին
հայ զրականութեան համար: Ե՞ն առա-
ջիններէն էին Գալֆայեան (Խորէն Նար-
Պէյ, 1831–1892) նոյնպէս անդամ Միհ-
թարեան Միհարանութեան և ապա անկէ
ելած. և Աճէմեան (ծն. 1838) թա-
տրերզակ և քնարերզակ, զրիչ բանի մը
զեղեցիկ ոտանաւորներու: Ինչպէս այս
երկու զրիչներն, այսպէս անոնց յաջորդ-
ներէ ումանք (անուանենք Ուկանեան, Ռու-
սինեան, Ծերենց): Զմիւռնիոյ զպրոցէն
Մամուրեան, Օտեան, Պարոնեան, Տէմիր-
ճիպաշեան¹) անվիճելի տաղանդաւոր զրիչ-
ներ են: Անոնց արտադրութեանց մէջ հայե-
րէն լեզուն մշակուեցաւ, մաքրուեցաւ և
հարստացաւ նոր բառերով և դարձուած-
ներով: Մի և նոյն ժամանակ անոնցմով

1. Հեղինակը մոոցած է արդեօք թէ չէ ճանցած Հե-
թիմեանը, որ իրը բանաստեղծ իր պատուաւոր զերը
կատարած է Հայ զրականութեան ասպարէզին վրայ:
(Ծան. Թարգմանելիթ)

«տաճկահայ դպրոցի» գործիչներն ոչ թէ զիտակից ծրագրով՝ այլ ուղղակի ենթարկութով անձնական համակրութեան ազդեցութեան՝ «կը փոխազրէին», այսպէս ըսենք, հայ հողի վրայ արևմտեան բանաստեղծութեան ծաղիկները, մասնաւորապէս գաղղիականները։ Անմիջական թարգմանութիւններու և զիտակից նմանութեանց և անգիտակից վերջիշումներու մէջ այս բանաստեղծներն իւրացուցին հայ բանաստեղծութեան գաղղիացի ոռմանտիրներու և մասամբ ալ պառնասեանց եղանակները. Վիկտոր-Հիւկոյի, Ա. Վինիեի, Ա. Միւէի, Լամարդինի, Սիւլվ-Պրիւդոմի և շատ ուրիշներու։ Այսպիսի գործունէութիւն մը պատրաստեց այս դպրոցին յաջորդ շրջանին հարուստ ծաղկումը (վերջ ժթղարու և սկիզբն ի դարու)։ Բանաստեղծներու շարք մը (մենք չենք թուեր հոս անոնց անուններն) մեծ կատարելութեամբ մշակեցին արուկստր, տողն ու յանգերն հասուցին կատարելութեան. ամէն ձեւեր փորձեցին, մասնաւոր սիրով մշակեցին հնչեակը (sonnet) և փոխանցեցին յաջորդ սերնդին գերազանց ներդաշնակ գործիք մը՝ որ կարող ըլլայ հնչելու ամէն ձայնանիշերն, արդի մարդոց մտածութիւններն և զգացմունքները։

Ուրիշ ճամբով կ'երթար «ոռւահայ» դպրոցի զարգացումը, որոյ գործիչներն ուշացան զրական ասպարէզի վրայ։ Այն ատեն երբ Արեւմուտքի մէջ՝ չնորհիւ Միթթարեան գործունէութեան՝ արդէն ԺՌ դարուն գոյութիւն ունէր նոր հայ զրականութիւն, թէպէտև կ'օգտուէր իր բացատրութեանց համար մեռեալ զրաբարէն, ոռւահայերն երկար տարիներ չունեցան (խիստ զատելով) իրենց զրականութիւնը (եթէ չհաշուենք բոլորովին մանր մունք փորձեր քանի մը զասագրեանց, ձեռազիր շարադրութիւններու, ևն)։ Միայն դարու կէսին զգացուեցաւ զրական արտայայտութիւն տալու պէտքը ժողովրդական նոր հոգույն, և մերձաւուրապէս նոյն ժամանակ երբ արևմտեան հայերը փորձեր սկսան ընել զրելու կ. Պոլսոյ բարբառով՝ ոռւահայոց մէջ ելաւ առաջին արտադրութիւնը արարատեան բարբառով, որ յետոյ ընդհանուրէն ընդունուեցաւ. ասիկայ էր Խաչատուր Արտվեանի վէպը (1803-1848) «Վէրք Հայաստանի», զրուած 40ական թուականին, բայց տպագրուած միայն 1859ին։ Յետոյ 50 ական թուականներուն հիմն զրուեցաւ պարբերական տպագրութեան՝ խօսուած լեզուով. 1850-1851ին ի թիֆլիս Գաբրիէլ Պատ-

կանեան (հայր ապագայ բանաստեղծին) կը հրատարակէր առաջին հայ լրագիրը Ուռւսաստանի մէջ՝ «Արարատ»։ 1858ին եւաւ շնորհիւ եռանդուն գործունէութեան Ս. Նազարեանցի և Միքայէլ Նալբանդեանի ի Մուկու ուրիշ հայ լրագիր մը՝ «Հիւսիսափայլ», որ քանի մը տարի ապրեցաւ Գրիգոր Ալբրունի հիմնեց 1872ին ի Թիֆլիս «Մշակ» լրագիրը։ Այս հրատարակութիւններն ամբողջ զրականութիւն մը առաջ բերին, հրապարակախոս յօդուածներ, պատմուածքներ, նոյն իւկ վէպեր և ուսանաւորներ։ Ուռւսահայ զրական առաջին գործիչներէն պէտք է յիշուի թափփին (1835–1888), որ վաստկած է մհծ և արժանաւոր ժողովրդականութիւն իր մհծ և լաւ իմաստալից վէպերով. Գարբիէլ Սունդուկեանց (1825–1912) նուազ յայտնի իրը հայ թատրոնի ստեղծող, գերազանց իրական կեանքին կեանքին Պերճ Պրօշեանց (վէպ Սու և Վարդիթեր) 1860ին զրուած աշտարակեան բարբառով) և վերջապէս նոր բանաստեղծութեան սկսողներն Ու. Պատկանեան և Շահ – Աղիզ։ Ուափայէլ Պատկանեան (1830–1892) ի Եյս եկաւ զրական հարցերով ապրող ընտանիք մը։ Բանաստեղծին պապը Քերովը գաղթեց կ. Պոլսէ և ուսաւ Միք-

թալբեանց քով ի Վենետիկ, և ապա զաղթելով Նախիջևան–Դոնի վրայ՝ շարադրեց երգեր, զորս եռանդով կ'երգէին ժամանակակիցները։ Բանաստեղծին հայրը Գարբիէլ քահանայ էր, նոյնպէս կը գրէր ոտանաւորներ և շատ աւելի ժամանակ կը նուիրէր հրապարակախօսութեանց, հիմնելով (ինչպէս մենք ցուցուցինք) առաջին հայ լրագիրն ի Ուռւսաստան։ Գարբիէլի երեք որդիները զրիչներ էին. Միքայէլ՝ բաց ի հրապարակախօսութիւններէ կը գրէր զաւեշտներ և կը կազմակերպէր ի Թիֆլիս առաջին հասարակաց թատրոնը. Քերովը՝ Պետերպուրկի համալսարանի հայ մատենագրութեան և պատմութեան դասախուն էր. թողուց շարք մը զիտական աշխատութիւններ, շարք մ'ալ թարգմանութիւններ երոպական դասական. վերջապէս Ուափայէլ Պատկանեան նշանաւոր բանաստեղծ մ'եղաւ։ Հայրը փոքր հասակէն կը խրախուսէր իր որդին դէպ ի գրականութիւն, այնպէս որ ապագայ բանաստեղծն արդէն ի մանկութենէ օդին հետ կը չնչէր և գրականութիւնը։ Ի մէջ այլոց՝ հայրն ինքնին կը սրբազրէր մանկական ոտանաւորներն և ապա անոնցմէ մի քանին կը տպագրէր իր «Արարատ»ին մէջ։ Տարբական կը թուլավագան Ուափայէլ ընդունած է

նոյնագէս իր հօր դեկավարութեամբ, մինչ-
դեռ նա Նախիջևանի վարժարանը կը յա-
ճախէր. յետոյ 1843ին ապագայ բանա-
ստեղծը կ'անցնի Մոսկուայի Լազարեան
վարժարանը (հիմոււած 1815ին), և ապա
1852ին ունկնդիր էր Խորեվի համալսա-
րանը: Այս դպրոցական ընթացքին մէջ
Պատկանեան շատ ոտանաւորներ զրած է.
ամենէն առաջ զրաբարով և ապա յա-
ջորդաբար ամէնն ալ խօսուած լեզուով,
թէպէտև խառնած է զանազան բարբառներ
(Երևանեան, Նոր Նախիջևանի, Աստրա-
խանի) և միայն այս շրջանիս վերջերը
այն «Նոր զրական լեզուով», որ այն ժա-
մանակ յաղթանակ տարաւ քաղաքացիա-
կան իրաւանց: Պատկանեանի պատանե-
կութեան ժամանակ զրած շատ ոտանա-
ւորները լի են երիտասարդական աւիճով
և ցարդ եռանդեամբ կ'երգեն երիտասարդ-
ները: Բայց լուրջ զրական աշխատութիւնն
սկսած է Պատկանեան միայն Շօական
թուականներու կէսին:

1855ին Պատկանեան մի քանի ընկեր-
ներու հետ հրատարակեց ոտանաւորներու
առաջին հաւաքածոն (Քամար Քաթիպա-
կեղծ անունով) և ընդհանուրի ուշադրու-
թիւնը զրաւեց. վերնազիրը այս է. «Գրէ
այնագէս՝ ինչպէս կը զրես» (Կարամզին): «Ո-
րաբախ Ալոպասուցն» ոտանաւորը լոյս տե-
սաւ. երիտասարդ բանաստեղծին անունը
ժողովրդական դարձաւ այդ ոտանաւորին
շնորհիւ, և այս ժողովրդականութիւնն ա-
ճեցաւ՝ երբ նոր ոտանաւորներ և նոր զրբեր
հրատարակեց Պատկանեան: Ժամանակ մը
նա ի Պետերպուրկ կը հրատարակէր «Հիւ-
սիս» անունով հայ լրագիր, բայց շուտ դա-
զրեցուց. գնաց նա իր ծննդավայրն և հոն
իր հօրը նման զաստիարակութեամբ զրա-
դեցաւ, բանի որ միայն զրականութիւնը
դեռ այն ժամանակ չէր կարող ապահովել
հայ զրիչը: Այլ անոր հոգեկան զրադ-
մունքը միշտ զրականութիւնը կը մնար.
ինը շարունակեց գործունեայ կերպով
աշխատակցիլ հայ պարբերական հրատա-
րակութեանց և իր ոտանաւորներն անմի-
ջապէս բոլոր ազգին սեփականութիւն
դարձան, համարելով Պատկանեան՝ ազգա-
յին բանաստեղծ: Շուտով մտան անոր ո-
տանաւորները զպրոցէ ներս, այնպէս որ ա-
շակերտը իրենց հրահանգ կ'ընէին անոր
ոտանաւորներուն վրայ: Պատկանեան իր
կենաց վերջին տարիներուն կը վայելէր ընդ-
հանուրին մեծարանքն ու յարգանքը, ո-
րոնց մէջ կը չքանային այն մէկ բանի անրա-
րեացակամներու ձայները՝ որ յառաջ եկեր

պէս՝ ինչպէս կը զրես» (Կարամզին): «Ո-
րաբախ Ալոպասուցն» ոտանաւորը լոյս տե-
սաւ. երիտասարդ բանաստեղծին անունը
ժողովրդական դարձաւ այդ ոտանաւորին
շնորհիւ, և այս ժողովրդականութիւնն ա-
ճեցաւ՝ երբ նոր ոտանաւորներ և նոր զրբեր
հրատարակեց Պատկանեան: Ժամանակ մը
նա ի Պետերպուրկ կը հրատարակէր «Հիւ-
սիս» անունով հայ լրագիր, բայց շուտ դա-
զրեցուց. գնաց նա իր ծննդավայրն և հոն
իր հօրը նման զաստիարակութեամբ զրա-
դեցաւ, բանի որ միայն զրականութիւնը
դեռ այն ժամանակ չէր կարող ապահովել
հայ զրիչը: Այլ անոր հոգեկան զրադ-
մունքը միշտ զրականութիւնը կը մնար.
ինը շարունակեց գործունեայ կերպով
աշխատակցիլ հայ պարբերական հրատա-
րակութեանց և իր ոտանաւորներն անմի-
ջապէս բոլոր ազգին սեփականութիւն
դարձան, համարելով Պատկանեան՝ ազգա-
յին բանաստեղծ: Շուտով մտան անոր ո-
տանաւորները զպրոցէ ներս, այնպէս որ ա-
շակերտը իրենց հրահանգ կ'ընէին անոր
ոտանաւորներուն վրայ: Պատկանեան իր
կենաց վերջին տարիներուն կը վայելէր ընդ-
հանուրին մեծարանքն ու յարգանքը, ո-
րոնց մէջ կը չքանային այն մէկ բանի անրա-
րեացակամներու ձայները՝ որ յառաջ եկեր

էին բանաստեղծին ցոյց տուած երգիծաւ կան, ծաղրող և մերկացնող ոստանաւորներով։ Այսկայն նշանաւոր զբողին նիւթաւ կան զբութիւնն արդէն կը մնար միշտ անապահով։ որպէս զի միջոց տրուէր Պատկանեանի լրջօրէն գարմանուելու իր սոսկալի հիւանդութենէն՝ ուստի և հարկ եղաւ դիմել հասարակութեան օգնութեան...։ Անհրաժեշտ միջոցն հանգանաւ կուած էր, բայց բանաստեղծը փրկել արդէն ուշ էր։ Նա վախճանեցաւ իր ծննդեան քաղաքն և հոն թաղուեցաւ. թէպէտև փափագ յայտնած էր թաղուելու էջմիածին՝ ուր արդէն կանգնուած էր Պատկանեանի համեստ կիսարձանը։

Պատկանեանի բանաստեղծութեան նշանակութիւնը արժանապէս գնահատել ոչ հայ ընթերցողին համար դժուարին է։ Իր հիմնական ուժը մեծ հայրենասիրութեան զգացման մէջ է, այն կրակոտ և անկաշառ սիրոյ մէջ դէպ իր հարազատ ժողովուրդն որ կ'արտայայտէ ոչ միայն զովելով այլ և դառն երգիծարանութեամբ։ Ճշմարիտ սէրը խոյս չի տար բարկութենէ՝ մինչև իսկ ատելութենէ, ասոր համար կը հաւատաս Պատկանեանի սիրոյ խորութեանը, որ նա համարձակ կ'ատէր իր հարազատ երկրին մէջ ինչ որ արժանի

էր ատելութեան, և կընար շանթել բարկութեան նետերով այն ամէնքը՝ որ այսպիսի հարուածներու արժանի էին։ Կան բանաստեղծներ՝ որ անկեղծարար կը սիրեն հայրենիքը, բայց անոնց սէրը կոյրէ, առանց զանազանելու կը հոսի այն ամէն բանի վրայ՝ ինչ որ «հայրենի» է. ոմանց սէրն անհաշիւ է, անըմբռնելի, չի գիտեր դէպ ուր կը դիմէ, նման գազանի սիրոյ կապին՝ դէպ ի այն անտառն ուր նա ծնած է, կայ նաև երրորդը՝ պատրաստ սիրելու հայրենիքը շահախնդիր նպատակաւ... Այսպէս չէ Պատկանեանի հայրենասիրութիւնը, սէրը զանիկա չի կուրացներ. ինչ կը տեսնէ մեղքերը և խոցերը հայրենի ժողովրդեան, այլ ասոր հետ գիտէ թէ ի՞նչ քանի համար կը սիրէ, և թէ անոր մէջ ի՞նչը կը սիրէ։ Այս հայրենասիրութիւնը ազդու է, չի ստիպեր անձնական փառքի, այլ կ'որոշէ վարմունքը. այս սէրը կենդանութիւն կու տայ ուրիշներու և իրեն՝ բանաստեղծին՝ կու տայ խրախոյս արտայայտելու նոր ուժեր։ Բայց հարկաւ պէտք է ըլլայ որդի իր ժողովրդեան, որպէս զի բոլորովին իմանայ այն զօրեղ տպաւորութիւնը՝ որով պիտի արտադրէ բանաստեղծութիւնը այսպիսի սիրոյ ուժով թաթախուած։

Պատկանեան զրեց հրապարակախօսական յօդուածներ և գեղեցիկ զպրութեան պատկերներ (նախիջևանեան բարրառով, որ շատ ժողովրդական է ի Նախիջևան), Այլ անոր ընդհանուր ժողովրդական նշանակութիւնը կը մնայ իր բնարերգութեան մէջ։ Պատկանեանի երգերը զրուած են ժողովրդեան համար և այս պատճառաւ անոնց մէջ չկայ մասնաւոր ջանք՝ լեզուի մշակման մասին (Խըր. Վեսելովսկիի դիտողութիւնն է). մասնակի՝ Պատկանեանի լեզուն կը ներկայացնէ միութիւն զանազան տարրերու, այնպէս որ անոր մէջ կը խառնուին հայ զանազան բարրառներ։ Այլ սակայն քերթողը կրցած է գտնել նուրբ և նպատակայարմար բացատրութիւններ, նաև ամէն ոտանաւորներու մէջ դուրս ցատկեցնել ամենակարենորը. այս պատճառաւ Պատկանեանի ոտանաւորներն անմիջական ազդեցութիւն կ'ընեն. ասով և կը բացատրուի իր ահազին յաջողութիւնը բազմաթիւ ընթերցողներու մէջ։ Պատկանեանի բանաստեղծութիւնը շատ տեսակէտով արտայատութիւն էր անոր՝ զոր ուրիշները աղօտ կերպով կը զգային. քերթողն իբրև ձայն ժողովրդեան եղաւ, պապանձեալ ամբոխին լեզու տուաւ և իւրաքանչիւր ընթերցող կը զգար՝ իբրև թէ ինքն ըլլար հեղինակ

կարդացած ոտանաւորին։ Պատկանեանի բանաստեղծութեան հիմն է զաղափարը, որոյ բովանդակութիւն է գերազանց ոգեւորումն հայրենասիրական զգացման. միւս ամէնը միայն զարդարանք է։ Պատկանեանի ոտանաւորները՝ նախ և առաջ և ամենէն աւելի ուսուցչի ձայն է, որուն այնչափ պէտք ունէր այն ատեն հայ ժողովուրդը։ Հասկանալի է որ այս ամէնը կը վերաբերի Պատկանեանի նշանաւոր ստեղծագործութեանց։ մինչդեռ ինքն ունի առանձին ուրիշ նկարագրի ոտանաւորներ, որոնք կ'արտայայտեն սիրոյ զգացմունքը և կ'անդրադարձնեն բնութեան գեղեցկութիւնը, ևն, ևն։ Քանի մ'ոտանաւորներու տուած է երգի չափ, կրկնուելով ամէն մի տող, և այս կերպը փոխ առած է ժողովրդական բանաստեղծութենէ, որ ոտանաւորներուն նոր ուժ կու տայ։ Մեր հաւաքածոյլն մէջ Պատկանեան ներկայացուած է զլիաւորապէս իբր գաղափարի քերթող և ազգային երգիչ, վասն զի այս է իր պատմական նշանակութիւնը։ Հաւաքածոյլս մէջ ներկայացուած Պատկանեանի առաւելագոյն ժողովրդական ոտանաւորներն են «Արաքսի Արտասուր» և «Երգ քաջն Վարդանայ Մամիկոնեան»։ Մրադ Շահ - Ազիզի բանաստեղծու-

թիւնը ուրիշ բնաւորութեան կնիք կը կրէ (1841 - 1907): Ինը չունէր Պատկանեանի պատերազմող խառնուածքը և ուսուցչի հրամայական ձայնը, թէպէտէ երկու բանաստեղծներու նպատակն ու բանաստեղծութեան ըմբռնման հոգին նոյն է: Շահ - Ազիզ կը արքերի նաև Պատկանեանէ անով՝ որ իր բոլոր ժամանակը նուիրած չէ բանաստեղծութեան, այլ անոր տուած է երիտասարդական յոյզերն և հասուն հասակի մասնաւոր շրջան մը: Քահանայի որդի՝ ծնած է Աշտարակ (Երևանեան նաւազանք). կանուխ կորսնցնելով հայրն՝ Շահ - Ազիզ իր կըթութիւնն առաւ Լազարեան վարժարան ի Մոսկուա, սկսաւ զրել զբացական աթոռէն և 1860ին հրատարակեց «Ազատ ժամանակներ» մակագրով, հաւաքածոյ մը պատասնեկութեան ոտանաւորներու: Աւելի լուրջ ոտանաւորներ հրատարակեց երթողն ոտանաւորներու երկրորդ զրբին մէջ 1865ին, ուր լոյս տեսաւ մեծ վէպը « Լոռնի վիշտը » անուամբ: Յետոյ միայն 1893ին Շահ - Ազիզ հրատարակեց երրորդ և վերջին ոտանաւորներու հաւաքածոն, սակայն շատ փոքր ծաւալով: Բաց ի ոտանաւորներէ Շահ - Ազիզ կը մասնակցէր զրականութեան՝ իրեւ հրապարակախօս, և զրեց շատ յօդուածներ

զանազան պարբերական հրատարակութեանց մէջ: Շահ - Ազիզ Լազարեան վարժարանի մէջ ուսուցչական պաշտօն կը վարէր հայ լեզուի, և կատարեց իր պարտականութիւնը գրեթէ մինչև իր մահը: Ինչպէս կ'երեի՝ ապրած է նա խաղաղ. չէ ունեցած զրական թշնամիներ. իր ծերութիւնը գունաւորուած է ընդհանուրի յարգանքով, դադրեցաւ միայն 1865 թուականին հրատարակած ոտանաւորներու հաւաքածոյին մէջ: Շահ - Ազիզի ոտանաւորները շատ տարածուած են, զանոնք սիրով կ'երգէին, զալլոցներու մէջ կը սերտէին և բերթողն ընդունուած էր ի թիւ դասականաց նոր հայ զրականութեան:

Պերճախօսութիւնը տիրող յատկութիւն է, կ'ըսէ Մ. Բերբերեան, և այս բոլորովին արդարացի է: Նոյն քննադատը կը նշանակէ «ձեր պակասութիւն» Շահ - Ազիզի բանաստեղծութեան մէջ, «չափազանց միակերպութիւն ոտանաւորի չափերու, անհաստատ կշիռ և անկանոն յանգ»: Եթէ աւելցնենք որ Շահ - Ազիզի բանաստեղծութեան նիւթը բոլորն ալ ընարերգութեան սովորական և հիմնական նիւթերն են, սէր, ազգասիրութեան զգացումն, ընութեան պատկերներ, և խոկումն «յափառնական» խնդիրներու վրայ՝ պարզ է

քերթողին պատկերը: Շահ - Ազիզ ինըը կ'ընդունէր, թէ ըստ իր համոզման՝ քերթողի գործն է «ծառայել հասարակութեան իր քնարովն»: Հայ բանաստեղծութեան պատմութեան մէջ Շահ - Ազիզ կը գրաւէ Պատկանեանի հետ նոյն տեղը. թէպէտև տեղի կու տայ անոր անմիջականութեան տուրքին մէջ - քանի որ կատարած է մի և նոյն պատմական դերը, այսինքն նոր լեզու դարբնել և արթնցնել ազգասիրական զգացումն: Նոյն Մ. Բերբերեան խօսելով Շահ - Ազիզի ոտանաւորներուն վրայ, որոնք կ'անուանէ նա «ճառեր ազգասիրութեան վրայ՝ ոտանաւորներու ձեի ներքե», կ'աւելցնէ. «Ճարտասանութեան եղանակը փոքր ինչ կը նուազեցնէ անոր ուժն»: Շահ - Ազիզի սիրային ոտանաւորներուն վրայ՝ սոյն քննադատն այսպէս կ'ըսէ. «Սէրը որչափ որ ուժեղ ըլլայ, քերթողն արտաքին հանդարտութիւնը չի կորսնցներ, զգացմանց վառ զեղութեր դուք չէք նշմարեր անոր մէջ»: Վերջապէս քերթողին փելսովիայական խոհերու մասին այսպէս կը գրէ քննադատը. «Նա չունենալով իմաստասիրական զարգացումն՝ ազահարար ձեռք կը զարնէր այն ամէն զգացմարներուն՝ որոնք աւելի կամ նուազ բացայայտ են. ասոր համար այդ

հարցերու լուծման մէջ (Շահ - Ազիզ) շատ անորոշ է: Հայ քննադատն այսպիսի սահմանումն անհրաժեշտ կը համարի ընել Շահ - Ազիզը գնահատելու մէջ. կը նշանակէ անոր «հարուստ և գեղեցիկ ոճը » և քանի մը ոտանաւորներ « հայ քննարկութեան զարդեր կազմող »: Մ'ենց մեր հաւաքածոյին մէջ աշխատեցանք ներկայացնել այս ոտանաւորները, որոնց թուոյն մէջ է անտարակոյս զիւթիչ « Երազն »:

Ժամանակակից Պատկանեանի և Շահ - Ազիզի էր Գէորգ Գողոխեան, որուն ոտանաւորներուն մէջ կայ հատ մը ծիծեռնակի վրայ, եւ մեր հաւաքածոյին մէջ ներկայացուած է. գեղեցիկ երգ մ'է, զարդարանք ամէն հայ տաղարաններու: Այս երգն անտարակոյս պիտի ապրի՝ որչափ որ ապրի հայ լեզուն, կամ գոնէ որչափ որ ուսանին հայ լեզուն: Նման զաղղիացի Առնոյ բանաստեղծ - հեղինակի « Տերեի վրայ » ոտանաւորին՝ Դոդոխեան քերթող է մէկ ոտանաւորի, այլ անով նա ընդ միշտ տեղ զրաւեց հայ զրականութեան պատմութեան մէջ:

Զ.

Ուուսահայ բանաստեղծներու շարքին մէջ կ'աշխատէին և ուրիշները, որոնց գործունէութիւնը՝ ինչպէս և «տաճկահայ դպրոցի» երկրորդական բանաստեղծներու՝ ունեցած են իրենց պատմական նշանակութիւնը։ Այսպէս կը գրէին բանաստեղծութիւնները՝ որոնք անտարակոյս արժանիք ունէին—խաչառուր Արովեան և Բաֆֆի, իսկ այս զրիչներուն նշանակութիւնը ոչ թէ ոտանաւորներու՝ այլ անոնց զրած վեպերուն մէջն է։ Նոյնպէս Ղազարոս Աղայեան աւելի վիպասան էր (1840—1912). սակայն թողուցած է հիանալի «Երգ հայրակին» որ և ներմուծած ենք մեր հաւաքածոյին մէջ։

Շարք մ'ուրիշ բանաստեղծներ զարգացուցին Պատկանեանի և Շահ-Ազիզի գաղափարներն «անոնց նմանութեամբ» անոնց հետ, այլ և մղելով անոնց գործը յառաջ։ Սակայն բոլոր հարստութեան իսկական ծաղկումը հայ բանաստեղծութեան մէջ վիճակուած էր միայն յաջորդ սերունդի այն քերթողներուն՝ որոնք ծնած էին ԺԹ. դարու 60ական թուականներուն և հետևաբար զրական ասպարէզ ելլող 80ական և 90ական թուա-

կաններում։ Ընդհանուր զրականութեան պատմութեան մէջ յայտնի է այսպիսի շրջաններ՝ երբ բանաստեղծութեան համար յանկարծ կը հասնի ծաղկման ժամանակ մը, ինչպէս կեռասենին՝ զարդան։ Այսպիսի զարաշրջան ունեցաւ և «ոռոսահայ» բանաստեղծութիւնը, երբ անցեալ դարու վերջին տասնեակ տարիներուն մէջ հետզհետէ դուրս ելան Յովհաննիսեան, Ծատուրեան, Թումաննեան և Խաչակեան։ Յովհաննէս Յովհաննէսեան (Ծն. 1864ին) հրատարակեց իւր առաջին ոտանաւորներուն հաւաքածուն 1886ին, այն ժամանակ՝ երբ Շահ-Ազիզ առժամարար դադրած էր, և Պատկանեանի ազդեցութիւնը նուազած էր. և մէկէն համակրական ցոյցերու կը հանդիպի ըննադատներէ և ընթերցողներէ։ Յարդ Յովհաննէսեան՝ մինչև վերջին ժամանակներս կը շարունակէ աշխատիւ. իրը քերթող իր ոտանաւորները կը տպազրէ պարբերական հրատարակութեանց մէջ, թէպէտև առանձին գիրք նա բիշ հրատարակած է (իր անունով միայն ոտանաւորներու երեք հաւաքածոյթ երևացած են)։ Յովհաննէսեան իր ուսմունքը կատարած է Մոսկուայի համալսարանը, ուստի ոռու լեզուի կատարեալ հմտութիւն ունեցած է և յետոյ տուած է ճարտար թարգմանու-
չայ բանաստեղծ։

թիւններ զանազան ոռւս բանաստեղծական արտադրութեանց։ Քանի մ'անգամ Յովլիաննիսեան ուսուցիչ եղաւ Լջմիածնի ձեմարանը, ապա Թիֆլիսի Ներսէսեան Վարժարանին մէջ. վերջին տարիներս փոխադրուեցաւ Բագու, ուր ստանձնեց քաղաքային ուսումնարաններու տեսչութիւնը։ Ինտիր կրթութիւն առած անձնաւուրութիւն մ'էր, կրթած ունենալով ճաշակը համաշխարհային զրականութեան մէջ դասական օրինակներու վրայ։ Յովհաննէսեան շատ բանի մէջ ստեղծող էր նորագոյն շրջանի հայկական նոր բանաստեղծութեան. նոր գործիչներէն շատերը ուղղակի իր աշակերտներն են, կամ կապուած են իրեն հետ բարեկամական կապերով ու չխուսափեցան անոր բարի ազդեցութիւնէն։ Յովհաննէսեանի նկարագրին ցոյց տուած այս գծերը կը բնորոշեն նաև իր բանաստեղծութեան նկարագիրը։ Կասկած չկայ որ իր ստեղծագործութիւնը՝ ինչպէս և բոլոր ճշմարիտ բանաստեղծներու՝ զարգացած է միայն ներքին անգիտակից մղումներու ազդեցութեան տակ. բայց կողման դիտելով զինքը կարելի է մտածել, որ այս՝ արդիւնք է մերսոիր կերպով կատարուած ծրագրի։ Յովհաննէսեան կարծես զրած է իրեն նպատակ՝ ցուցնել ամէն

ճամբայ և տալ ամէն օրինակ քնարերգութեան։ Երգ, ներբող, եղերերգութիւն, մշակումն պատմական զրոյցներու, իմաստասիրական խոկումներ. այս բոլորն և ուրիշ հիմնական քնարերգութեան ձեւերը սիրով և ուշադրութեամբ մշակուած են Յովհաննէսեանէ։ Նա մեծ ուշադրութիւն դարձուց քանի իր նախորդներն՝ իր բանաստեղծութեան արուեստին. Յովհաննէսեանի լեզուն մաքուր և մտածուած է, իր չափերը խիստ պահուած և անոր յանգերն որոշ կանոններու ենթարկուած են։ Յովհաննէսեանի բանաստեղծութեան աչքի ընկնող մասնաւորութիւնը այն կէտն է՝ որ կը մերձենայ ժողովրդական երգի. քերթողը մշակեց քանի մը հին երգեր և աւանդութիւններ (օր. երգն Վահագնի ծննդեան վրայ, զրոյցն Արտաշէս թագաւորի վրայ)։ օգտուեցաւ եղանակներէ և ժողովրդական քնարերգական ձեւերէ, և Յովհաննէսեանի քանի մը ոտանաւորները ժողովրդականացան. կ'երգուին իրրև հարազատ ժողովրդեան երգ՝ մինչև իսկ մոսցուելով հեղինակին անունը (օր. երգն «Արագն եկաւ լափին տալով»)։ Անասարակոյս այս՝ մեծ վարձատրութիւններէն մին է, որումասին կարող է երազել մեծ բանաստեղծը։ Այս իմաստով Յովհաննէսեան ազ-

գային խակական բանաստեղծ է: Ի մէջ այլոց
նոր բանաստեղծութեան կապը ժողովը բ-
ղականին հետ՝ ընդհանրապէս բոլոր «ոռո-
սահայ» դպրոցի յատկանշող զիծն է:
ասով կ'արտայայտուի անոր «աւանդա-
կանութիւն»ը հակառակ տաճկահայ դպրո-
ցին, որ սերտ կապուած է արևմուտքի
եւրոպական նոր գրականութեան հոսանք-
ներուն հետ: Նոյն մերձեցումն ժողովը-
ղական բանաստեղծութեան հետ կը գրտ-
նենք մենք թումանեանի և խահակեանի
ստեղծագործութեանց մէջ:

Յովհաննէս թումանեան (Դն. 1869ին)
բաղդատմամբ Յովհաննէսեանի հետ կը
ներկայացնէ իրու աւելի խանդու, աւելի
անմիջական բանաստեղծի տիպ: Ծննդեամբ
լեռնային Լորեցի, շատ բաներու մէջ ինք-
նուս, մեծ, այլ անկանոն զարգացմամբ,
սիրահար հայ հնութեանց և հոգով մերձ
ամէն հայ կենցաղավարութեան: Թումա-
նեան կարծես կը մարմնացնէ հարաւային
մարդու տիպար, որուն մէջ տարօրինակ
կերպով կը միանայ երկու սկզբունք –
զուարձութիւն և հանճար: Արդ գրեթէ
նահապետ նոր բանաստեղծութեան, բանի
որ հասաւ բերթողաց նոր սերունդ, բե-
րելով իրենց հետ նոր գաղափարներ, թու-
մանեան կը հանդիսանայ կեդրոն բոլոր

հայ զրական կեանքի ի թիֆլիս: Ժողո-
վը բաղականութիւնը թումանեանի իբրև բա-
նաստեղծ հսկայական է, և մասնաւորա-
պէս կ'աճի շնորհիւ անոր՝ որ շատ ման-
կական զրբեր գրած է, հերիաթներ, ա-
ռասպելներ, զրոյցներ մեծաւ մասամբ
ոտանաւոր, որոնք անյագութեամբ կը կար-
դան տղաք: Այսպէս աճող սերունդը կը
սովորի սիրել թումանեանի էջերէն խօսք
և բանաստեղծութիւն, և անոր ոտանաւոր-
ներուն միջոցաւ կ'որդեզրեն մայրենի լե-
զուն: Մի և նոյն ժամանակ թումանեան
եռանդեամբ կ'աշխատակցի տեղական հայ
մամուլին մէջ, տալով մասնաւորապէս յօ-
գուածներ զրական պատմութեան խնդիր-
ներու մասին: Եւ կը կարծուի բոլոր թիֆ-
լիսի մէջ թէ չկայ մէկը որ չճանչնար
բնորոշիչ ալեհեր գլուխը բերթողին, և
չսիրէր զանիկա՝ ինչպէս ազնիւ մարդ և
պիհչ:

Այն անկանոն ծրագիրը որ կայ
(յայտնի է, յանիրաւի) Յովհաննէսեանի
բանաստեղծութեան մէջ՝ թումանեանի
ստեղծագործութեան մէջ փնտուել անկա-
րելի է: այն՝ ազատ կը թափի ինչպէս
գարնանային ջրերը, հպատակելով միայն
քմահամ ներշնչման գեղարուեստագէտին: .
Եւ ընդհանրապէս թումանեանի բոլոր

արտադրութիւնները կը կրեն իրենց վրայ գծեր յանպատրաստից տաղանդի (որ չի մերժեր գեղարուեստագէտին մի քանի երկերու վրայ կրկնակի և երրակի աշխատութիւնները): Թումանեանի բանաստեղծութեան ամենամեծ ուժը կ'երեկի քնարերգական քերթուածներուն մէջ, ուսկից դուրս կը ցատկէ բազմակողմանի զիտութիւնը ժողովրդական կեանքի և կենդանի թափանցումը ժողովրդեան հոգւոյն խորը: Թումանեանի բանաստեղծութիւնը (օր. իր Անուշը) կարդացող օտարազգի ժողովուրդն աւելի շատ ծանօթութիւն կ'ունենայ ժամանակակից Հայաստանի և անոր կեանքին վրայ՝ քան թէ մասնագէտի հաստահատոր ուսումնասիրութիւններու ընթերցողը: Քերթողը կտրուկ և վառ գոյներով կը ստեղծէ հայրենի ժողովրդին կենցաղը, այլ զայս կ'ընէ իրը գեղարուեստագէտ՝ կենցանացնելով անմոռանալի պատկերները, ոչ այնքան անհատականներու որչափ տիպիկական: Փոքրիկ անփութութիւն մը ոտանաւորի՝ թումանեան առատապէս կը լրացնէ չափի նուրբ հասկացողութեամբ և ականջի հազուագիւտ պարզեցի: Թումանեանի ամբողջ բանաստեղծութեան մէջ՝ հին և նոր՝ Հայաստան ինքնին կայ, վերակեն-

գանացած և գրոշմած մեծ վարպետի կողմէ ուսանաւորներու մէջ: Մանկական հերեաթներու մէջ տուած է թումանեան միամիտ անարուեստ և պայծառ տրամադրութիւն՝ որ այնքան հասկանալի և մտերիմ է երախաններու: Վերջապէս թումանեան թարգմանած է քանի մ'ոտանաւորներ ուսւ լեզուէ (հատուածներ Պուշկինի վիպական դիցազներգութենէ և բանաստեղծութիւնէ, ևն.): ուր կը փայլի հիանալի թափանցումն հեղինակի հոգւոյն մէջ և կարողութիւն՝ թարգմանելի նիւթին խսկական էութիւնը գուշակելու:

Երրորդ տիպար բանաստեղծի կը հանդիսանայ Աւետիք Խաչակեան (Են. 1875), որ տասը տարի մը աւելի փոքր է քան Յովհաննէսեան և վեց տարի՝ քան թումանեան: Խաչակեան չխուսափեց այն ազգեցութիւններէն՝ որոնցմէ զերծ մնացին իր աւագ զինակիցները: Բաց աստի Խաչակեանի բախտը ուրիշ կերպ դարձաւ և իր առջեց բացուեցաւ աւելի զիտողութեան ընդարձակ դաշտ, քանի որ չաւարտած էջմիածնի ճեմարանի ընթացքը նա արդէն 1893ին գնացած է արտասահման, ուր Վիեննայի Մուզէի մէջ կ'աշխատէր և ի Լայպցիկ ունկնդիր էր համալսարանի: Անկէց յետոյ քանի մ'անզամ նորէն գնացած

է Արևմտեան Եւրոպա, ուր յարդ կը զըտնուի: Շնորհիւ մերձեցման եւրոպական գրական շրջաններու՝ Խսահակեան կրեցներգործութիւն այն «խորհրդապաշտ շարժման» (symbolișme) որ գօրեղ կերպով տիրած էր բոլոր եւրոպական գրականութեանը՝ ԺԹ դարու վերջերը. սակայն և այնպէս նա երեցաւ հայ բանաստեղծին արտադրութեան վրայ միայն հիմնական զծերու մէջ, առաւել իր աշխարհահայուղութիւն՝ քան գրական ծրագիր: Անձնական մի քանի պարագաներ՝ որոնք գտան ի հարկէ համապատասխան գետին բանաստեղծի նկարագրին մէջ՝ զրկեցին զինքը նոյնպէս այն ամբողջութենէն՝ որ այնքան կը հրապուրէ Յովհաննէսեանի և Թումանեանի բանաստեղծութեանց մէջ: Խսահակեանի ստեղծագործութեան մէջ ջարդուած և բեկուած բան մը կայ, ինչ որ չկայ իր աւագ եղբայրակիցներուն քով. և այս կու տայ անոր ուսանաւորներուն մէկ առանձին սրութիւն: Որքան Յովհաննէսեանի բանաստեղծութիւնը լուրջ-հանդարտ է, որքան Թումանեանի ստեղծագործութիւնը կրքոտ-ուրախ է (կ'ըսենք՝ յայտնի է քերթողաց ընդհանուր ուղղութեան և ոչ առանձին ուսանաւորներու մասին) այնքան Խսահակեանի ուսանաւորները տառապալից-անհանգիստ և ուժգին են:

Խսահակեանի գրական հարստութիւնը կարելի է բաժնել երկուքի: Առաջինը կը բովանդակէ իր երգերը, որոնց մէջ այնպէս մօտեցաւ ժողովրդական քնարերգութեան կազմի՝ որ շատ մը ուսանաւորներ կը թուին ժողովրդական երգերու նոր շարքի անանուն երգիչներու ստեղծումներ: Ժողովրդական քնարերգութեան ամէն սովորական եղանակներն հոս կատարուած են այնպիսի վարպետութեամբ մը՝ որ կու տայ բանաստեղծին ձեռքին ամենանոր ուսանաւորի արուեստը: Բանաստեղծին այս սեռը կը միացնէ Խսահակեանը Յովհաննէսեանի և Թումանեանի բանաստեղծութեանց հետ, ընելով զինքը բնորոշ ներկայացուցիչ ուսահայ գպրոցի, շարունակող լաւագոյն աւանդութեանց վազեմի հայ գրականութեան: Խսահակեանի երկրորդ մասին ստեղծագործութեան մէջ կը պատկերացուի իր անդրադարձ (reflexif) ուսանաւորները և իր մեծ բանաստեղծական պատմուածքը «Արու Լալա-Մահարի», որոնց մէջ մասնաւորապէս պայծառ կ'երենայ գրականութեան խորհրդագութեանի ազդեցութիւնը: Հոս Խսահակեանց կը հանդիսանայ՝ ինչպէս մի ոմն եւրոպացի քերթող՝ դնելով իրեն առջև նոյն կամ նման ինդիրներ՝ զորս

լուծելու կը ձգտին նաև ուրիշ ազգաց քնարերգուներն, Գաղղիացի, Գերմանացի և Ռուսերը : Այս ոտանաւորներէն կարելի է դատել, թէ ինչպիսի՝ մեծ վարպետ ունի հայ զբականութիւնը յանձին Աւետիք Խաչակեանի : Այսու ամենայնիւ դիտելի է որ քերթուածին հերոսը արար քերթող մ'է և թէ լցուած էնա ասիական փարթամութեամբ և զգուանօք : Արեւելեան տարրը հոս ալ կը տօնէ իր յաղթանակը ռուսահայ դպրոցի ներկայացուցչի ստեղծագործութեան մէջ, ինչպէս արևմտեան տարրը տիրապետող է ամէն տեղ տաճկահայ դպրոցի ներկայացուցիչներուն արտադրութեանց մէջ :

Յովհաննէսեանի, Թոււմանհանի և Խսահակեանի բանաստեղծութիւնները առանձնապէս մեծ նշանակութիւն ունենալուն պատճառաւ բոլոր արդի հայ զբականութեան համար՝ մեր հաւաքածոյին մէջ ներկայացուած են բացառապէս լիովին անոնց արտադրութիւններն : Այս երեք բանաստեղծները կը յօրինեն ամենապայծառ երրեակ խումբ աստեղաց հայ զբականութեան երկնքին վրայ, և անոր պատմական արահետին վրայ կեցած է գործունէութիւնը այս երեք զբիչներուն : Հայ բանաստեղծութեան ապագայ զար-

գացումը պիտի ըլլայ – արդէն իսկ կայ յիրաւի – մասամբ զարգացումն անոնցմով հիմուած սկզբունքներու, մասամբ ալ անոնց զրած սահմանը անցնելով, վասն զի նորին հետ միշտ հնոյն շարունակութիւնը կը միանայ՝ քանդելով զայն : Մենք աշխատեցանք ներկայացնել Յովհաննէսեանի շատ զանազան պատկերներու արտադրութիւնները, ի թիւս որոց է վերաստեղծումն զին երգերու և առասպելներու : Թոււմանհանի բանաստեղծութիւնը ներկայացուած է զլիսաւրապէս իր քնարերգական քերթուածներով, որոնց կեղրոնք կը զբաէ ընդհանուրին յայտնի «Անուշ»ը, որուն հետ կը միանայ պատմական քերթուածը «Աղաւնավանք», վերաստեղծելով անցեալ Հայաստանը և «Աղջկայ սիրտը» . Թարգմանած ենք մենք մի մանկական զրոյց «Մի կաթիլ մեղը» : Խսահակեանի ստեղծագործութիւններէն թարգմանած ենք երկու բաժանմունքներն ալ, ժողովրդականներու մօտեցող շարք մը երգեր և շարք մ'ալ խորհրդապաշտ ուսանաւորներ, մեծ քերթուածը «Արու-Լալա-Մահարի» (կամ Քուսիթ 7 Սուրայով, ինչպէս կոչեր է հեղինակը) : Յովհաննէսեանի, Թոււմանհանի և Խսահակեանի նուիրուած էջերը կը հանդիսանան կեղրոն նոր հայ բար-

նաստեղծութեան մէջ՝ յատկանշելով այն
մեծ զարգացումը որ ցարդ ձեռք բե-
րուած է:

Այս պատմական բարգաւաճման շրջա-
նէն փոքր ինչ հեռու կը մնայ Աղեքսանդր
Ծատուրեանի բանաստեղծութիւնը (Են.
1865ին) և ասոր համար պլատի քննենք
հոս առանձնապէս. որովհետև թէ՛ իր ազ-
դեցութեամբ ժամանակակիցներու վրայ և
թէ իր բացարձակ արժէքով նա պակաս
չմնաց զործունէութեան մէջ երեք վերը յի-
շուած բանաստեղծներէն: Հասակակից Յովհ-
հանէսեանի՝ Ծատուրեան հրապարակ ելու
գրականութեան մէջ՝ նոյնպէս նպաստա-
ւոր ժամանակի մէջ, երբ ընթերցողը կը
սպասէին նոր քերթողի. և իր առաջին
ոտանաւորները զրեթէ իսկոյն յայտնի
անուն ստեղծեցին: Կրթուած՝ կեանքի ճնշող
դպրոցի մէջ՝ ինքն իրեն ճամբայ բացած
Ծատուրեան՝ կապուեցան իր բանաստեղ-
ծութիւնները հասարակային խնդրիներու
հետ, որոնց նուիրած է մեծաւ մասամբ
մասնաւորապէս իր վերջին շրջանին ոտա-
նաւորները: Այլ անոնց կարգին հետ տուած
է նաև օրինակներ, անմիջական քնա-
րերգութեան նմոյշներ, սիրոյ և ընութեան
գեղեցկութեան յաւիտենական նիւթեր
մշակելով: Կրթեց իր ճաշակը զիսաւո-

րապէս ուսւ բանաստեղծութեան լաւագոյն
ստեղծագործութեանց վրայ: Ծատուրեան
շատ ուշագրութիւն ըրաւ լեզով բարգա-
ւաճման և այս նկատմամբ անոր ոտա-
նաւորները իր ժամանակին կը ներկայա-
ցընէին զգալի յառաջադիմութիւն, որ և այն
ատեն միաձայն նկատողութեան առնուած
է քննադատներէ: Ծատուրեան կ'ազգակցի
իր ժամանակակից կաճառին հետ՝ իր բա-
նաստեղծութիւնը նոյնպէս մօտենալով ժո-
ղովրդային բանաստեղծութեան, որ մենք
նշանակած ենք ըոլոր ոուսահայ դպրոցի
զործիչներուն վրայ, այսպէս օրինակի հա-
մար հմայիչ ոտանաւորները « Զուարթ
Մայիս. կանանչ Մայիս »:

Հայ զրականութեան մէջ աչքի ընկնող
տեղ կը զրաւէ Ծատուրեան նաև իրը թարգ-
մանիչ ոտանաւորներու: Յ. Յովհաննէսեան
և թուամնեան նուիրեցին ազգային բա-
նաստեղծութեան բանի մը զերազանց
թարգմանութիւններ, այլ անոնց զործն
է պատմահական ներշնչմամբ: Բնդհակա-
ռակն Ալեքսանդր Ծատուրեան զիտակցա-
րար և սիստեմով նուիրած է ինցպինք
թարգմանութեան: Երկու հատորի մէջ
տպագրած է ծաղկաբաղ Պուշկինի, Լեր-
մոնտովի, Նեկրասովի, Կոլցովի, Նիկիտինի,
Պլեշչեկի ընտրելագոյն արժադրութիւն-

ները. բաց ասկից՝ Ծատուրեան թարգմանած է Տուրքենելի «Արձակ ոտանաւորներ», «Երեք պատմուածքներ», Գիւղը Մոպասանի, Շիլլերի արտազրութիւններ՝ թարգմանութեամբ անոր ոտանաւորին՝ որ է «Երախան օրորոցին մէջ»։ Ծատուրեան հրապարակ ելաւ 1886ին տըպագրութեամբ թայրընի, Հարթմանի, Հիւգոյի, Հէյնի և ուրիշներու։ Թարգմանչին այս գործունէութիւնը՝ հասկանալի է չէր կարող մտնել մեր հաւաքածոյին մէջ. ճիշդ նոյնպէս՝ ըստ բնդհանուր բնութեան գրքի նովատակին՝ մենք ներս չառինք կէս երգիծաբանական, կէս զուարձաբանական Ծատուրեանի ոտանաւորները հաւաքուած իր «Գրչի հանացներ» հաւաքածոյին մէջ, ուր կը գտնուին շատ յաջող կտորներ։ Ծատուրեանի զուտ բնարեգականներէն ներկայացուած են մեր հաւաքածոյին մէջ ըստ կարելոյն իր բոլոր հիմնական ուղղութեամբ գրուածները։

Այս շարքին մէջ՝ աւելի նշանաւոր բանաստեղծներու սերունդի հետ կ'աշխատէին շատ ուրիշներ, որոնց մէջէն նախապէտը է նշանակել Դերենիկ Դեմիրջեան (Ծն. 1876ին): Ասոր ազդեցութիւնը այնքան չեղաւ՝ որչափ իր նախորդ աւագ ընկերներունը։ բայց պատճառը զլիսաւորա-

պէս Դեմիրջեանի ժլատութիւնը եղաւ իրրե զրիչ, նուիրելով իր ժամանակն ուրիշ կերպ գործունէութեան (ի թիւս որաց երաժշտութիւն)։ ինքն կարելիութիւն չունեցաւ մշակելու և երևան հանելու պարգև։ Դեմիրջեանի անունով ստորագրուած են միայն սահմանափակ թուով ոտանաւորներ, այլ անոնց մէջ կան շատ գեղեցիկ պատմական ստեղծագործութիւն Լենկթիմուրի վրայ, ուսկից կտորներ անցած են մեր հաւաքածոյին մէջ, ինչպէս և փորք՝ բայց թովիչ եղանակով «Աշում» բնարեցական ոտանաւորը։ Այժմ Դերենիկ Դեմիրջեան կ'ապրի ի թիֆլիս՝ յարելով թումաննեանի գրական շրջանին և կը հանդիսանայ անոր «Գլորոցին լաւագոյն բանաստեղծներէն մին»։

Աւելի թատերագիր քան բնարեցակ կը համարուի Լեռն Մանուէլեան (Ծն. 1864ին), սա հեղինակ է նոյնպէս «Խորտակուած կեանք» վէպին, պատմուածքներու և քանի մը բերթուածներու։ Մանուէլեանի մի քանի ոտանաւորներն իր ժամանակին թարգմանուած են ի ոռւս լեզու, այլ չեն ներկայացներ ոչ մէկ էական շեղումն անոնցմէ՝ զոր ըրած են իր սերունդին աւելի նշանաւոր ուրիշ բանաստեղծները։ Նոյնը պէտք է ըսել և լեռենցի ոտա-

Նաւորներուն նկատմամբ, որ ներկայանալով
իբրև Պատկանեանի աշակերտ, բայց փո-
խանակ իր վարժապետին կրօստ ոգեռ-
ութեան նա յայտնեց մոացածին ճար-
տասանութիւն. որչափ գաղափարական
բանաստեղծութիւնը ունի ամէն իրաւունք
ուշադրութիւն զրաւելու և ամէն ուժ ներ-
գործելու ժամանակակիցներու հոգւոյն
վրայ, այնչափ միտումնաւոր բանաստեղ-
ծութիւնը գեղարուեստական ճամբէ գուրս
կը մնայ: Աշակերտ Թումանեանի կը հան-
դիսանայ վահան Միքրացեան (Ծն. 1875ին),
որ հրատարակած է հետաքրքրական քեր-
թուածք «Լալվարի Որս» Միք-Լոնոյ կեղծ
անունով, բայց բանաստեղծն ուրիշ ոչինչ
տուաւ, և ասոր համար առ այժմ կարող
չէ համարուիլ ընդհանուր հայ բանաստեղ-
ծութեան զարգացման կարգին մէջ: Վեր-
ջապէս բաց թողլով կարգ մը ուրիշ
անուններ՝ մենք պէտք է անուանենք
բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինեան
(Ծն. 1876ին), որ յետ առաջին փորձերու
խահակեանի հոգւով՝ գաղափարային բա-
նաստեղծութեան մօտեցաւ՝ մարզսիզմի հա-
ւատարիմ սկզբունքով: Այս նկատմամբ
կուրղինեան կը հանդիսանայ հայ բանա-
ստեղծութեան մէջ բնորոշիչ երևոյթ: Կուր-
ղինեանի ստանաւորներուն մէջ կայ ոգեռ-

ումն, և անոր բանաստեղծութիւնը մեր
հաւաքածոյլին մէջ ներկայացուած է: Ա-
ւելցնենք որ նոյն ընթացքը բռնած կ'աշ-
խատի և Յակոր Յակորեան (Ծն. 1869ին)
և մի քանի ուրիշ աւելի երիտասարդ բա-
նաստեղծներ:

Այսպիսի վիճակի մէջ էլ «ոռւսահայ»
գլորոցի զարգացման ճանապարհն՝ աւազ
սերնդի բանաստեղծներուն ժամանակը, ո-
րոնց ստեղծագործութեան մէջ կ'որոշուէին
տակաւին ԺԹ. Դարու վերջերը, ի. գարու
սկիզբները: Մի և նոյն ժամանակ «տաճ-
կահայ» բանաստեղծութիւնը առաջ կ'եր-
թար իր ընթացքով հետևելով ընդհանուր
զերով արևմտեան եւրոպական զրական
զարգացման, զլիաւորապէս զաղղիականի:
Այս կերպով արևմտեան հայ քերթողներն
անհրաժեշտ ինկան զաղղիական «պառ-
նաս»ի ազդեցութեան տակ (պառնասեան
գլորոցի), որ կը պահանջէր անպայման
անթերի ձեեր և քերթողի հրաժարումն
իր անձնաւորութենէ, քերթողի չքանալն
իր ստեղծագործած պատկերներուն մէջ:
Պառնասեան ուղղութիւնը բոլոր զրակա-
նութեան մէջ՝ ուր ընդունած են զայն՝
միշտ առաջնորդած է ստեղծագործութեան
մէջ դէպ ի որոշ ցրտութիւն, այլ սակայն
օգնեց բանաստեղծութեան մէջ բանդակա-

գործութեան զարգացման և հասցուց մեծ կատարելութեան ոտանաւորի արուեստը։ Նոյնը կատարուեցաւ և «տաճկահայ» բանաստեղծութեան մէջ, որ ի շարս իր լաւագոյն ստեղծագործութեան կրնայ պարծիւ անմեղանչական ձեռվ (անմեղանչական, — արուեստագիտական բառ այս պարագայիս), մեծ քանդակիչ պատկերներով և մտածուած բովանդակութեամբ, ի վեաս անմիջական ներշնչման և ոտանաւորներու խանդի։

Հայ բանաստեղծներու համար կը մնար փրկարար տարր՝ անոնց անփոփոխ սէրը դէպ ի հայրենիք, որ կը ջերմացնէր և կը կենդանացնէր անոնց պառնասեան ստեղծագործութիւնը։ Այսկայն բանաստեղծներէ մի քանին մինչև իսկ նիւթի ընտրութեան մէջ չազատեցան իրենց արևմտեան ընկերներու ազղեցութենէն, փոխելով զուտ ազգային նկարագիրը՝ մշակեցին համազգային խնդիրներ։ Անկասկած ըստ իրենց բացարձակ արժէքին՝ վարչեն մնար ուրիշ այսպիսի ոտանաւորներէ՝ որոնք զրուած են ժողովրդային նիւթի վրայ որ կից են Հայաստանի կեանքին։ Հայ ընթերցողին համար այս «տաճկահայ» արտադրութիւնները՝ կարող են ներկայացնել մեծ հմայք, քանի որ մայրենի լե-

զուով կու տան իրեն նոյն գեղեցկութիւնը՝ զոր պէտք էր ուրիշ կերպ փնտոել օտար բերթողներու ստեղծագործութեան մէջ։ Բայց այս կախարդանքը կ'անհետանայ օտարազգի ընթերցողի համար, որ կրնայ ծանօթանալ այս գեղեցկութեան հետ կամ իր բերթողաց ոտանաւորներուն, կամ ո՛ր և է ուրիշ ոչ — հայ գրականութեան մէջ։ Պատմական նշանակութիւնը կը մնայ «տաճկահայ» դպրոցի գործոյն վրայ, և հայ գրականութեան համար նա տուած է շատ կարեորներ և գեղեցկագոյններ։ Բայց անոր նշանակութիւնը օտար ընթերցողներու համար այս պատճառաւ շատ կը նուազի։ Մասամբ ոռւս ընթերցողն-և այն «մշտնջենաւոր» նիւթերն, զորոնք այն-չափ եռանդով և յաջողութեամբ կը մշակէ «տաճկահայ» դպրոցն, և այն «անթերի» գեղեցկութիւնը ձեփ, որուն կը հասնի նա իր լաւագոյն ստեղծումներուն մէջ—զիտէ ոռւս բանաստեղծներու ոտանաւորներէն և զաղղիացի պառնասեան արտազրութիւններէն։ Ահա ասոր համար մեր հաւաքածոյին մէջ «տաճկահայ» բանաստեղծութեան նուազ տեղ տուած ենք քան թէ ոռւսահայոց։ Թէպէտ և մենք շատ բարձր կը գնահատենք առանձին արևմտեան հայ բանաստեղծներու արտադրութիւնները։

Աակայն հարկ է զիտնալ որ «տաճկահայ» դպրոցը չէ տուած բանաստեղծ, որ լայն ըմբռմունքով և հարուստ ստեղծագործութեամբ կարող ըլլար «ոռւսահայ» դպրոցի նշանաւոր գրիչներու կարգը դասովիլ: Պէշիբթաշլեանի և Թուրքեանի փոխարէն չեկաւ քերթող մը այնպիսի բանաստեղծական զօրեղ ձիրքով: Եթէ ըստենք Տեմիրճիպաշեանի գործունէութիւնը, որոյ բանաստեղծութեանց վրայ մենք չկարողացանք ծանօթութիւն ունենալ (նիւթերու պակասութեան պատճառաւ), այլ Յովհաննէսեանի, Ծատուրեանի, Թումանեանի և Խամհակեանի սերունդներուն կը համապատասխանեն «տաճկահայ» դպրոցի սերունդէն՝ Տիկին Սիպիլ, Շանթ, Չոպանեան, Մալեղեան, և Թէրէեան: Մեծարենց՝ թէն աւելի երիտասարդ՝ բայց կը միանայ անոնց հետ իր քերթողական որոշ բնաւորութեան համար: Այնու ամենայնիւ այս կարգի բանաստեղծներէն ոչ ոք ստեղծած է իրեն ամբողջական «աշխարհ» մը, ինչպէս կ'երեկի, օրինակի համար՝ Թումանեանցի արտադրութեանց մէջ: Անոնք բոլորն ալ բացառապէս նոյն քնարերգուներն են և անոնց խորթ են և խընդիրները ընդգրկող մեծ գաղափարները:

Շանթ (Ծն. 1869ին) աւելի թատերագիրը

է քան քնարերգակ: Անոր թատրերգունիւնները շատ նշանաւոր են (անոնցմէ մին «Հին Աստուածներ» մօտերս թարգմանուեցաւ ի ոռւս լեզու): բայց իրեւ գուտ բանաստեղծ նա սիրեց չափաւոր տեղ ունենալ, իմաստասիրական տատանումներ: Իրը իմաստասէր քնարերգակ՝ Շանթ ստեղծած է կարգ մը գերազանց, խոր մտածուած և նուրբ արտադրուած ոտանաւորներ: Մասնաւոր հմայքը Շանթի բանաստեղծութեան հիմնուած է կատարեալ ներդաշնակութեան ձեւի և բովանդակութեան մէջ, նա զանոնք անրաժան կը միացնէ և կը զգացուի որ այն զաղափարը կընար միայն բացատրուիլ նոյն, և ոչ ուրիշ կերպով: Տիկին Սիպիլ (Ծընած 1863ին) տուած է շարք մը գեղեցիկ ոտանաւորներ, որ ոչ մէկ բանով պակաս չեն նոյն շրջանի լաւագոյն գաղղիական բանաստեղծութեան արտադրութիւններէն: Սիպիլի ոտանաւորներուն մէջ կայ բնորոշիչ կանացի բան մը, որուն ըիչ անգամ կը պատահինք հայ բանաստեղծութեան մէջ: — Շատ զգացում կայ Մալեղեանի ոտանաւորներուն մէջ (Ծն. 1873ին), և մեծ վարպետութիւն Միսաք Մեծարենցի կուռ ոտանաւորներուն մէջ (Ծն. 1885ին). վաղահաս մահը չըթո-

զուց զարգացնելու իր գեղեցիկ տա-
ղանդը:

Ամենէն աւելի զանազան և բազմակող-
մանի է այս բանաստեղծներուն մէջ վա-
հան թէքէեան (Ծն. 1877ին): Միանգա-
մայն սա ամենէն աւելի ազգային է, վասն
զի եռանդեամբ հայ կեանը նիւթեր և
Հայաստանի բախտի խնդիրներ կը շօշափէ:

Թէքէեանի ոտանաւորներն արձագանգ
են Պէշիբթաշլեանի և Դուրեանի բանա-
ստեղծութեանց և ընդհանրապէս կարող է
շատ իրաւունքով անոնց ուղղակի յաջորդը
համարուիլ: Տաճկահայ դպրոցին կ'ազ-
գակցի ձեի ճարտարութեան մէջ, զոր լաւ
մշակած է, ինչպէս արևմտեան հայ բա-
նաստեղծներն հասուցած են մեծ կատա-
րելութեան: Ուրիշ կողմանէ թէքէեան կը
մօտենայ «ոռուահայ դպրոցի»ն իր ընարած
նիւթերով, որոնք ոռուահայ բանաստեղծ-
ներու յատկանիշն են, օրինակի համար
«Լուսաւորչայ կանթեղ»ի աւանդութիւնը,
ևն: Մեր հաւաքածոյին մէջ վահան թէ-
քէեանի բանաստեղծութիւնները ներկայա-
ցուած են մի շարք թարգմանութիւններով,
ինչպէս և տիկին Արտիլի, Շանթի, Մա-
լեզեանի, և Մեծարենցի բանաստեղծու-
թիւններն: Այս քերթողներուն ոտանաւոր-
ները, որոնք նման են իրենց ձևերով զադ-

զիացի բանաստեղծերու ստեղծագործու-
թեանց հետ և համեմատաբար զիւրաւ
կ'ենթարկուին թարգմանութեան, սակայն
գժուար՝ թէ այս թարգմանութեանց թիւն
աւելցնելով ծառայեն մեր զրբի նպատա-
կին:

Արշակ Զոպանեան (Ծն. 1872ին) մաս-
նաւոր տեղ կը զբաւէ հայ զրականութեան
մէջ: Անխոնջ գործիչ և բեղմաւոր զրիչ՝
նա մատոյց հայրենի զրականութեան ան-
գին ծառայութիւն: Հրատարակեց մոռ-
ցուած հայ զրիչներու բնագիրներ, զադ-
զիւրէն լեզուով թարգմանեց ժողովրդական
հայ ընարերգութեան օրինակներ և միջ-
նադարեան ընարերգութիւն՝ երկու հատորի
մէջ հաւաքած. Խմբագրեց ի Պարիզ հայ
լրագիր. հանդէս եկաւ դասախոսութեամբ
և խնդիրներու զեկոյցներով՝ որոնք կը
վերաբերին հայ կեանքի, ևն. — ընդհանուր
այնչափ շատ՝ որուն նման ոչ ոք ըրած է
Հայաստանը արևմտեան հասարակութեան
ծանօթացներու համար: Այս բոլորի հա-
մար հայ զրականութիւնը պարտական է
խորին երախտազիտութիւն առ Արշակ Զո-
պանեան: Կուազ նշանակութիւն կընան
ունենալ իր յատուկ բանաստեղծութեան
արտադրութիւններն, զորս նա ինըն ծա-
նօթացուց եւրոպական ընթերցողներու,

հրատարակեց իր ոտանաւորներու հաւաքածոն իր իսկ թարգմանութեամբ ի գաղղիական լեզու։ Զոպանեանի ոտանաւորներն երբեմն տաղանդաւոր՝ սակայն նմանողութիւններ են նոր գաղղիական բանաստեղծներու, զլխաւորապէս թողլերի և վերլենի։ Մեր հաւաքածոյին մէջ ներկայացուած է Զոպանեանէ երկու ոտանաւորներ։

Ընդհանրապէս կարելի է սահմանել, որ «ոռուսահայ» և «տաճկահայ» կրկին դըպրոցները զանազան քերթողներու տաղանդի ուժէն անկախ՝ ժիմ դարու մէջ կատարած են իւրաքանչիւրն իր առաքելութիւնը։ Առաջինը շարունակեց և զարգացուց հին հայ գրականութեան աւանդութիւնը և պահեց անձուկ կապը ժողովրդական բանաստեղծութեան և ժողովրդեան կեանքի հետ։ Երկրորդը կատարելագործեց արուեստը և ներմուծեց հայ գրականութեան մէջ գաղափարներ և սկզբունքներ արևմտեան գրականութեան, իւրացնելով անոնց նոր յաղթանակները։ Ինչպէս մենք արդէն ցոյց տուինք՝ այն էր վերածնուղը, նոր ձեռվ և նոր զգեստով, հայ գրականութեան ի հնուց յատուկ՝ Արևելքի և Արևմտքի սկզբունքներու պայքարը։ Ոռու գրականութեան միջոցաւ, որ անտա-

րակոյս ազդած է ոռուսահայ բանաստեղծներու վրայ, մացուցած է հայ գրականութեան մէջ խոր վերաբերմունք դէպ ի ծագած հարցերը, ինչպէս զաղղիական գրականութեամբ, որ նոյնչափ անկասկած ազդած է արևմտեան հայ բանաստեղծներուն վրայ՝ ծագեր է դէպ ի ոճի և ձեփ կատարելութիւնը։ Երկու ուղղութիւնը միացնելու փորձը կիյնայ յաջորդ սերունդի բանաստեղծներուն վրայ, որոնց գործունէութիւնը տակաւին նոր կը զարգանայ մեր օրերը։

Է.

Ոռուսահայ երիտասարդ բանաստեղծներու մէջ ամենէն աւելի նշանաւորը պէտք է համարել Վահան Տէրեան (Ծն. 1885ին)։ 1905ին հանդէս եկաւ սա իր բանաստեղծական առաջին գրքոյկով, այլ յետոյ հրատարակած ոտանաւորներու շարքին մէջ՝ զգալի կերպով զարգացած և խորը թափանցած է իր բանաստեղծութեան նիւթին։ Տէրեան ընթերցողներէ և քըննադատներէ ընդունուած է իրը յայտնի մեծութիւն մը, թէպէտե արժեցնելու մէջ ձայները կը տարբերին։ Աշակերտ խորհըրդապաշտից Տէրեան, փորձեց իւրացնել հայ բանաստեղծութեամբ այն ամէնը՝ որուն

հասած էր վերջին տասը տարիներուն մէջ եւրոպական բանաստեղծութիւնը (մասնաւորապէս ոռուսն և գաղղիականը): Այսպէս Տէրեան ձեռք զարկաւ անոր՝ որ կանխաւ դուրս մացեր էր հայ քերթողներու հուրիզոնէն, փնտոեց նոր չափեր հայ ոտանաւորներուն մէջ, բացարձակ խստութեամբ վարուեցաւ յանգերու հետ, վերջապէս տուաւ նորագոյն ոռուս և գաղղիացի բանաստեղծներէ գերազանց թարգմանութիւններ: Տէրեանի բոլոր այս ձգտումները կը մերձեցնեն աւելի արևմտեան հայ բանաստեղծներու, բայց նա հաւատարիմ մնաց «ոռուսահայ դպրոցի» հիմնական ընթացքին վրայ, սրտակից ներշնչումով մերձենալով շատ խնդիրներու՝ իր բոլոր աշխարհահայեցողութեամբ հանդերձ (մանւաւանդ լեզուի և ոճի մասին): Մեր հաւաքածոյին մէջ Տէրեանի բանաստեղծութիւնը ներկայացուած է մի քանի հատ զանազան օրինակներով. այլ յայտնի է՝ անոր ստեղծագործութեան փթթումը ապագայի գործ է:

Աւելի ևս պէտք է ըսել զայս երիտասարդ բանաստեղծներու համար, որոնք հանդէս եկան իր շարունակող Տէրեանի սկսած գործին: Ասոնք ամէնքը շատ երիտասարդներ են, և անոնց արտադրու-

թեանց ուղղութիւնը բոլորովին անորոշէ: Մենք կու տանը միայն իրը օրինակ՝ երկու ոտանաւորներ Տէր-Մարտիրոսեանէն, սակայն չենք ուզեր ասով բաժնել նոր սկսող բնարերգակն ուրիշներու շարքէն, և մերժելով արտայայտել վճռական դատողութիւն՝ անոր ընդունակութեան չափի մասին: Այս բանաստեղծներու շարքին մէջ, որոնց՝ ընդհանուր գծերու մէջ՝ կարելի է վերաբերութիւն դէպ ի նոր ծնած «Տէրեանի դպրոցը», կաշխատին հայ գրականութեան մէջ ուրիշ երիտասարդ քերթողներ, որոնք իրենց ընթացքով կ'երթան անվեց անկախ: Այսպիսի տաղանդաւոր բանաստեղծուհի մ'է որ կը ծածկէ ինքվինը լէյլի կեղծ անուան տակ, որոն մէկ ոտանաւորը ներկայացուած է մեր հաւաքածոյին մէջ: Որչափ որ կարելի է դատել այն քիչէն՝ զոր ցարդ տպագրած է լէյլի՝ որիէ «ծրագրի» չի համատակիր և անարուեստ է, այլ ոչ առանց հաւատեաց, անմիջական գեղարուեստականութեամբ կը պատմէ ոտանաւորով իր անձնական ուրախութիւնը և տրամութիւնը, և յաճախ՝ տրամութիւնը: Թուել ուզերով ուրիշ երիտասարդ քերթողներ, ինչպէս տիկին Արմենուհի, Տիգրանեան և ուրիշներ, և նաև անոնց սկզբնաւորութեան նկարագիրը՝ մենց

մեր ներածութեան սահմանէն դուրս ելած
պիտի ըլլայինք :

Բնորոշիչ է որ այն ատեն՝ երբ Վահան
Տէրեանի և իր զինակիցներու բանաստեղ-
ծութեանց մէջ «Ուուսահայ» դպրոցը բայ-
լեր կ'առնէ դէպ ի աւելի վարպետ կա-
տարելութիւն և արուեստի խատութիւն՝
անդին «Տաճկահայ» դպրոցն իր երի-
տասարդ ներկայացուցիչներով կը դիմէ
դէպ ի աւելի խորասուզումն և դէպի նիւ-
թերու ընդարձակութիւն։ Մասնաւորապէս
յայտնի է այս արևմտեան հայ գրակա-
նութեան երկու երիտասարդ գործիչներու՝
Դանիէլ Վարուժանի և Ախամանթոյի (Կեղծ-
անուն Ատոռ Եղարձանեանի) ոտանաւորնե-
րուն մէջ։ Թէ ապագային ինչպիսի՝ յոյսեր
կարելի էր տածել այս երկու անուննե-
րուն վրայ՝ այս ժամուս ըսել գժուարին
է, բանի որ տիսուր տեղեկութիւն կայ,
թէ երկու երիտասարդ գրիչներն ողբեր-
գական կերպով սպանուած են ահաւոր
մեծ պատերազմին սկիզբը։ Յամենայն
դէպս՝ որչափ որ գործեր են Վարուժան
և Ախամանթոյ՝ բաւական են տեղ ապա-
հովելու հայ գրականութեան պատմութեան
մէջ և բացատրել անոնց բանաստեղծու-
թեան ուղղութիւնը։

Վարուժան և Ախամանթոյ՝ նման շատ

արևմտեան հայ բանաստեղծներու՝ չկրցան
ազատ մնալ զաղղիական բանաստեղծու-
թեան ազդեցութենէն, այլ ընտրեցին իրենց
օրինակներ անոնց այն նոր ստեղծագոր-
ծութիւնները՝ որոնցմով նա կազատի «Խոր-
հըրդապաշտներու» առանձնացումէ և կը
փնտոէ կեանքի մերձենալ։ Ինչպէս
յայտնի է այս ելքը «Փղոսկրեայ աշտա-
րակէն» աւելի խիստ կերպով յայտնեց
զօրեղ արտազրութեան մէջ Էմիլ Վերհարն,
և անոր բանաստեղծութեան արձագանքն
յիրաւի պարզ կը հնչէ Վարուժանի
ոտանաւորներուն մէջ։ Մինչև իսկ Վա-
րուժանի և Ախամանթոյի ոտանաւորներու
ձևերուն մէջ, իրենց ըերթուածներուն տո-
ղերու անհաւասար չափերուն մէջ՝ կը
զգացուի զաղղիական ազդեցութիւնը,
Վերհարնի և Վիհեէ-Գրիֆինի և ուրիշնե-
րու։ Սակայն երիտասարդ հայ բանա-
ստեղծներն ուսան զաղղիացի եղայրներէ
ոչ միայն արուեստը՝ այլ և անոնց կենդանի
կապը շրջապատած իրականութեան հետ։
Ներկայ կեանքի աշխարհը և արդի հոգւոյ
պահանջը զտան իրենց բացատրութիւն-
ները Վարուժանի և Ախամանթոյի ոտա-
նաւորներուն մէջ, ոչ միտումնաւոր ճար-
տասանական խոկանքի, այլ կենդանի
օրինակներու մէջ, որ կը բարձրացնեն

ընդհանուր խորհրդի նշանակութեան; Վարուժան աւելի բիրտ և անողորմ, Արամանթոյ աւելի քնարերգակ և նուրբ (կանացի), այլ երկուքն ալ խկական բանաստեղծներ են: Անոնցմէ իւրաքանչիւրը ներկայացուած է մի քանի օրինակներով մեր հաւաքածոյին մէջ:

Մեր ժամանակի մեծ պատերազմը շատ բանի մէջ պիտի փոխէ հայ ժողովրդեան վիճակը, և տարակոյս չկայ որ ասիկա պիտի ազդէ հայ գրականութեան և հայ բանաստեղծութեան վրայ: Կարելի է յուսալ որ աւելի սերտ մերձեցումն առաջ գայ երկար ժամանակ մեկուսացած ապրող հայ ժողովրդեան երկու մասերու միջև, որ արևմտեան հայերը ձեռք երկնցնեն արևելեանին և գրականութեան մէջ երկու րաժնուած դպրոցները ձուլուին ի մի:

Արդէն անկասկած նշաններ կան այս պիսի միութեան: Այն ատեն արևմտեան հայերու բանաստեղծութեան հիմնական արժանաւորութիւնները - մշակուած ոճն և կատարեալ ձեն - կը միանան արեելեան հայերու բանաստեղծութեան հիմնական արժանաւորութեան հետ, շարունակ խորասուզմամբ բովանդակութեան, և մերձեցմամբ դէպ ի աւանդական անցելոյն սկզբունքները: Ասիկայ կ'ըլլայ առաջին կայան

հայ գրականութեան դարաւոր նպատակի նոր իրականացման - գտնել Արևմուտքի և Արևելքի համադրութիւնը:

Վաղուց ըսուած է. Մարգարէ ըլլալը իմաստութիւն է: Հայ երիտասարդ գործիչներու բանաստեղծութեան մէջ կարելի է ցոյց տալ անտարակոյս տաղանդաւոր բերթողները: Բայց տաղանդը զիպուածական երեսոյթ է, բարերար շնորհ երկնից, ինչպէս կապտագոյն աշքերը: Պիտի յայտնուին արդեօք նոր տաղանդներ մերձաւոր տարիներու մէջ, և ինչպիսիններ արդեօք՝ այս մեզի տրուած չէ գիտնալ: Այլ ըստ այնմ ինչ որ գիտենք անցեալ հայ գրականութեան մասին՝ մենք ունինք իրաւունք հաստատելու, որ իր առջեզ բացուած են ամենալայն հեռանկարներ: Հայ ժողովրդական բանաստեղծութեան և միջնադարիան հայ բանաստեղծութեանց մէջ ներփակուած են անսպառ աղբիւրներ նոր ներշնչմանց: Առաջին նկատակն հայ ապագայ բանաստեղծներու՝ է յարուիլ այս կենդանարար աղբիւրին. խուզարկել, դուրս հանել անոնց մէջ ծածկուած եղանակներն և արդի ոճով մշակել զանոնք, ժամանակիս քերթողական արուեստի բոլոր զէնքերով՝ համապատասխան ժամանակիս հոգուոյ և անոր նոր հարցումներուն: Երկրորդ

հպատակլի - որ անբաժան միացած է առաջնոյն հետ և թելազրուած՝ ամբողջ անցեալ հայ զրականութեամբ՝ և է փնտոել և յայտնել աշխարհի նոր համազրութիւն մը երկու հնադարեան սկզբունքներու, ուրոնցմով բոլոր մարդկութիւնը կ'ապրի և որոնք այնպէս լուսաւոր կերպով յայտնուած են Հայ պատմութեան մէջ-, Արևմուտքի և Արևելքի սկզբունքն է: Հաշտեցնել զանոնք ի մի բարձր միութիւն, որ ուրիշ զարգացման աստիճանի վրայ՝ արդէն իսկ միջնադարեան հայ բանաստեղծներն ըրած էին՝ է ամբողջ հայ ժողովրդեան պատմական առաքելութիւնը: Վերջապէս երրորդ հպատակն հայ բանաստեղծութեան՝ է լիակատար, բազմակողմանի և վերջնական արտայայտութիւն ժողովրդային ազգային հոգւոյ:... Համաշխարհային բանաստեղծութիւնը արդարօրէն համեմատած են աստուածային քնարի հետ, որոյ համար ամէն առանձին ազգութիւնները կը ծառայեն իրը մի մի լար: Հնչեցնել իր լարը միայն իր յատկութեամբ, մասնաւորապէս իր սեփական ձայնով՝ տարրեր բոլորովին ուրիշներէ, և ասոր հետ մեկտեղ հնչեցնել՝ այնպէս որ անոր ձայնը ներդաշնակօրէն միանայ ուրիշներու լարերու ձայնին հետ, ձեացնելով միակ համ-

աշխարհային ներդաշնակ եղանակ, այս է որ պիտի ըլլայ հայ ազգի բանաստեղծին բարձր կոչումը:

Այս ամպերով քանիցս ծածկուած է Հայ պատմութեան հորիզոնը, հայ ժողովրդեան բողարկուած կեանքը քանիցս սարսափելի և ծանր մասախուզով պատած՝ այսօր յաղթական կը փայլին անոր բանաստեղծութեան հրային լոյսերը: Այս փայլը մեզ կը թուի լաւագոյն խոստումն նաև Հայաստանի պատմական ապագայ բախտին վերաբերմամբ: Ժուրգենեւի խօսքերը փոխանցելով՝ մենք կրնանք ըսել հաստատ համոզմամբ. «Անկարելի է չհաւատալ, որ այսպիսի բանաստեղծութիւնը մեծ ապագայ ունեցող ազգի մը տրուած չըլլայ»:



Հայ բանաստեղծ.

ՄՈՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՈՒԹԻՇ ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- ՀԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ կամ ՈՒՍՈՒՄՆ
ՀԱՅ ՂԵԶՈՒԻ ԵՒ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՅԱՐԵՒ-
ՄՈՒՏԸ. — Զարբիանալեամ չ. գ. ֆր. 8.
- ՄԱՏԵՆԱԳՐԱՆ ՀԱՅԿ. ՀԻՆ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԵԱՆՑ ՆԱԽ-
ՆԵԱՑ (Դ-ՁԴ ԴԱՅ). — Զարբիանալեամ չ. գ. ֆր. 8.
- ՈՒԽԱՆԱՑ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Լէօ (Առաքել Բա-
րախիսաց) ֆր. 18.
- ՄԱՐԱՐԱ ՄՄՈՒՐՆԱՑԻ ԿԱՄ ԿԵՂՇ ԱԴԱԹԱՆԳԵՂՈՍ. —
Խալսթեամց ֆր. 5.
- ՔԵՐԹՈՒՎԵՐ ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄԵԱՆԻ. — Հացումի չ. գ.
ֆր. 7.50.
- ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳՐԱՑ. — Նա-
հապետեամ չ. գ. ֆր. 5.
- Ս. ՄԵՍՐՈՎԳ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԴԱՐԸ. — Նա-
հապետեամ չ. գ. ֆր. 5.
- ՄԻՒԹԱՐԵԱՆ ՄԻԱՐ. ԵՐԿԱՍՐԻՒՐԱՄԵԱՑ ԳՐԱԿ. ԳՈՐ-
ԾՈՒՆԿՈՒԹԻՒՆ ՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ. — Սարգիսեամ
չ. թ. ֆր. 15.
- ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ ՑՈՎ. ՄԱՆԴԱԿՈՒՆԻՈՑ ԵՒ ԻՆՐ ԵՐ-
ԿԱՍԻՐՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ. — Սարգիսեամ չ. թ. ֆր. 4.
- ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԱՆՎԱՆԵՐ ԳՐՈՑ
ՎՐԱՅ. — Սարգիսեամ չ. թ. ֆր. 3.
- ԱՆԱՆԻԾ ԹԱՐԳՄԱՆԻՉ ԵՒ ԻՆՐ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՑ
ՆՄՈՑԵՆԵՐ. — Սարգիսեամ չ. թ. ֆր. 5.
- ՔՈՒՂԹ ԱԲՐԱՀԱՄՈՒ ԵՊՍ. ՄԱՄԻԿՈՆԵՒՑ ԱԲ ՎԱ-
ԶԳԱԿՆ. Սարգիսեամ չ. թ. ֆր. 5.
- ՎԱՐՔ ԵՒ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ Ս. ՀՕՐՆ ԵՒԱԳՐԻ
ՊՈՆՏԱՑԻՈՑ. — Սարգիսեամ չ. թ. ֆր. 15.
- ՊԱՏԱՄԱՆԱՆ ԱՌ Բ. ԽԱԼԱԹԵԱՆՑ Ի ՄԱՍԻՆ ՔՆՆԱ-
ԴԱՏՈՒԹԵԱՆ ՆԻՆ. — Տաղաւարեամ (Տորթ. Ն.)
ֆր. 1.50.
- ԵՂԻՇԵԼ ՉՈՐՍ ՅԵՂԱՆԱԿՆԵՐ. — Տայեամ չ. դ. ֆր. 3.

6n

36-71

20908

2013

